



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

1135

ԱԿՐԹԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՔԻՆ



ԼԵԶՈՒԹԻՒ

Բ Գ Խ Ս Ա

ԱԶԳՈՅԻ ՄԱՆԿԱԿԱՑՆ




Կ. ՊՈՂ


ՊՐՈՊՐԵՐԱ ԱՐԴՅՈՒՆ

—  
1873

44-8

գ-23





58 60

44-8

Գ-23 մց.

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ

# ԳՐԱՆՑԵՐԵՆ ԼԵԶՎԻ

Ա Տ Հ Ա Բ Ա

Ա Զ Գ Ա Ց Ի Ց Ա Կ Ա Ն Ա Յ Ա Շ Ա Կ Ա Ն Ա



Կ. ՊՈՂԻՄ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՅՆ

1873

12002

18339

# ՄԱԿԱՐԴԱՎԱՐԱՎԱՐՈՒՄ

## ԺԱՌԱՋԱՀԱՅԱ

Ա Զ Դ Ր Ա

### ՀՅՈՒԱՑՄԱՄԱՍ ԺՎՅԱՔՀԱՅ



1856

Կ

Ա Զ Դ Ր Ա

ՀՅՈՒԱՑՄԱՄԱՍ ԺՎՅԱՔՀԱՅԱՎԱՐՈՒՄ

Հ Յ Ա

## Ա Զ Դ

Առաջակայ նևելակրթաբանը տասք տարի յառաջ պատրաստած էինք, եւ բազմաբի աշակերտաց վրայ փորձով տեսած էինք գործնական օգուար: Բառ մը անգամ չզիացող տղայք՝ այս միջոցով կարճ ժամանակի մեջ կըցին բարգմանել ու խօսի չափաւորապէս, առանց հերականութեան տայտկութիւններն զգալու:

Սյս փոքրիկ դասազգքին մեջ աշակերտն ունի իւր բառաբանն ու քերականութիւնը, ընտանի ու կարենոր խօսակցութիւններ, կարճ պատմութիւններ, ու լեզուի կըրութիւններ: Որով երեսուն եւ մի դասերը աւարտեին ետքը՝ ուսած կիֆին Ֆրանսերենի հիմունքը ու երկու հազար հինգնարբիւրեն աւելի բառ: Այսուհետեւ դիւրին կիֆին ընդարձակ քերականութեան ուսումն ու մատենագրաց ընթերցումը:

Դասառուներեն կը խնդրենք որ մինչեւ աշակերտք լիում և երտած կամ անսխալ բարգմանած զինին իրենց դասը՝ չանցնին նետուեայ դասին, երեւ կիափաքին արդիւնաւոր ընել թէ իրենց եւ թէ աշակերտաց աշխատութիւնն ու ժամանակը: Կարող են մեկ դասը այլնայլ դասերու բաժնեւ, բառ նասակի եւ բարոնման աշակերտաց: Կարեւորն եւ հականը՝ դասերուն թիւը՝ կամ շուտով ամսուան մը մեջ աւարտելը չէ, այլ անսխալ սերտողութիւն եւ լիումի հասկացողութիւն. յայդ է միայն չշմարիտ յառաջադիմութիւն:

Երեւ այս փոքրիկ նևելակրթաբանը մեր յուսացած արդիւնքն յառաջ թիւք եւ հասարակաց ընդունելութեանն արժանանայ, պիտի քաջակերութիւնք ի լոյս ընծայլ: Մեր ընդարձակ Ֆրանսաբանութիւնն, յորում տյանօրինակ ոնոյ կ'աւանդուի Ֆրանսերեն լեզուն իւր ամբողջութեամբ:

ՆԱԽԱԳՐԹԱՐԱՆ

# ՖՐԱՆՍԵՐԻՆ

ԼԵԶՈՒԻԿ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

PREMIÈRE PARTIE

ԴԱՍ ԱՌԱՋԻՆ—PREMIÈRE LEÇON

PHRASES—ԱՍԱՑՈՒԱԾՔ

Հետևեալ Ասացուածները աշակերտը մէ-  
կեկ մէկեկ պէտք է կարդայ, օրինակէ և  
սեղսէ :

Prenez votre livre et venez lire.

2 Prenez une chaise et asseyez-vous auprès

de moi.

Ouvrez le livre et lisez bien distinctement.

Ne vous dépêchez pas, prononcez bien; vous allez trop vite.

Recommencez; vous lisez mal; ce n'est pas cela.

Dites encore une fois, répétez le même mot et faites attention.

Quelle est cette lettre? ce n'est pas un D; regardez bien.

Comment font A. I? Non, vous vous trompez, ce n'est pas cela.

Epelez ce mot. Savez-vous à présent ce que je vous ai donné à apprendre?

Tournez la page; lisez cette ligne.—C'est ici, en haut. Non, c'est là en bas.

### VOCABULAIRE—ԲԱՌԱՐԱՆ

Հետեւեալ բառերը լաւ սերտելու է, և մրանսերենէ Հայերէն, ու Հայերենէ մրանսերէն դարձնել բերանացի և դրաւոր :

1. Prenez առէք. — votre ձեռ. — le livre առական, գիրքը. — et ու. — venir գալ. — venez եկէք. — lire կարդալ.

2. Un ար. մէկ. իշական une. — la chaise էդաթոռ. — s'asseoir նստիլ. — asseyez-vous նըստեցէք. — auprès քաջ, մօս. — de moi իմին.

3. Ouvrir բանալ. — ouvrez բացէք. — lisez կարդացէք. — bien լաւ. — distinctement որոշ.

4. Ne vous dépêchez pas մի աճապարէք, (տէլ մ'ընէք). — prononcer հնչել. — prononcez հնչեցէք, արտասանեցէք. — vous դուք. — allez կերթայք, գացէք. — trop շատ. — vite շուտ.

5. Recommencez նորէն սկսէք. — mal գէշ. — ce n'est pas այս չէ. — cela այս,

6. Dites լսէք . — encore գեռ . — fois անդամ .  
— répétez կրկնեցէք . — le même նոյն . — mot  
ուր բառ . — faites ըրէք . — attention էֆ . ուշա-  
դրութիւն .

7. Quelle էֆ . ի՞նչ . — est է . — cette էֆ . այս .  
— lettre էֆ . տառ . — regardez նայեցէք .

8. Comment ? ի՞նչպէս . — font կ'ընեն . — non  
ոչ . — vous vous trompez կը սխալիք .

9. Epelez հեղեցէք . — savez-vous ? գիտէ՞ք .  
— à présent հիմա . — ce que ինչ որ . — je vous ai  
donné ձեզի տուի . — à apprendre սովորելու .

10. Tournez դարձուցէք . — la page էֆ . էջ ,  
երես . — lisez կարդացէք . — ligne էֆ . տող .  
— c'est ici հոս է . — en haut վերը . — c'est là հոն  
է . — en bas վարը .

### TRADUCTION — ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Այս թարգմանութիւնը պէտք է աշա-  
կերտը դարձնէ ֆրանսերէնի , յետոյ ֆրան-  
սերէնէ թարգմանէ Հայերէնի : Մինչև որ  
անսխալ չկարենայ թարգմանել՝ պէտք չէ  
անցնի հետևեալ դասը :

1. Զեր գիրքն առէք ու եկէք որ կար-  
դաք .

2. Աթոռ մը առէք ու քովս նստեցէք .

3. Գիրքը բացէք և որոշ որոշ կարդա-  
ցէք .

4. Մի աճապարէք , լաւ արտասանեցէք ,  
շատ շուտ կերթաք .

5. Նորէն սկսէք . գէշ կը կարդաք կոր .  
անանկ չէրգութիւն կարդաք .

6. Անդամ մալ ըսէք . նոյն բառը կըրկ-  
նեցէք , եւ ուշադրութիւն ըըէք .

7. Այս տառն ի՞նչ է . մը չէ . լաւ  
նայեցէք .

8. Ի՞նչպէս կընեն Ա . Ի . Ռ'չ , կը սխա-  
լիք , այնպէս չէ .

9. Այս բառն հեղեցէք . գիտէք այժմիկ  
ինչ որ ձեզի տուի որ սովորիք .

10. Եթէ դարձուցէք . սա տողը կարդա-  
ցէք . — հոս է , վերը . — Ռ'չ , հոն է ,  
վարը :

## ՂԱՂ. — DEUXIÈME LEÇON

### PHRASES — ՂԱՂՑՈՒՄՔ.

1

Ne déchirez pas votre livre; ce n'est pas bien.

2

Apprenez. Pourquoi n'apprenez-vous pas? Vous ne faites que des sottises.

3

Regardez dans votre livre; vous ne saurez pas votre leçon.

4

Où est votre livre? Montrez-moi votre livre. Apprenez jusqu'ici.

5

Que vous ai-je donné à apprendre? Montrez-le moi.

6

Jusqu'où avez-vous appris? Où en êtes-vous resté?

7  
Repasser votre leçon, et quand vous le saurez, vous viendrez me la dire.

8

Vous apprendrez jusqu'ici pour demain; me comprenez-vous?

9

C'est assez pour aujourd'hui; vous pouvez finir.

10

Serrez votre livre et allez jouer; la leçon est finie.

### VOCABULAIRE — ԲԱՐԱՐԱՔ

1. Ne déchirez pas *մի պատռէք*. — votre *ձեր*.
2. Pourquoi? *ինչո՞ւ*. — n'apprenez-vous pas, *չեք սկրտեր*. — vous ne faites que *որիշ բան* *չեք ըներ բայց եթէ*. — sottise *է՛տ*. *անմոռոթիւն*.
3. Dans *մէջ*. — vous ne saurez pas *պիտի զգիտնաք*. — leçon *է՛տ դաս*.
4. Où est? *ո՞ւր է*. — montrez-moi *ցուցէք ինձ*. — jusque *մինչեւ, ինչուահ*. — ici *հոս*.

5. Que vous ai-je donné ? մեզի ի՞նչ տուի .  
— à apprendre սերտէլու . — montrez-le moi ցու-  
ցէք ի՞նձ զայն .

6. Avez-vous appris ? սորվեցաք . où en êtes-  
vous resté ? ո՞ւր մնացիք .

7. Repassez նորէն անցէք . — quand երբոր  
— le ո՞ւ . la ի՞ւ . այն , զայն . — vous viendrez պիտի  
գաք . — me la dire ի՞նձի զայն ըսել :

8. Vous apprendrez պիտի սովորէք . — pour de-  
main վաղուան համար . — me comprenez-vous ?  
ըսածս կը հասկընաք , կ'իմանաք .

9. C'est assez բաւական է . — pour aujourd'hui  
սուօրուան համար . — vous pouvez կրնաք . — finir  
լմացնել , աւարտել .

10. Serrez գոցեցէք . — allez գնացէք . — jouer  
լսալալ . — finie ի՞ւ . լմացած .

### TRADUCTION—ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Գրքերնիդ մի պատուէք . աղէկ ըսան  
ց .

2. Սերտեցէք , ի՞նչո՞ւ չէք սերտեր . դուք  
անմտութիւններ միայն կ'ընէք .

3. Գրքերնուդ մէջ նայեցէք , դասեր-  
նիդ պիտի չգիտնաք :

4. Գրքերնիդ ո՞ւր է . ցուցէք ի՞նձ գըր-  
քերնիդ : Մինչև հոս սովորեցէք :

5. Զեզի ի՞նչ տուի որ սերտէք . ցուցէք  
տեսնեմ .

6. Մինչև ո՞ւր էք սերտեր ո՞ւր էք  
մացեր :

7. Դասերնուդ վրայէն անցէք , և երբ  
գիտնաք՝ եկէք որ ի՞նձի ըսէք .

8. Մինչև հոս պիտի սերտէք վաղուան  
համար . հասկըցաք .

9. Այսօրուան համար կը բաւէ . կրնաք  
աւարտել .

10. Գրքերնիդ գոցեցէք ու գնացէք  
լսալալու . դասը լմացաւ :

Copy of page; ne vous déplacez pas ;  
tenez cette page tout bas dans votre  
longue. Ne bouchez pas avec votre

Q.U.U Q.—TROISIÈME LEÇON

PHRASES—U.UUZUHUAUHR

1

Apportez votre ardoise et prenez votre touche. Où est votre ardoise? Où est votre touche?

2

Essuyez votre ardoise et prenez votre touche. — Votre ardoise est sale; elle n'est pas propre; essuyez-la avec votre éponge. Où est l'éponge?

3

Taillez votre touche. Votre touche n'est pas taillée. N'appuyez pas tant avec votre touche.

4

Copiez ce mot; ne vous dépêchez pas; formez bien vos lettres et ne vous trompez pas.

5

Vous avez fait une faute; essuyez ce mot; recommencez; récrivez le même mot; récrivez-le bien.

6

Lisez ce mot; comment l'avez-vous écrit? Il y a une faute; il manque un S; il y a un R de trop.

7

Vous formez mal vos lettres; on ne peut pas lire ce que vous écrivez. Donnez-vous de la peine.

8

Avez-vous fini? Montrez-moi ce que vous avez écrit. Allez corriger cette faute.

9

Rapportez-moi votre ardoise; copiez jusqu'ici; vous avez laissé passer un mot; allez l'écrire.

10

C'est bien; il n'y a pas de fautes; vous pouvez finir; allez ranger votre ardoise.

VOCABULAIRE—ԳԱՐԱՐԱՆ

1. Apportez բերէք. —ardoise էտ. թղթաքար. —touche էտ. քարդրիչ.
2. Essuyez սրբեցէք. —sale աղոստ. —elle էտ. անիկա. —n'est pas չէ. —proper մաքուր. —avec հետ. —éponge էտ. սպունդ (սենիտ).
3. Taillez կտրեցէք. —taillée էտ. կտրուած. — n'appuez pas մի. կոխէք, մի կըռթնիք. —tant այնշափ, այնքան.
4. Copiez օրինակեցէք. —formez ձեւացուցէք. —vos lettres ձեր գրերը, տառերը.
5. Vous avez fait ըրիք, ըրած էք. —faute էտ. սխալ. —recommencez նորէն սկսէք. —recrizez նորէն գրեցէք.
6. L'avez-vous écrit? գրեցիք զայն. —il y a կայ. —il manque կը պակափ. —de trop աւելորդ.
7. Vous formez mal գէշ կը ձեւացնէք. —on ne peut pas չէ կարելի, չեն կրնար. —donner տալ. —la peine էտ. աշխատութիւն. —donnez-vous de la peine. աշխատեցէք, ջանք ըրէք.
8. Corriger սրբազրել.
9. Rapportez-moi բերէք ինձ. —vous avez laissé թղթած էք, —passer անցնիլ. —laisser passer փախցնել, սպազեցնել.

10. C'est bien լաւ է. —il n'y a pas de faute սխալ չկայ. —vous pouvez կարող էք, կրնաք. —ranger կարգի դնել, վերցնել.

TRADUCTION—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Ծերեք ձեր թղթաքարն ու առեք ձեր քարդրիչը. Ուր է ձեր թղթաքարը: Քարգրիչնիդ ուր է:
2. Սրբեցէք թղթաքարնիդ ու առեք քարդրիչնիդ: —Ձեր թղթաքարն աղոստ է, մաքուր չէ. սրբեցէք ձեր սպունդովը: Ուր է սպունդը:
3. Կտրեցէք ձեր քարգրիչը. քարգրիչնիդ կտրուած չէ: Ձեր քարգրիչով այնքան մի կոխէք:
4. Այս բառն օրինակեցէք. մի շտապիք. գրելնիդ լաւ ձեւացուցէք ու մի սխալիք:

5. Սխալ մը ըրած էք, ջնջեցէք այս բառը. նորէն սկսէք, մի և նոյն բառը նորէն գրեցէք. լաւ մը նորագրեցէք:

6. Կարդացէք սա բառը . ինչպէս գրած  
էք զայն : Սխալ մը կայ . Տ մը կը պակսի .  
Բ մը աւելորդ է :

7. Ձեր տառերը գէշ կը ձևէք . ձեր  
գրածը չկրնար կարդացուիլ : Աշխատեցէք :

8. Աւարտեցիք . ցուցէք ինձի ինչ որ  
գրեցիք : Գնացէք այս սխալը սրբագրեցէք :

9. Բերէք ինձ ձեր թղթաքարը . օրինա-  
կեցէք մինչև հոս . բառ մը փախցուցեր էք .  
Գնացէք գրեցէք զայն :

10. Լաւ է . սխալ չկայ . կրնաք լմացը-  
նել . գնացէք ձեր թղթաքարը տեղը դնե-  
լու :

## ԴԱՍ Դ. — QUATRIÈME LEÇON

### PHRASES—ԱՍԱՑՈՒԱԾՔ

1  
Apportez du papier, une plume et de  
l'encre, et copiez votre leçon.

2

Où est votre cahier (*քայիկ*) . Donnez-  
moi une règle et un crayon (*քրէյտօն*) , je  
vais régler votre cahier.

3

Le crayon est cassé ; donnez-moi un ca-  
nif ; je taillerai (*թայելըէ*) le crayon.

4

Votre plume est-elle bonne ? Voulez-vous  
que je la retaille ?

5

Vous faites vos lettres trop grandes, fai-  
tes-les plus petites ; tenez mieux votre  
plume.

6

Tenez-vous droit ; ne baissez pas tant  
la tête ; tenez votre cahier droit.

7

Votre cahier est de travers ; arrangez  
votre cahier ; mettez du sable sur votre  
écriture.

Où est le sablier ? Apportez l'encrier. Versez de l'encre dans l'encrier. L'encre est noire. L'encre est blanche.

Cousez votre cahier. Vous placez vos lettres trop près les unes des autres, il faut les éloigner.

Vous avez sali vos doigts (*սուլա*) avec de l'encre ; allez les laver et revenez plus vite. Ecrivez jusqu'ici, et ce sera assez.

### VOCABULAIRE—ԳԱՐԱՐԱՆ

1. Du papier *թուղթ*. —une *իտ*. *մէկ*. —plume *իտ*. *գրեչ*. —de l'encre *իտ*. *թանաք*.
2. Cahier *արտակ* (*արթիւր*). —règle *իտ*. *գծոց* (*գէտէլ*). —crayon *արտ*. *մեւ գրեչ* (*գուրէւռ գուլէչ*). —je vais régler *պիտի գծեմ*.
3. Cassé *կորած*. —canif *արտ*. *զլելի* (*շոլչուն*). Tailler *կորել*. je taillera *պիտի կորեմ*.

4. Bonne *իտ*. *աղէկ*. *բարի*. *արտէնէր* bon. —vouloir *ուզել*. voulez-vous ? *կ'ուզէք*. —retailler *նորէն կորել*. —que je la retaille, *որ նորէն կորեմ*.

5. Faire *լսել*. —vous faites *կ'ընէք կոր*. —grand *ար*. grande *իտ*. *մեծ*, *խոշոր*. —petit *ար*. petite *իտ*. *պլոտիկ*, *փոքր*. —tenir *բռնել*. tenez *բռնեցէք*. —mieux *աւելի լու*, *լաւագոյն*.


6. Se tenir *ինքինքը բռնել*. —droit *չիտակ*. —baisser *ցածը ըրնել*, *ծռել*. ne baissez pas *մի ծռէք*. —tête *իտ*. *գլուխ*.

7. De travers *ծռը* (*թէր*). —arrangez *ըսկեցէք*. —du sable *աւազ*, *փոշի* (*թէլ*). —sur *վրայ*. —écriture *իտ*. *գրուածք*.

8. Sablier *արտ*. *փոշոց*. —l'encrier *ար*. *թանաքոց*, *կաղամար*. —verser *թափել*. noir *ար*. noire *իտ*. *սեւ*. —blanc *ար*. blanche *իտ*. *ճերմակ*.

9. Coudre *կորել*. cousez *կորեցէք*. —placer *դնել*. —près *մու*. —autre *ուրիշ*. les unes des autres *մէկմէկու*. —il faut *պէտք է*. —éloigner *հեռացնել*.

10. Salir. *աղտոսել*. —vous avez sali *աղոստեցիք*. —doigt *արտ*. *մատ*. vos doigts *ձեր մատերը*, *մատուցնիդ*. —laver *լռալ*. —revenir *նորէն դառ*, *դառնալ*. —revenez *դարձէք*. —plus *արելի*.



—ce sera assez պիտի բաւական ըլլայ այդ·  
այդչափը պիտի բառէ·

TRADUCTION—ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Բերէք թուղթ, գրիչ մը ու թանաք,  
և օրինակեցէք ձեր գասը:
2. Ո՞ւր է ձեր տետրակը: Տուէք ինձ  
գծոց մը ու սևագրիչ մը. տետրակնիդ պիտի  
գծեմ:
3. Սևագրիչը կոտրած է. ինձի զմելի մը  
սունէք. սևագրիչը պիտի կտրեմ:
4. Գրիչնիդ աղբէկ է. կ'ուղբէք որ զայն  
նորէն կտրեմ:
5. Ձեր տառերը շատ խոշոր կ'ընէք կոր,  
աւելի պատիկ ըրէք. աւելի լաւ բռնեցէք  
ձեր գրիչը:
6. Ինքինքնիդ շիտակ բռնեցէք. դլու ին  
այնքան մի կախէք. տետրակնիդ շիտակ  
բռնեցէք:
7. Տետրակնիդ ծուռ է. տետրակնիդ  
շոկեցէք. վոշի դրէք ձեր գրուածքին վրայ:

8. Փոշնոցն ուր է: Թանաքոցը բերէք,  
թանաքոցին մէջ թանաք լեցուցէք. թա-  
նաքը սկսէ, թանաքը ճերմակ է:

9. Տետրակնիդ կարեցէք: Ձեր տառերը  
իրարու շատ մօտ կը դնէք կոր, պէտք է  
զանոնք հեռացնել.

10. Մասերնիդ թանաքով աղտոտած է.  
գնացէք զանոնք լուալու և աւելի շուտ  
գարձէք: Գրեցէք մինչև հոս, ու այդքանը  
բաւական է.

Դ.Ս.Ա.Ե.—CINQUIÈME LEÇON

PHRASES—ԱՍԱՑՈՒԱԾՔ

Montrez-moi ce que vous avez écrit;  
c'est bien; c'est mal; ce n'est pas droit;  
c'est de travers; c'est plein de fautes.

2

Vous vous êtes dépêché; ce n'est pas  
bien; il faut écrire doucement. Allez, re-  
commencez, et ne vous dépêchez pas.

3

Je ne peux pas lire ce que vous avez écrit ; vos lettres sont mal formées ; quelle est cette lettre ? Il faut mieux la faire.

4

Combien avez-vous écrit de pages ? Vous avez oublié ce mot ; allez l'écrire, et rapportez-moi votre cahier.

5

Si vous avez oublié comment il faut écrire ce mot, vous pouvez regarder dans le livre. Pourquoi n'écrivez-vous pas ? Fermez le livre.

6

Avez-vous fini ? Allez plus vite ; je ne peux pas vous attendre ; n'écrivez pas si doucement. Combien avez-vous écrit de lignes ?

7

Voilà votre plume ; essayez-la, et vous me direz si elle est bonne. — Hé bien ! votre plume est-elle bonne ?

8

Votre papier n'est pas bon ; le papier boit ; apportez de meilleur papier ; du papier blanc et non pas du papier gris.

9

Quand vous aurez écrit jusqu'ici, vous pourrez vous arrêter et m'apporter votre cahier.

10

C'est assez maintenant ; serrez votre cahier, essuyez votre plume et emportez le crayon, la règle, le sablier et l'encrier.

### VOCABULAIRE—ФУНДАМЕНТАЛ

1. Plein *լեցուն*.—plein de fautes *մխալով լի*.
2. Doux *անուշ*.—doucement *կամաց*, *ծանր*, *հանդարտաբար*, *անուշութեամբ*.
3. Pouvoir *կարենալ*.—je peux *կրնամ*, je ne peux pas *չեմ կրնար*, *չեմ կարող*.
4. Combien ? *քանի՞*, *ոքանի*.—oublier *մոռնալ*. oublié *մոռցած*.—rapporter *նորէն բերել*.

5. Comment ? Ի՞նչպէս.—regarder Նայիլ.—fermer գոցել, վակել.

6. Attendre սպասել.—ligne Է՛տ. առզ.

7. Voilà ահա.—essayer փորձել.—hé bien ! Ե՛յ նայինք. օն :

8. Boire խմել, ծծել.—le papier boit թուղթը կը պտղի կոր.—meilleur լաւագոյն.—gris մթագոյն, գորշ.

9. Quand vous aurez երբոր ունենաք . quand vous aurez écrit երբոր գրէք .—s'arrêter կենալ, դադրիլ.—vous pourrez vous arrêter պիտի կարենաք դադրիլ.

10. Maintenant հիմա, այժմ.—serrer գոցել.—emporter տանիլ, վերցունել.

### TRADUCTION—ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Ցուցէք ինձ ինչ որ դրած ունիք . լաւէ, գէշէ . շիտակ չէ, ծուռ է, սխալներով լի է :

2. Աճապարեր էք . լաւ չէ . պէտք է ծանր ծանր գրել, գնացէք, նորէն սկսէք, ու մի շտապէք :

3. Գրածնիդ չեմ կընար կարդալ. ձեր տառերը գէշ ձևաւորած են . այս գիրը Բնչէ : Պէտք է աւելի լաւ ընել :

4. Քանի երես բան գրեցիք : Այս բառը մոռցեր էք, գնացէք զայն գրելու, և նորէն բերէք ինձ տետրակնիդ :

5. Եթէ մոռցած էք ի՞նչպէս պէտք է գրել այս բառը, կընաք նայիլ գրքին մէջ : Ինչո՞ւ չէք գրել : Գոցեցէք գիրը :

6. Լըմիցուցիք : Աւելի շուա ըրէք (Ֆրան . գնացէք) . չեմ կընար ձեզի սպասել . այսպէս ծանր մի գրէք, Քանի տող բան գրեցիք :

7. Ահա ձեր գրիչը . փորձեցէք զայն, ու ինձի պիտի ըսէք թէ աղբէկ է մի : Օ՞ն, նայինք ձեր գրիչն աղբէկ է :

8. Ձեր թուղթը լաւ չէ . թուղթը կը պտղի կոր . լաւագոյն թուղթ բերէք . Ճերմակ թուղթ ըլլայ և ոչ թէ գորշ թուղթ :

9. Երբոր գրէք մինչև հոս, կընաք գաղրիլ ու ինձի բերել ձեր տետրակը :

10. Բաւական է հիմա . գոցեցէք ձեր

սեարը, սրբեցէք գրիչնիդ, ու վերուցէք  
սկագրիչը, գծոցը, փոշնոցն ու թանաքոցը,

ԴԱՍ Զ. SIXIÈME LEÇON

PHRASES—ԱՍՏՈՒՐԱՆՔ

1

Réveillez-vous ; il est temps de vous lever ; il est déjà six heures.

2

Habillez-vous ; mettez vos bas et vos souliers. Mettez votre robe. Où est votre habit ?

3

Où est votre mouchoir ? Lavez-vous ; lavez vos mains ; lavez votre visage ; essuyez vos yeux, votre nez et votre bouche.

4

Peignez-vous ; arrangez vos cheveux ; nettoyez vos dents.

5

Où est le peigne ? Où est la brosse ? Apportez de l'eau ; prenez de l'eau ; demandez un essuie-mains.

6

Etes-vous prêt ? Priez Dieu ; mettez-vous à genoux ; priez avec attention.

7

Vous avez oublié de vous peigner. Pourquoi avez-vous mis de la pommade ? Où est le pot de pommade ? Laissez-le.

8

Prenez du savon. Où est le savon que je vous avais donné ? Lavez votre visage avec du savon ; prenez l'essuie-mains.

9

Allez dire bonjour à votre père et à votre mère ; baisez-leur la main et revenez ici.

10

Maintenant allez en classe ; il est temps de commencer à apprendre ; prenez vos livres et vos cahiers.

VOCABULAIRE — ՏԱՐԱԾՈՒՅՆ

1. Réveillez-vous *արթնցէք*. — se réveiller *արթննալ*. — Il est temps *ժամանակն է*. — se lever *ելել* (*անկողնէն*) *յառնել*. — déjà, *արդէն*. — six heures *վեց Ժամ*.

2. S'habiller *հագուլի*. — habillez-vous *հագուեցէք*. — mettez *գրէք*. — mettre *դնել*. — bas *սր*. *գուլպայ* (*զբաղ*). — souliers *սր*, *յիւ*. *կոշիկներ*. — robe *կտ*. *հանդերձ*, *շրջազդեստ* (*ֆինիճն*). — habit *սր*. *զգեստ*, *թիկնոց* (*ելրէ*).

3. Mouchoir *սր*. *թաշկինակ* (*հանդէլ*). — lavez-vous *լուացուեցէք*. — les mains *էր*, *յիւ*. *ձեռքեր*. — visage *սր*. *երես*, *դէմք*. — les yeux *սր*, *յիւ*. *աչքեր*. — le nez *սր*. *քիթ*. — la bouche *էր*. *բերան*.

4. Se peigner *անտրուիլ*. — arranger *յարգարել*, *շտկել*. — les cheveux *սր*, *յիւ*. *մազեր*. — nettoyer *մաքրել*. — les dents *սր*. *ակռաներ*.

5. Le peigne *սր*. *անտր*. — la brosse *էր*. *խողանակ*. — l'eau *էր*. *ջուր*. — demander *խնդրել*, *ուզել*. — l'essuie-mains *սր*. *երեսարբիչ* (*կէլնիր*).

6. Prêt *պատրաստ* (*հանձն*). — prier *աղօթել*, *աղօթք ընել*. — Dieu *սր*. *Աստուած*. — les ge-

noux *սր*, *յիւ*. *ծունկ*. — mettez-vous à genoux *ծունկի եկել*, *չոքեցէք*.

7. Mettre de la pommade *օծանելիք քսել*. — le pot *աման*. — laissez-le *թող զայն*, *վար թող*.

8. Le savon *սր*. *օճառ* (*սաղան*). — sans *առանց*.

9. Bonjour *սր*. *բարիլյս*. — le père *սր*. *հայր*. — la mère *էր*. *մայր*. — baiser *համբուրել*, *պատնել*. — leur *անոնց*, *իրենց*. — revenir *դառնալ*, *նորէն դալ*. — ici *հոս*.

10. Maintenant *հիմա*. — en classe *'ի դասարան*. — commencer *սկսիլ*. — apprendre *ուսանիլ*.

TRADUCTION — ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

1. *Արթընցէք*, *ձեր ելելուն ժամանակն է*. *արդէն ժամը վեցն է*.

2. *Հագուեցէք*, *ձեր գուլպաներն ու կօշիկները հաղէք*, *շրջազդեստնիդ անցուցէք*: *Ուր է ձեր թիկնոցը*:

3. *Ուր է թաշկինակնիդ*: *Լուացուեցէք*. *ձեռուընիդ լուացէք*, *մազուընիդ*, *ձեր քիթն ու բերանը սրբեցէք*:

4. Անտրուեցէք . մաղերնիդ շտկեցէք ,  
ակռանիդ մաքրեցէք .
5. Սանտրը ուր է . խողանակը ուր է .  
ջուր բերէք . ջուր առէք , երեսորիչ մը  
խնդրեցէք :
6. Պատրաստ էք : Աղօթեցէք Աստուծոյ .  
ծունկ չոքեցէք . ուշադրութեամբ աղօթե-  
ցէք :
7. Մոռցեր էք սանտրուելու : Ինչու օ-  
ժանելիք քսեր էք : Ուր է օժանելեաց ա-  
մանը . թողէք :
8. Օճառ առէք : Օճառն ուր է : Ա-  
ռանց օճառի լուացուեր էք : Երեսնիդ օ-  
ճառով լուացէք , երեսորիչն առէք :
9. Դնացէք բարիլյս ըսելու ձեր հօրն  
ու ձեր մօրը . անոնց ձեռքն համբուրեցէք ,  
ու նորէն հոս եկէք :
10. Հիմա գասարան գնացէք , Ժամա-  
նակն է սովորիւ սկսելու . առէք ձեր դլր-  
քերն ու ձեր տեսրակները :



ԴԱՍ Է . — SEPTIÈME LEÇON

PHRASES — ԱՆԳԼԻԿԱՆ

1

Venez prendre le thé. Voulez-vous une tasse de thé avec de la crème ou sans crème ?

2

Remuez votre thé avec la cuillère; le sucre n'est pas fondu. Ne versez pas le thé dans la soucoupe.

3

Votre thé est-il assez doux ? Voulez-vous encore du sucre ? Prenez-en dans le sucrier qui est sur la table.

4

Prenez un morceau de pain. Voulez-vous des biscuits ? Trempez-les dans le thé.

5

Apportez la corbeille. Il y a du citron;

prenez le couteau ; coupez le citron en morceaux

6

Je vais verser du lait dans votre thé. Est-ce assez ? — Merci monsieur !

7

Rincez votre tasse, jetez le reste dans la jatte. Versez de l'eau bouillante dans la théière.

8

Couvrez la bouilloire. L'eau bout. Emportez et ajoutez de l'eau froide.

9

Le thé vous plaît-il ? — C'est excellent. Il a un goût exquis. — En voulez-vous encore ? Vous ne buvez plus ?

10

Je vous remercie, Madame ! J'en ai bu assez. Ayez la bonté de me donner un biscuit. — Le voilà. — C'est très-bon.

VOCABULAIRE — ԲԱՐԱՐԱԿ

1. Prendre le thé *թէյ*, այլ *խմել*. — la tasse *էֆ*. *գուշաթ* (լուս). — la crème *էֆ*. *սեր* (+այժմ+). — ou *կամ*, չէ նէ.
2. Remuer *շարժել*, *խառնել*. — la cuiller *էֆ*. *դարձ* (+աշբ+). — le sucre *ար*. *շաքար*. — fondre *ձուլել*, *հալել*. est fondu *հալսծ էֆ*. — la soucoupe *էֆ*. *թասկալ* (Քիշնա լապալը).
3. Doux *անուշ*. — encore *դեռ*, *տակածին* (+անա). — le sucrier *ար*. *շաքարնոց*.
4. Le morceau *ար*. *կտոր*, *պատու*. — le pain *ար*. *հաց*. — des biscuits *ար*. *յի՛*. *կակուծ* (+անոքիտանւմ). — tremper *թաթիւել*.
5. La corbeille *էֆ*. *կողով* (սէֆէվ). — le citron *ար*. *լիմոն*. — le couteau *դանակ*. — couper *կորել*. — en morceaux *կտոր կտոր*.
6. Je vais verser *պիտի թափեմ*, *լեցընեմ*. — est-ce assez ? *կը բաւէ՞*. — merci monsieur ! *շնորհակալ եմ*, *Տե՛ր*.
7. Rincer *զօղուել*. — jeter *նետել*. — le reste *մնացորդը*. — la jatte *էֆ*. *տաշտ* (շնորհ+). — l'eau bouillante *էֆ*. *եփ ելած ջուր*. — la théière *թէյնոց* (այժման).
8. Couvrir *ծածկել*, *դողել*. — la bouilloire *էֆ*.

ջեռուցիչ. —l'eau bout ջուրը կեռայ կոր. —emporter տանիլ. —ajouter աւելցնել, վրան դնել. —froide է. պաղ.

9. Vous plait-il ? կ'ախորժիք, կհաճիք. —excellent գերազանց, ընտիր (ալ). —goût արհամ, ախորժակ. —exquis ախորժելի, աղնիւ. —en անկից. —vous ne buvez plus ալ չէք խմեր.

10. Je vous remercie չնորհակալ եմ. —madame, էտ Տիկին. —j'en ai bu assez. բաւական խմեցի. —la bonté էտ. բարութիւն. —ayez la bonté չնորհ ըրէք.

### TRADUCTION—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Եկէք որ թէյ խմէք, կ'ուզէք թաս մը թէյ, սերով թէ առանց սերի. 0

2. Զեր թէյը դդալով խառնեցէք. շաքարը հալած չէ. թէյը թասկալին մէջ մի թափէք.

3. Թէյերնիդ բաւական անուշ է. կ'ուզէք դեռ շաքար. առէք շաքարնոցէն որ սեղանին վրան է.

4. Կտոր մը հայ առէք, կսկուծ կ'ուզէք : Թամիսեցէք զանոնք թէյին մէջ :

5. Կողովը բերէք, լեմնն կայ մէջը. դանակն առէք, լեմնն ը կտոր կտոր ըրէք :

6. Կաթ պիտի դնեմ ձեր թէյին մէջ : Բաւական է. —Շնորհակալ եմ ծէք :

7. Ցողուեցէք ձեր դաւաթը, մէջինը տաշտին մէջ նետեցէք, եփուն ջուր թափեցէք թէյնոցին մէջ :

8. Զեռուցիք դոցեցէք, Զուրը կ'եռայ կոր. Տարէք ու պաղ ջուր աւելցուցէք :

9. Թէյը կ'ախորժիք. — Գերազանց է : Աղնիւ համ մը ունի : — Դեռ ևս կուղէք : Ալ դուք չէք խմեր :

10. Շնորհակալ եմ, տիկին, բաւական խմեցի. Շնորհ ըրէք ինձի կսկուծ մը տալու : — Ահաւասիկ. (հրամեցէք). — Շատ լաւ է :

Q.U.Ü C.—HUITIÈME LEÇON

PHRASES—Q.U.U.Q.U.H.U.Q.U.

1

Il est temps de dîner, il est midi ; la soupe est sur la table, le dîner est servi.

2

Allons nous mettre à table : voilà votre place ; asseyez-vous ici ; mettez votre serviette sur vos genoux.

3

Voulez-vous de la soupe ? Mangez de la soupe. Ne buvez pas avant la soupe, cela est malsain.

4

Où est votre couteau ? Vous tenez mal votre fourchette. Mangez cela avec votre fourchette et non pas avec la cuiller. Tenez mieux votre fourchette.

5

Prenez du sel. Ne manger pas votre viande sans pain. Mangez beaucoup de pain

avec votre viande. Coupez le pain avec le couteau.

6

Rendez votre assiette ; faites changer votre assiette. Versez de l'eau dans votre verre. Remettez le verre à sa place. Voilà une assiette propre.

7

Je ne vous donnerai pas du sauce. Voulez-vous du rôti ? Faites-moi passer votre assiette, je vais vous donner un morceau de rôti.

8

Aimez-vous la salade ? Mettez encore du poivre, de l'huile et du vinaigre dans la salade. Servez-vous de la salade ; ajoutez-y encore du sel.

9

Voulez-vous que je vous serve de la pâtisserie, ou des confitures, ou bien voulez-vous l'un et l'autre ? Faites-moi passer le sucre.

Le dîner est fini ; levez-vous de table, rincez-vous la bouche. Rendez grâce à Dieu de vous avoir conservé et nourri jusqu'à présent.—C'est bien, maintenant levez-vous et allez jouer. A deux heures vous viendrez en classe.

---

VOCABULAIRE—ԲԱՐԱՐԱԿԱՆ

1. Le dîner մր. ճաշ . —midi մր. կեսօր . —la soupe էֆ. թան , սպուր (չէրդա) . —la table էֆ. սեղան . —servir ծառայել . est servi (ծառայութիւնն եղած է) պատրաստ է .
2. Se mettre à table սեղան նստիլ . —la place էֆ. սեղ . —la serviette սնձեռոցիկ (էլէնա) .
3. Ne buvez pas մի խմէք . —avant առաջ . —cela այս . —malsain վատառողջ , վասակար .
4. La fourchette էֆ. պատառաքաղ (ալու) .
5. Le sel մր. սլու . —la viande էֆ. միս .
6. Rendre դարձընել , հատուցանել —rendez ևս տուէք . —l'assiette էֆ. սկաւառակ (Շաբան) . —changer փոխել . —le verre մր. գաւաթ .
7. Le sauce մր. համեմջուր (սալա) . —le rôti մր.

լսորովուկ (Քեպապ) . —passer անցնիլ . faites-moi passer ինձի անցուցէք , ինձ զրկեցէք . —je vais passer կ'երթամ . je vais vous donner ձեզի պիտի տամ .

8. La salade էֆ. աղան . —le poivre մր. տաքդեղ , պղպեղ (Դեկէ) . —l'huile մր. լուղ , ձէթ . —le vinaigre քացախ (Շրէֆ) . —servez-vous հրամեցէք . —ajoutez-y մէջը աւելցուցէք .
9. Que je vous serve որ ձեզի հրամեցնեմ . —la pâtisserie էֆ. լսնիրեղէն (Էնճար էլէ) . —les confitures էֆ. յի . անուշեղէն (Ռէնէ) . —Ou bien չէ նէ , կամ թէ . —l'un et l'autre երկուքն ալ , թէ այս թէ այն .

10. Grâce էֆ. չնորհք . —rendre grâce գոհանալ , չնորհակալ ըլլալ . —conserver պահպանել . —nourrir սնուցանել . —nourri կերակրած . —jusqu'à présent մինչեւ այս օրս , մինչեւ հիմա . —jouer լսալալ . —à denx heures ժամը երկուսին . —vous viendrez պիտի գոյք .
- 

TRADUCTION—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Ճաշու ժամանակն է , կեսօր է . թանը սեղանին վրայ է , ճաշը պատրաստ է :
2. Երթամք սեղանն բաղմելու . ահա ձեր

տեղը . Նստեցէք . դրէք ձեր անձեռոցիկը  
ձեր ծնկացը վրայ :

3. Թան կ'ուզէք : Թան կերէք . պէտք  
է թանէն ուտել : Թանէն առաջ մի խմէք ,  
վասակար է այդ :

4. Ո՞ւր է դանակնիդ : Գէշ բռներ էք  
ձեր պատառաքաղը : Ատիկա պատառաքա-  
ղովիդ կերէք և ոչ թէ դգալով : Աւելի  
լաւ բռնեցէք ձեր պատառաքաղը :

5. Աղ առէք . Մի ուտէք ձեր միսը ա-  
ռանց հացի : Շատ հաց կերէք ձեր մախն  
հետ : Հացը դանակով կտրեցէք :

6. Ետ տուէք ձեր սկաւառակը : Ձեր  
գաւաթին մէջ ջուր դրէք : — Դաւաթն իւր  
տեղը դրէք : Ահա մաքուր սկաւառակ մը :

7. Ձեզի համեմջուր պիտի չտամ : Խորո-  
վուկ կ'ուզէք : Սկաւառակնիդ ինձի զրկե-  
ցէք , ձեզի պիտի տամ կտոր մը :

8. Աղցան կը սիրէք : Տակաւին տաք-  
դեղ , ձէթ ու քայցախ դրէք աղցանին մէջ :  
Աղցան հրամեցէք . դեռ աղ աւելցուցէք :

9. Կ'ուզէք որ ձեզի հրամցընեմ խմորե-

լէն , կամ անուշեղէն , չէ նէ մի երկուսէն  
ևս կ'ուզէք : Շաքարն ինձի զրկեցէք :

10. Ճաշն աւարտեցաւ . սեղանէն երէք , բե-  
րաննիդ ցողւեցէք : — Աստուծոյդոհութիւն  
տուէք որ զձեղ պահած է ու կերակրած  
մինչև ցայսօր : — Բարի է . այժմ լուացուեցէք  
ու գնացէք խաղալու : Ժամը երկուսին սիլ-  
տի դաք ՚ի դասարան :



## Դ.Ս.Ս Պ. — NEUVIÈME LEÇON

### GRAMMAIRE . — ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Վերի ութը դասերուն մէջ շատ մը քե-  
րականական կանոններու հանդիպեցանք , ո-  
րոց մէջ նոր սկսողաց համար աւելի կարե-  
ւորները հետևեալներն են .

1. Թրամսերէնի մէջ անունները պէտք է  
որ անպատճառ կամ Աբուն . Ըլլան կամ  
Իտական , (թէ և անշունչ իրերը ըստ ին-  
քեան սեռ չունին) : Զոր օրինակ . Chaise

(աթոռ) և Savon (օճառ) բառերը, որ թէն  
ոչ արու են և ոչ էդ, բայց ֆրանսերէնի  
մէջ chaise իգական է, savon արական :

2. Արական բառէն առաջ կը դրուի Le  
յօդը, իսկ իգականէն առաջ La : Այս յօ-  
դերով բառերը որոշ նշանակութիւն կ'առ-  
նուն, ինչպէս Հայերէնի մէջ բառի մը ծայր  
ի ու ն գիրերն աւելցնելով կ'ըլլայ : — Այս  
յօդերով կը հոլովուին ֆրանսերէնի անուն-  
ները, որ Հայերէնի պէս վերջահոլով չեն,  
այլ անփոփոխ կը մնան :

3. Ֆրանսերէնի ամէն Արտէն բառերը  
հետևեալ կերպով կը հոլովուին .

Եղակի . Յովնակի .

Ուդակն	Le Père	Հայրը	Les Pères	Հայրերը
Մերտէկն	Du Père	Հօրը	Des Pères	Հայրերուն
Տրտէկն	Au Père	Հօրը	Aux Pères	Հայրերուն
Հայրակն	Le Père	Հայրը	Les Pères	Հայրերը
Բայրակն	Du Père	Հօրմէն	Des Pères	Հայրերէն

4. Ամէն իդէկն բառ այսպէս կը հոլովի :  
Եղակի . Յովնակի .

Ու-ւ	La Mère	Մայրը	Les Mères	Մայրերը
Սէ-ւ	De la Mère	Մօրը	Des Mères	Մայրերուն
Տ-ւ	A la Mère	Մօրը	Aux Mères	Մայրերուն
Հ-ւ	La Mère	Մայրը	Les Mères	Մայրերը
Բ-ւ	De la Mère	Մօրմէն	Des Mères	Մայրերէն

5. Ֆրանսերէնի մէջ բուն երեւ հուշէ կայ .  
Ուդակն, Սերտէկն, Տրտէկն . Իսկ Հայրակնը՝  
Ուղղականին նման է, ու Բայրակնը՝ Սե-  
ռականին : Գոյքէտէկնը կը շինուի առ նա-  
խագրութիւն գնելով բառին վրայ . Ինչպէս  
տեսանք առ զուգութիւնով : Իսկ Ներդյունէնը  
կը շինուի առ նախագրութիւններով :  
Այսպէս վերի դասերուն մէջ տեսանք առ  
լ'ենաքոյին մէջ . Allez en classe .  
գնացէք 'ի դասարան :

6. Արական և իգական հոլովմանց Յոք-  
նակիները ճիշդ մի և նոյն են :

Դ. Եթէ բառը ձայնաւորով մը կամ ան-  
ձայն հ ով մը սկսած է՝ յօդին և և ա տա-  
ռերը կը ձգուին և անոնց տեղ ապադարձ  
(') մը կը դրուի, Այսպէս տեսանք հետեւ-  
եալ բառերը. l'encrier փոխանակ լեի. l'é-  
ponge. փոխանակ լա éponge ի :

EXERCICE —ԿՐԹՈՒԹԻՒՆ

Ա. Պէտք է այս եօթը կանոններուն օրի-  
նակներ փնտուել վերի դասերուն մէջ, ու  
բերանացի և գրաւոր կրթութիւններ ընել:

Բ. Պատասխանել հետևեալ ու նմանօրի-  
նակ Հարցմունքներուն .

1. Ֆրանսերէնի մէջ ամէն անուն սեռ ունի.
2. Le յօդն ինչ սեռ կը ցուցընէ.
3. Իզականի յօդը ի՞րն է.
4. Classe բառն հոլովէ եզակին և յոքնակի.
5. L'huile բառն հոլովէ.
6. Livre արակմն է թէ իզական. — հոլովէ.

Գ. Հետևեալ բառերուն սեռը գտնել,  
և նշանակել իրենց յօդը .

Ligne. —Mouchoir. —Essuie-mains. —Ardoise.  
—Mot. —Thé. —Dieu. —Page. —Dîner. —Sauce.  
—Sel. —Grâce. —Salade. —Jatte. —Corbeille.  
—Savon. —Encrier. —Faute. —Cahier. —Lettre.  
—Peine. —Plume. —Sottise. —Leçon. —Touche.  
—Poisson. —Pommade. —Crayon. —Pot. —Doigt.  
—Encre. —Canif. —Visage. —Peigne.

Դ. Բոլոր այս բառերուն յոքնակին գլու-  
նել և հոլովել .

TRADUCTION — ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Montrez-moi ce que vous avez lu hier.  
—Savez-vous lire ces deux lignes ? Lisez-  
les. Epelez ce mot. —C'est bien, vous a-  
vez bien lu. —Vous savez votre leçon.  
—Allez prendre le thé. —Quand vous au-  
rez pris le thé vous reviendrez ici et vous  
me copierez sur votre ardoise les deux  
pages que vous avez lues avec moi.  
M'avez-vous compris ?

ԳԻՏԵԼԻՔ. —Այս բառերը բոլոր ծա-  
նօթ են ուսանողին, ուստի և պէտք է  
Հայերէն թարգմանութիւնը ինքն իրեն ընէ.

## ԴԱՍ Ժ. — DIXIÈME LEÇON

ԱԾԿԱՆԱՅ ՍԵՌԸ

1. Արական ածականի մը ծայրը ե դիրը  
աւելցընելով կըլլայ իդական . զորօրինակ  
grand . grande է.

2. Երբ ածականին ծայրը արդէն ե դիրն  
ըլլայ , իդականն անփոփոխ կը մնայ . զոր օ-  
րինակ . le fidèle . la fidèle է . հաւա-  
տարիմ .

3. x Վերջացողներուն իդականը ընդհան-  
րապէս կ'ըլլայ se . զոր օրինակ malheureux  
— . malheureuse է .թշուառ :

4. eur վերջացողներուն մասը euse  
կըլլայ . chanteur . chanteuse է . երդիչ .  
Խոկ leur վերջացողները trice կըլլան . bien-  
faiteur . bienfaitrice է . բարերար :

5. f գրով վերջացողները իդականի մէջ  
ve կը փոխուին . neuf . neuve է . նոր .  
bref . brève է . կարճ .

6. Այս ածականներն որ բաղաձայնով

մը կը վերջանան՝ իրենց իդականը կըլլայ  
ընդհանրապէս՝ նոյն բաղաձայնը կրկնելով ,  
ետև ալ անձայն ո գնելով ըստ կանոնի .  
bas . basse է . ցած . bon . bonne է .

7. Այս կանոններուն խոտորմունքները  
սովորութեամբ կը սովորուին :

8. Ածականը պէտք է գոյականին հետ  
սեռով համաձայնի . զորօրինակ encre noire ,  
հօնութեամբ համար noir . le bon ածական-  
ներն ալ իդականացուցանելով եղած են  
noire ու bonne .

Ա.ՆՈՒ.Ս.ՆՑ ՅՈՒ.Բ.Կ.Ի.Ն

1. Գոյական ու ածական բառ մը յոք-  
նակի կըլլայ . վերջը ո դիրը յաւելցընելով .  
Եւ . le livre , Յւ . les livres . Եւ . la touche ,  
Յւ . les touches . Եւ . le grand , Յւ . les grands .  
Եւ . la blanche , Յւ . les blanches .

2. Այս ընդհանուր կանոնին զարտու-  
ղոթիւններէն տեսանք morceau , couteau ,

eau, cheveu, Dieu, genou **բառերը**, **որոց յոքնակին կ'ըլլայ** morceaux, couteaux, eaux, cheveux, Dieux, genoux. **Վասն զի** au, eau, eu և ou **վերջացող բառերուն յոքնակին ընդհանրապէս կը շինուի** x մը աւելցընելով :

3. **Նոյն ընդհանուր կանոնէն տեսանք ուրիշ զարտուղութիւն մ'ալ** le doux **բառը**, **որոյ եղակին և յոքնակին նոյն են**. **վասն զի** x **վերջացած անունները անփոփոխ կը մնան**.

4. **Նոյնպէս անփոփոխ են նաև և զ վերջացած բառերը**. **Ինչպէս տեսանք** le nez **բառը**, **որոյ յոքնակին չը փոխուիլ ու կը մնայ** les nez. **Այսպէս և լօս եւ**. les os **յ.** **անփոփոխ կմնայ**:

5. **Այս կանոնները զարտուղութիւններ ունին՝ զոր ընթերցումն ու սովորութիւնը կը սովորեցընեն**:

~~~~~

### EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ

**Գիտելիք Ա.** — **Այս քերականական կանոնաց օրինակներ գտնելու է նախընթաց դասերուն մէջ և կը թութիւն ընել**:

### TRADUCTION—ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

**Գիտելիք Բ.** — **Հետևեալ հատուածները նախընթաց դասերուն մէջի բառերովն են շարագրուած**. **ուստի ուսանողը պէտք է հասկընայ և թարգմանէ անսխալ**:

1

C'est assez apprendre, allez jouer ; à midi vous viendrez dîner. Vous avez oublié de serrer votre livre. Essuyez votre ardoise et emportez-la dans votre chambre. Remettez votre chaise à sa place. Vous avez oublié l'éponge sur la table. C'est assez jouer, venez dîner. La soupe est servie.

2

Avez-vous déjà diné ? Avez-vous mangé de la soupe ? Vous n'avez pas mangé de soupe. Cela est malsain. Pourquoi ne mangez-vous pas de pain ? Où est votre serviette ? Mettez votre serviette sur votre as-

siette. Essuyez votre couteau avec du pain.  
Venez avec moi ; voulez-vous jouer ?

3

Finissez de jouer, venez apprendre. Quand vous saurez bien ces deux lignes, vous viendrez me les dire. Si vous savez bien votre leçon vous pourrez finir d'apprendre. Hé bien ! savez-vous ce que je vous ai donné ? Vous ne le savez pas bien, allez encore apprendre un peu.

4

Votre thé est versé, monsieur. Finissez d'écrire et allez prendre votre thé. Dépêchez-vous ; vous prenez votre thé trop longtemps. Où est votre tasse ? Pourquoi couvrez-vous votre tasse ? Versez de la crème dans votre thé, et ajoutez-y encore deux morceaux de sucre. Voulez-vous tremper du pain dans votre thé ? Voilà un couteau et du pain, coupez-en un morceau.

ԳԻՏԵԼԻՔ Գ. — Ութերորդ և իններորդ

Դասերը որովհետեւ քաղուածք մըն են  
նախընթաց գասերուն, ուստի լաւ կըլլայ  
որ ուսուցիչը աշակերտին կարողութեանն  
համեմատ կտոր կտոր այլեայլ դասերու  
բաժնէ, որպէս զի աշակերտը կարող ըլլայ  
լաւ սերտել և ճիշդ ու ամսիաւ թարգմա-  
նել, Մինչեւ որ Առաջին մասը լաւ սերտած-  
չլայ՝ պէտք չէ սկսիլ երկրորդ մասը.

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

### SEGONDE PARTIE

Գ.Ա.Ս Ճ.Ա. — ONZIÈME LEÇON

ԳԻՏԵԼԻՔ Ա. — Թբանսերէն մասը վար-  
ժապետը գրել աալու է, բառերը սերտել  
տալ, ու լաւ կըլլայ որ ամբողջ լնադիրը  
դոց ընել ապա, Այս բառերուն միայն նշա-  
նակութիւնը կը դնենք՝ որ դեռ հանդի-  
պած չեն նախընթաց դասերուն մէջ : Այս  
պէս կ'ընենք միշտ հետզհետէ :

*Un enfant (1) spirituel (2).*

Un enfant dinait un jour (3) avec son père et sa mère. Après (4) la soupe, on servit (5) le bouilli (6); mais on oublia d'en donner à l'enfant.

« Papa (7), dit ce dernier (8), ayez la bonté de me donner du sel. — Pourquoi veux-tu (9) du sel ? reprit (10) le père. — Je le mangerai (11) avec la viande que vous me donnerez (12) continua (13) l'enfant. Alors (14) le père, en souriant (15) lui donna (16) du sel et de la viande.

(1) տղայ, մանուկ. — (2) հանճարեղ, խելացի. — (3) օր. — (4) յես, վերը, զինի. — (5) հրամցուցին. — (6) խաչոյ (խաշչամա) — (7) հայրիկ. — (8) այս վերջինը. — (9) կ'ուզես դուն, կ'ուզես. — (10) վրայ բերաւ, պատասխանեց. — (11) պիտի ուտեմ. — (12) պիտի ինձ տայր. — (13) շարունակեց. — (14) այս ատեն. — (15) ժպտելով. — (16) անոր, իրեն սոււաւ.

TRADUCTION—ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Գիտելիք Բ. Վարժապետը հետևեալ թարգմանութիւնը բնադրին հետ ուշադրութեամբ բաղդատեղ տալէն ու հասկը ցընելէն եւարը՝ պէտք է որ ծածկէ, ու աշակերտը ինքնիրեն ընէ թարգմանութիւնը.

Խելացի տղայ մը.

Տղուն մէկը օր մը կը ճաշէր իւր հօրն ու մօրը հետ. Թանէն վերջը խաչոյ հրամցուցին, բայց մոռցան տղուն ալ տալու. «Հայրիկ, ըստ այս վերջինը, չնորհք ըրէք ինձի աղ տալու»: Ալ «Ինչո՞ւ աղ կ'ուզես», հարցուց հայրը: — «Պիտի ուտեմ զայն մսին հետ զոր ինձ պիտի տայրը» շարունակեց մանուկը: Այն ատեն հայրը ժպտելով անոր տուաւ աղ ու միս:

CONVERSATION—ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Վարժապետը այս հարցումները պիտի ընէ ֆրանսերէն.

Աշակերտը այսպատճանները պիտի տայ ֆրանսերէն.

- |                                                    |                              |
|----------------------------------------------------|------------------------------|
| 1. Qui est-ce qui dinait avec son père et sa mère? | 1. Un enfant.                |
| 2. Avec qui l'enfant dinait-il?                    | 2. Avec son père et sa mère. |
| 3. Qu'est-ce qu'on servit après la soupe?          | 3. On servit le bouilli.     |
| 4. Quand est-ce qu'on servit le bouilli?           | 4. Après la soupe.           |
| 5. Qu'est-ce qu'on oublia de donner à l'enfant?    | 5. Du bouilli.               |

6. A qui oublia-t-on de donner du bouilli ?

7. Que dit l'enfant ?

8. A qui l'enfant dit-il cela ?

9. Qu'est-ce que l'enfant demanda ?

10. Que dit le père à cela ?

11. Que répondit alors l'enfant ?

12. Pourquoi voulait-il avoir du sel ?

13. Que fit alors le père ?

14. Qu'est-ce que le père donna à l'enfant ?

6. A l'enfant.

7. Papa, ayez la bonté de me donner du sel.

8. A son père.

9. Du sel.

10. Pourquoi veux-tu du sel, mon enfant ?

11. Je le mangerai avec la viande que vous me donnerez.

12. Pour le manger avec la viande.

13. En souriant il lui donna ce qu'il demandait

14. Du sel et de la viande.

## ԴԱՍ ԺԲ. — DOUZIÈME LEÇON

Où est Dieu ?

Je te donnerai (1) une orange (2), si tu me dis (3) où est Dieu », dit un jour un maître (4) à son élève (5) qui n'avait que huit ans (6).

« Et moi, je vous en donnerai deux, reprit l'enfant, si vous me dites (7) où il n'est pas ».

Avec cette belle réponse (8) l'enfant voulait (9) dire que Dieu est partout (10).

(1) պիտի բեղի տամ. — (2) նարինջ (փօրքովալ). — (3) Եթէ դու ինձ ըսես. — (4) վարժակտ. — (5) աշակերտ. — (6) որ չուներ բայց եթէ ութ տարիներ : Այս կերպ գրանարանուրիները Հայերկն պահապես բարգևանելու և Որ ութ տարեկան եր : — (7) Եթէ դուք ինձի ըսէք. — (8) պատասխան. — (9) կ'ուզէք. — (10) ամէն տեղ, ամէնուրեք :

## TRADUCTION — ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Ասունած նուր կ :

« Քեզի նարինջ մը կուտամ, եթէ ինձ ըսես թէ ուր է Ս.սուռած », ըստու օր մը վարժապետին մէկը իւր աշակերտին, որ ութ տարեկան էր :

« Եւ ես ձեզի կուտամ երկու նարինջ, վրայ բերաւ մանուկը, եթէ ինձ ըսէք թէ ուր նա չէ » :

Սայն դեղեցիկ պատասխանով տղայն կ'ուզէք ըսել թէ Ս.սուռած ամէնուրեք է :

## CONVERSATION — ԽՈՍԿՅՑՈՒԹԻՒՆ

- |                                                     |                                                         |
|-----------------------------------------------------|---------------------------------------------------------|
| 1. Qu'est-ce qu'un maître dit un jour à son élève ? | 1. Je te donnerai une orange, si tu me dis où est Dieu. |
| 2. Que voulait donner le maître à son élève ?       | 2. Une orange.                                          |

3. A quelle condition ? (Բնչ ոլայմանու).  
 4. Quel âge avait l'élève ? (բանի տարեկան էր).  
 5. Qu'est ce que l'élève répondit à son maître ?  
 6. A qui répondit l'élève ?  
 7. Combien voulait-il donner d'oranges à son maître ?  
 8. Que voulait dire l'enfant avec cette belle réponse ?  
 9. Et si l'on vous demandait où est Dieu, que répondriez-vous ?

3. S'il lui disait où est Dieu.  
 4. Il n'avait que huit ans.  
 5. Et moi je vous en donnerai deux si vous me dites où il n'est pas.  
 6. A son maître.  
 7. Il voulait donner deux oranges.  
 8. Que Dieu est partout.

9. Je répondrai qu'il est partout.

## ԴԱՍ ՃԳ. — TREIZIÈME LEÇON

*Qui a découvert (1) l'Amérique ?*

Le petit Paul jouait (2) avec sa sœur (3) Virginie, et tous deux (4) faisaient (5) beaucoup de bruit (6).

Tout-à-coup (7) leur précepteur (8) qui se trouvait (9) dans une chambre (10) voisine (11),

leur cria (12) : « Enfants, qui a découvert l'Amérique ?

Paul, croyant (15) qu'on lui demandait (14) qui faisait du bruit, répondit (15) aussitôt (16) : « Je vous assure (17) monsieur, que c'est ma sœur et non pas moi ».

(1) զոսու. — (2) կը խաղար. — (3) քոյր. — (4) երկուքն աւ. — (5) կ'ընէին. — (6) շատ շոխնդ (շամայա). — (7) յանկարծ. — (8) զաստիարակ. — (9) կը զանուէր. — (10) սենեակ (օսա). — (11) մերձաւոր, բովի, մատի. — (12) պոռաց. — (13) կարծելով, համարելով, համտալով. — (14) որ իրեն կը հարցուէր. — (15) պատասխանեց. — (16) իսկոյն, մեկն ի մէկ. — (17) կ'ապահովընեմ, ճշմարիտ կ'ըսեմ:

## TRADUCTION — ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Ամերիկան ով գտա .

Պողոսիկ կը խաղար իւր վերգինէ քըսօքը Հետո, եւ երկուսն աւ շատ շոխնդ կ'ընէին : Մէջ մ'աւ յանկարծ իրենց դաստիարակը՝ որ մատի սենեակը կը զանուէր, իրենց պոռաց . « Տղաք, ով դատաւ Ամերիկան » : Պողոսիկ կարծելով թէ իրեն կը հարցուի թէ շոխնդ ընողն ով է, պատասխանեց . « Ճշմարիտ կ'ըսեմ, պարոն, որ ես չեմ, քոյրս է :

CONVERSATION—ԽՈՍԿՑՈՒԹԻՒՆ

1. Comment s'appelait le frère de Virginie ?
2. Comment s'appelait la sœur de Paul ?
3. Que faisaient Paul et Virginie ?
4. Que faisaient-ils en jouant ?
5. Qui se trouvait dans la chambre voisine ?
6. Où se trouvait leur précepteur ?
7. Qu'est-ce que le précepteur cria aux enfants ?
8. Qui étaient Paul et Virginie ?
9. Qu'est-ce que Paul crut (*կարծեց*) que le précepteur leur demandait ?
10. Pourquoi Paul crut-il cela ?
11. Qui est-ce qui répondit au précepteur ?
12. Qu'est-ce que Paul répondit ?
1. Il s'appelait Paul.
2. Elle s'appelait Virginie.
3. Ils jouaient.
4. Tous deux faisaient beaucoup de bruit.
5. Leur précepteur.
6. Il se trouvait dans la chambre voisine.
7. Enfants, qui a découvert l'Amérique ?
8. Les élèves du précepteur.
9. Il crut qu'on lui demandait qui faisait du bruit.
10. Parce qu'il faisait du bruit en jouant.
11. Le petit Paul.
12. Je vous assure, monsieur, que c'est ma sœur et non pas moi.

ԴԱՍ ՃՐ.—QUATORZIÈME LEÇON

*La réponse d'un paresseux (1)*

Un père dit un jour à son fils (2) qui aimait (3) à dormir longtemps (4), et à se lever tard (5) :

« Hier (6) ton cousin (7) s'est levé à cinq heures (8) du matin (9); il est allé aux champs (10) pour travailler (11) et il a trouvé (12) une jolie (13) bague (14); voilà, mon enfant, ce qu'on gagne (15) à se lever de bonne heure (16) ».

— Mon cousin a été très-heureux (17), mon père, reprit notre (18) paresseux; mais celui qui a perdu (19) la bague, s'était levé encore de meilleure heure » (20).

(1) ծոյլ. —(2) որդի. —(3) կը սիրէր, կ'ախորժէր, —(4) քանակ երկար ատեն. —(5) ուշ. —(6) երեկ. —(7) հօրեղ-բօրորդի. —(8) ժամը հինգին. —(9) առաւառ. —(10) դաշտ. արտ. —(11) աշխատիլ. —(12) զան. —(13) զեղեցիկ. —(14) մատնի. —(15) կը շահուի, մարդս կը շահի. —(16) կանուխ. —(17) շատ բարեբարդ. —(18) մեր. —(19) կոր-արհոց. —(20) աւելի կանուխ.

TRADUCTION—Թ. ԱՐԴՄԱՆ ՍՈՒԻԹԻՒՆ

Ծոյլի մը պատասխանիր.

Օր մը հայր մը ըստաւ իւր որդւոյն՝ որ կը սիրէր

Երկար քնանալ,ու անկողնէն ուշ ելլել. « Երէկ հօրեզրորդիդ առտուան ժամը կինդին ելաւ, դաշտը գնաց աշխատելու, եւ գեղեցիկ մատնի մը գտաւ. տես, որդեակի իմ, թէ ինչ կը շահի մարդս կանուին ելլելէն : — Հօրեզրորդիս շատ բարեբաղդ եղեր է, պատասխանեց մեր ծոյլը. բայց մատնին կորուանողը՝ աւելի կանուին ելած է եղեր : »

### CONVERSATION—ԽՈՍՀՅՑՈՒԹԻՒՆ

1. Qu'est-ce qu'un père dit un jour à son fils ?
2. Qu'est ce que le fils aimait à faire ?
3. Qui est-ce qui ne se levait pas de bonne heure ?
4. Pourquoi le fils ne se levait-il pas de bonne heure ?
5. Qu'est-ce que son cousin avait fait ?
6. Où est allé le cousin ?
7. Pourquoi est-il allé aux champs ?
8. A quelle heure s'était levé le cousin .
1. Hier ton cousin s'est levé à cinq heures du matin.
2. Il aimait à dormir longtemps et à se lever tard.
3. Le fils.
4. Parce qu'il était paresseux.
5. Il s'était levé à cinq heures du matin.
6. Il est allé aux champs.
7. Pour y travailler.
8. A cinq heures du matin.

9. Qu'est-ce qu'il avait trouvé ?
10. Comment était la bague ?
11. Qu'est-ce que le père ajouta à son fils ?
12. Qu'est-ce que le fils répondit à son père ?
13. Pourquoi son cousin a été très heureux ?
14. Qui s'était levé de meilleure heure ?
15. Qu'est-ce qui avait perdu la jolie bague ?
9. Une bague.
10. Jolie.
11. Voilà, mon enfant, ce qu'on gagne à se lever de bonne heure.
12. Mon cousin a été très-heureux, mon père.
13. Parcequ'il a trouvé une jolie bague.
14. Celui qui a perdu la bague.
15. Celui qui s'était levé de meilleure heure.

### Դ.Ա ՃԵ.՝ QUINZIÈME LEÇON

*La mère et son enfant*

Une mère avait deux enfants qu'elle chérissait (1) également (2). Un jour l'aîné (3) lui dit :

« Maman (4) vous m'aimez beaucoup, je le sais, (5) mais (6) vous ne pouvez pas (7) m'aimer autant (8) que je vous aime ». — Pourquoi penses-tu (9) cela mon enfant ? lui demanda sa mère.

« C'est que (10) continua (11) le fils, vous avez deux enfants, et moi, je n'ai qu'une mère ».

- (1) կը սիրէք, կը զգուէք . — (2) հաւասարապէս, հաւասար կերպով . — (3) անդրանիկ . — (4) մայրիկ . — (5) զիտի . — (6) բայց . — (7) չէք կրնար . (8) այնչափ . (9) կը մտածես . — (10) գասն զի . — (11) շարունակեց .

TRADUCTION.—ԹԱՐԴԱՐՈՆՈՒԹԻՒՆ

Մայր մը և իւր սղան .

Մայր մը երիս զաւակ ունէք, դորս հաւասարապէս կը գգուէք . Օր մը անդրանիկն իրեն ըստ . « Մայրիկ, դուք զիս շատ կը սիրէք, զիտեմ զայդ, բայց դուք չէք կարող զիս սիրել այնչափ որչափ ես զծեզ կը սիրեմ » . — Ինչո՞ւ այսպէս կը մտածես, զմշւակա » հարցուց մայրը . — « Վասն զի, պատասխանեց որդին, դուք երկու զաւակ ունիք, բայց ես մայր մը միայն ունիմ » .

CONVERSATION.—ԽՈՍԿԱՑՈՒԹԻՒՆ

1. Combien une mère avait-elle d'enfants ?  
2. Qui est-ce qui aimait ses enfants ?  
3. Lequel des deux aimait-elle davantage ?  
4. Qui a parlé avec sa mère ?
1. Elle avait deux enfants.  
2. Leur mère.  
3. Elle les cherissait également.  
4. L'aîné.

5. Qui est-ce qui s'appelle aîné ?  
6. Qu'a-t-il dit ?  
7. A qui parla-t-il ainsi ?  
8. Lequel des deux enfants dit cela à sa mère ?  
9. Et que répondit la mère ?  
10. Quelle est la réponse que l'enfant fit à sa mère .  
11. Que pensez-vous de cette réponse ?

5. Le premier enfant d'une mère .

6. Maman, vous m'aimez beaucoup, mais vous ne pouvez pas m'aimer autant que je vous aime .

7. A sa mère .

8. L'aîné .

9. Pourquoi penses-tu cela, mon enfant ?

10. C'est que vous avez deux enfants, et moi je n'ai qu'une mère .

11. Elle est très-belle .

ԴԱՍ ՃԶ . — SEIZIÈME LEÇON

*L'enfant et les petits oiseaux (1).*

Un enfant avait trouvé (2) un nid (3) avec de petits oiseaux. Il en était si joyeux (4) qu'il sautait (5) de plaisir (6). Il courut (7) chez sa mère et lui montra ce qu'il avait trouvé.

« Que veux-tu faire de ces oiseaux ? » demanda cette dernière. — « Oh ? je veux les garder (8) et les élever (9) », répondit l'enfant.

« Tu crois (10) donc (11) que ces oiseaux n'ont pas de mère? Que diras-tu si quelqu'un (12) venait aussi (13) te ravir (14) à ta mère ? » L'enfant resta (15) quelques instants (16) tout pensif (17), puis (18) pour toute réponse, il courut (19) remettre (20) le nid à l'endroit (21) où il l'avait pris (22).

(1) Թռչուններ . — (2) զտեր էր . — (3) բոյն (եռվաշ) . — (4) անչափ ուրախ . — (5) կը ցատքեր . — (6) հաճոյք , ուրախութիւն . — (7) վազեց . — (8) պահել . — (9) մեծցընել , կրթել . — (10) կը կարծես . — (11) ուրեմն . — (12) մէկը . — (13) այսպէս զար , զալու ըլլար . — (14) յալիշտակել . — (15) մնաց . — (16) բանի մը վայրկեան . — (17) մոախոն . — (18) յետոյ . — (19) վազեց . — (20) տեղը դնել , նորէն դնել . — (21) տեղ . — (22) առած :

### TRADUCTION—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Տղայն ու բոյնիներ .

Տղուն մէկը բոյն մը գտեր էր թռչունի ձագերով . Այս բանիս վրայ այնքան ուրախ էր որ ճիմալով կը ցատքուիր . Մօրը քով վազեց ու անոր ցուցուց ինչ որ գոտած էր : « Ի՞նչ պիտի ընես այդ թռչունները » , հարցուց այս վերջինը (մայրը) : — Ո՞չ , պիտի պահեմ զանոնք ու պիտի մեծցընեմ : պատասխանեց մանուկը . — « Կը կարծես ուրեմն որ այս թռչունները մայր չունին : Ի՞նչ պիտի ըսէիր՝ եթէ մէկը զար զքեզ

ալ յափշտակէր քու մօրմէդ » : — Մանուկը պահ մը խորունկ մոածութեամբ կեցաւ , յետոյ փախանակ պատասխանւոյ՝ վազեց որ բայնը նորէն դնէ այն տեղն՝ ուրեմն որ վերուցած էր :

### CONVERSATION—ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

1. Qu'est ce qu'un enfant avait trouvé ?
2. Qu'est ce qu'il y avait dans le nid ?
3. L'enfant était-il content (*զուհ*) d'avoir trouvé le nid ?
4. Comment savez-vous qu'il en était joyeux ?
5. Que fit l'enfant quand il eut trouvé le nid ?
6. A qui le montra-t-il ?
7. Qu'est-ce que l'enfant montra à sa mère.
8. Qu'est-ce que sa mère lui demanda ?
9. Et que répondit l'enfant ?
10. Que reprit la mère ?

11. Que fit l'enfant ?    11. Il resta quelques instants tout pensif.
12. L'enfant répondit-il quelque chose à sa mère ?    12. Pour toute réponse il courut remettre le nid à l'endroit où il l'avait pris.

## ԴԱՍ ԺԵ: — DIX-SEPTIÈME LEÇON

L'imprudence (1) d'un paysan (2)

Un paysan, monté (3) sur un cheval (4), s'en allait au marché (5). Il aperçut (6) un arbre (7) chargé (8) de fruits (9), et eut envie (10) d'en manger ; c'est pourquoi il s'approcha (11) de l'arbre, et pour y atteindre (12) il se mit debout (15) sur sa selle (14).

L'arbre était entouré (15) d'un buisson (16) de ronces (17) et d'épines (18). Le bon paysan admirant (19) la tranquillité (20) de son cheval, s'écria (21) tout-à-coup (22) : « Je serais (23) dans un grand embarras (24) si quelqu'un allait lui crier (25) Ho ? »

Il prononça (26) ce mot si haut (27) que le cheval partit (28), et que notre cavalier (29) tomba (30) dans le buisson. « Hélas ! (31) dit-il,

en se relevant (32), je vois bien (33) qu'il ne faut pas toujours (34) dire tout ce qu'on pense (35), et surtout (36) ne pas manger ce qui ne nous appartient pas (37) ».

(1) իգ. անխոհեմութիւն. —(2) զեղացի. —(3) նստած. վեր ելած. —(4) ձի. —(5) գաճառանոց, շուկայ. (շաբան), —(6) տեսաւ. —(7) ծառ. (8) բեռնաւորած, ծանրցած. —(9) ար. պառզներով. —(10) իգ. փափաք, նախանձ. —(11) մօտեցաւ. —(12) հանդիլ. —(13) ոտքի վրայ կեցաւ. —(14) թամբ (էյկր). —(15) շրջապատած. —(16) խոխ, մացառ (շալցըրդիք). —(17) իգ. մրենի. —(18) իգ, փուշ. —(19) զարմանալով, հիմանալով. —(20) հանդարտութիւն. —(21) զուեց. —(22) յանկարծ. —(23) պիտի ըլլայի. —(24) շինութիւն. —(25) եթէ մէկը անոր պոռալու ըլլար. —(26) հնչեց, արասանեց. —(27) բարձր. —(28) զնաց. —(29) ձիւուր (արլը). —(30) ինկու. —(31) ափսն, աւան. —(32) վեր ելնելով. —(33) լու կը տեսնեմ, կիմանամ. —(34) միշտ. —(35) ինչ որ մարդու կը մտածէ. —(36) ևս առաւել. —(37) ինչ որ մեզի չվերաբերիք, մերը չէ:

## TRADUCTION — ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Գեղացւոյ մը անխոհեմութիւնը.

Գեղացիին մէկը ձիուն վրայ նստած՝ վաճառնոց կերթար. Պառզնից ծառ մը տեսաւ, ու փափաքեցաւ ար անկէ ատէ. ասոր համար ծառին մօտեցաւ, եւ որպէս զի ձեռքը անոր հաս-

նի՛ կանգնեցաւ իւր թամրին վրայ : Մառին չորս  
կողմը մորենիի ու փուշերու մացառներ կային :  
Բարեմիտ գեղջուկը՝ իւր ձիուն հանդարտու-  
թեանը վրայ հիանալով, յանկարծ գոչեց : «Մեծ  
շիոթութեան մէջ պիտի իյնոցի՝ եթէ ելնէր մէ-  
կը անոր պոռար, Հօ » : Այս բառը այնքան  
բարձր արտասանեց՝ որ ձին վաղեց, ու մեր ձիա-  
ւորը մացարին մէջ գլորեցաւ : « Աւանդ, ըստ  
ոտք ելնելով, լաւ կիմանամ որ պէտք չէ եղեր  
մոքէն անցածը ամէն ատեն ըսել, ու եւս առա-  
ւել (պէտք չէ եղեր) մերը չեղած բանն ուտել » :

---

### CONVERSATION—ԽՈՍԿՅՈՒԹԻՒՆ

1. Où allait un paysan?
  2. Ce paysan allait-il à pied?
  3. Qu'est-ce qui s'en allait au marché?
  4. Qu'est-ce qu'il aperçut?
  5. Qu'y avait-il sur l'arbre?
  6. Que fit-il pour atteindre aux fruits?
  7. A quoi sert (*կը ծա-նայէ*) une selle?
1. Il s'en allait au marché.
  2. Il était monté sur un cheval.
  3. Un paysan.
  4. Un arbre chargé de fruits.
  5. Des fruits.
  6. Il se mit debout sur sa selle.
  7. A monter sur un cheval.

8. Qu'y avait-il autour de l'arbre?
  9. Qu'est-ce qui était entouré d'un buisson?
  10. Qu'est-ce que le paysan admirait?
  11. Que dit-il?
  12. Que fit le cheval?
  13. Qui est-ce qui tomba?
  14. Où tomba-t-il?
  15. Que dit-il en se relevant?
  16. Qu'est-ce qu'il ne faut pas toujours dire?
  17. Qu'est-ce qu'il ne faut pas manger?
- 
8. Un buisson de ronces et d'épines.
  9. L'arbre chargé de fruits.
  10. La tranquillité de son cheval.
  11. Je serais dans un grand embarras si quelqu'un allait lui crier: Ho!
  12. Le cheval partit.
  13. Notre cavalier.
  14. Dans le buisson de ronces et d'épines.
  15. Je vois bien qu'il ne faut pas toujours dire ce qu'on pense, et surtout ne pas manger ce qui ne nous appartient pas.
  16. Ce qu'on pense.
  17. Ce qui ne nous appartient pas.

### ԴԱՍ. — DIX-HUITIÈME LEÇON

*La ruse (1) d'un ignorant (2).*

Un ignorant, qui devait (5) écrire une lettre (4) à une personne (5) de sa connaissance (6) pour

lui souhaiter (7) la bonne année, acheta (8) un livre où il se trouvait (9) des lettres, et en copia une qu'il envoya (10) à son ami (11).

Celui-ci ayant découvert sa ruse et possédant (12) le même livre, lui envoya une réponse ainsi conçue (13) : « Mon cher (14) monsieur, j'ai reçu (15) votre lettre, veuillez (16) tourner (17) le feuillet (18) et vous y trouverez (19) ma réponse ».

(1) վարպետութիւն. — (2) սողէտ. — (3) պիտի, պատոսական էր. — (4) նամակ. — (5) անձ. — (6) ծանօթութիւն, հանչղութութիւն. — (7) բարեխաղէլ. — (8) զնեց. — (9) կը գտնուէր. — (10) դրկեց. — (11) բարեկամ. — (12) ունենաւով. — (13) այս իմաստով. — (14) սիրելի. — (15) ընդունեցայ. — (16) հաճեցէք. — (17) դարձնել. — (18) թէրթ. , Թուղթ. — (19) պիտի գտնէր:

### TRADUCTION—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Տղէտին մէկը, որ իր ձանչուորներէն մէկուն նամակ մը պիտի գրէր, անոր նոր տարի բարեմաղթելու համար, գիրք մը դնեց՝ յորում նամակներ կը գտնուէին, ու անկէց մէկը օրինակելով իւր բարեկամին դրկեց։ Ասիկա՛ իմանուով անոր վարպետութիւնը, ու մի եւ նոյն գիրքը

քովի ունենալով, իրեն պատասխան մը դրկեց այս իմաստով. « Իմ սիրելի պարոնս, ընդունեցայ ձեր նամակը, համեցէք թէրթը դարձլնել. ու հոն պիտի գտնէք իմ պատասխանս ։ »

### CONVERSATION—ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

1. Qui est-ce qui devait écrire ?
2. Que devait faire cet ignorant ?
3. A qui devait-il écrire ?
4. Pour quelle affaire ? (*Պնդ գործ ով համար*)
5. Qu'est-ce qu'il acheta ?
6. Quel livre était-ce ?
7. Qu'est-ce qu'il copia dans ce livre ?
8. Comment cette personne découvrit-elle la ruse ?
9. Que lui répondit la personne à laquelle il écrivit ?
10. Qui est-ce qui a écrit une lettre ainsi conçue ?
1. Un ignorant.
2. Il devait écrire une lettre.
3. A une personne de sa connaissance.
4. Pour lui souhaiter la bonne année.
5. Un livre.
6. C'était un livre où il se trouvait des lettres.
7. Une lettre qu'il envoya à son ami.
8. Parce qu'il possédait le même livre.
9. Veuillez tourner le feuillet et vous y trouverez ma réponse.
10. La personne de sa connaissance.

11. Comment l'appela-t-elle ?  
 12. Que pensez-vous de la ruse de cet homme ?  
 13. Comment trouvez-vous la réponse ?
- 11 Mon cher monsieur.  
 12. C'est la ruse d'un ignorant.  
 13. C'est une jolie réponse.
- 

## ԴԱՍ ԺԹ. — DIX-NEUVIÈME LEÇON

*La justice (1) de Dieu est terrible (2)*

Le célèbre (3) poète (4) Grec Ibucus, en traversant (5) une forêt (6), fut tué (7) par deux voleurs (8). Au moment (9) de sa mort (10) il aperçut (11) des grues (12) qui volaient (13) au dessus (14) de sa tête (15), et il les prit à témoin (16) de cet horrible (17) crime (18).

Quelque temps après (19), un des voleurs, se trouvant sur une place (20) publique (21), et voyant (22) passer des grues, dit à son camarade (23) : « Vois donc les témoins de la mort d'Ibucus qui passent ».

Ces paroles furent entendues (24) par un officier (25) qui se trouvait là par hasard (26). Il les a fait saisir (27) et emprisonner (28). Les deux

brigands (29) connurent (30) alors la main de Dieu qui les frappait (31), ils avouèrent (32) leur crime, et ils furent punis (33) sévèrement (34).

(1) արդարութիւն. — (2) սարսափելի. — (3) երկելի, անունի. — (4) բանաստեղծ, ոսանաւոր շինող. — (5) անցնելով. (6) անտառ. — (7) սպաննուեցաւ. — (8) զոլեր. — (9) վայրկեան, պահ, ատեն. — (10) մահ. — (11) տեսաւ. — (12) իգ. կռունկ (բուռնա, մեծ թռչուն մըն է). — (13) կը թռչէին. — (14) վրայ, վերը. — (15) զլուխ. — (16) վկայ. — (17) ահաւոր, բատիմելի. — (18) ար. յանցանք, ոճիր. — (19) թիշմէ ժամանակ վերջը. — (20) հրապարակ (մէյշան). — (21) հասարակաց. — (22) տեսնելով. — (23) ընկեր. — (24) լուսեցան. — (25) սպայ, պաշտօնակալ (օփիչիալ). — (26) զիսուած. — (27) բռնել. — (28) բանտ զնել, բանտարկել. — (29) աւազակ. — (30) ճանցան. — (31) կը զարնէր. — (32) խոստովանեցան. — (33) պատժուեցան. — (34) խառութեամբ.

## TRADUCTION — ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ասուծոյ արդարութիւնը սարսափելի է :

Իսկիոս, երեւելի Յոյն բանաստեղծը՝ անտառէ մը անցնելու ատեն սպաննուեցաւ երկու գողերէ : Մեռնելուն ժամանակը՝ տեսաւ կռունկներ՝ որ գլուխն վրայէն կը թռչէին, ու զանոնք վկայ բռնեց այս քսովմելի ոճիրին : Թիշմէ ժամանակ վերջը, գողերէն մէկը՝ հասարակաց հրա-

պարակի մը վրայ գտնուելով, ու տեսնելով որ  
կռունկներ կ'անցնին՝ ըստ իրեն ընկերոջը.  
«Տես իսկդոսի վկայները որ կ'անցնին»: —Այս  
խօսքերը լսելով սպայ մը՝ որ հոն կը գտնուէր  
դիմուածով, զանոնք բւնել եւ բանտարկել  
տուաւ: Այս տաեն երկու աւազակները ճանչ-  
ցան Աստուծոյ ձեռքը՝ որ զիրենք կը զարնէր,  
խոստովանեցան իրենց ոճիրը, ու պատժուեցան  
խառութեամբ:

### CONVERSATION—ԽՈՍԿՑՈՒԹԻՒՆ

- |                                                       |                                                                              |
|-------------------------------------------------------|------------------------------------------------------------------------------|
| 1. De quelle nation ( <i>Ո՞ր ազգի</i> ) était Ibycus? | 1. Il était Grec.                                                            |
| 2. Qui est-ce qui était Grec?                         | 2. Le poète Ibycus.                                                          |
| 3. Que faisait ce poète?                              | 3. Il traversait une forêt.                                                  |
| 4. Que lui arriva-t-il?                               | 4. Il fut tué par deux voleurs.                                              |
| 5. Qu'aperçut-il au moment de sa mort?                | 3. Il aperçut des grues qui volaient au dessus de sa tête.                   |
| 6. Que fit le poète en voyant les grues?              | 6. Il les a pris à témoin de sa mort.                                        |
| 7. Qu'arriva-t-il quelque temps après?                | 7. Les deux voleurs se trouvant sur une place publique aperçurent des grues. |

8. Que dit un des voleurs à son camarade?
9. Par qui ces paroles furent-elles entendues?
10. Que faisait l'officier?
11. Que fit l'officier?
12. Qu'est-ce que les brigands connurent alors?
13. Par qui les brigands furent-ils frappés?
14. Pourquoi furent-ils frappés?
15. Quel fut le sort (*Ո՞ւ ճակատի*) de ces brigands?
16. Que trouvez-vous dans cet histoire (*պատմութիւն*)?
8. Vois donc les témoins de la mort d'Ibycus qui passent.
9. Elles furent entendues par un officier.
10. Il se trouvait là par hasard.
11. Il les fit saisir et emprisonner.
12. Ils connurent la main de Dieu qui les frappait.
13. Par la main de Dieu.
14. Parce qu'ils avaient tué un homme, ce qui est un horrible crime.
15. Ils furent punis sévèrement.
16. Je trouve la justice de Dieu qui est terrible pour les brigands et les voleurs.

### ԴԱՍԻ ՎՐԱ. — VINGTIÈME LEÇON

Réponse spirituelle d'un enfant.

Un jeune (1) prince (2) âgé de sept ans (3) réunissait (4) à beaucoup de gentillesse (5) infi-

niment (6) d'esprit (7). Il était un jour l'objet (8) de l'admiration (9) de toute une société (10).

Un vieux (11) capitaine (12) témoin des louanges (13) qu'on lui donnait, dit d'une voix (14) assez haute: « Les enfants qui ont tant d'esprit dans un âge si tendre (15), en ont souvent (16) peu quand ils sont grands ».

Notre jeune prince qui l'avait entendu, lui repartit (17) sur le même ton (18): « Monsieur le capitaine, il faut que vous ayez eu infiniment d'esprit dans votre enfance (19) ».

(1) մանուկ, երիտասարդ, մատաղ (լիկնան). —(2) իշխան.  
—(3) հօթը տարուան. —(4) կը միացնէր. —(5) իդ. ազ-  
նուութիւն. —(6) անհուն, շատ. —(7) ա-. խելք, ողի,  
հանճար. —(8) ա-. առարկույ, նիսթ. —(9) իդ. զարմանք,  
հիացումն. —(10) ընկերութիւն. —(11) ծեր. —(12) հարի-  
տապետ. —(13) զովսաս. —(14) ձայն. —(15) փափուկ,  
զողսը. —(16) յաճախ, շատ անգամ. —(17) նորէն պատաս-  
խանեց, կրկնեց. —(18) նոյն եղանակաւ. —(19) իդ. ման-  
կութիւն, տղայութիւն:

### TRADUCTION—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Տղու մը հանձարաւոր պատասխանը.

Եօթը տարեկան փոքրիկ իշխան մը՝ շատ մը  
աղնիւ կերպերու հետ միացեալ ունէր կարգէ

դուրս խելք մը. Օր մը որ բովանդակ ընկերու-  
թեան մը զարմանաց առարկայն էր եղած, ծեր  
հարիւրապետ մը անոր արուած գովեստներուն  
հոն վկայ լինելով՝ (լսելով) բաւական բարձր  
ձայնով մը ըստ. « Այն տղայք որ այսչափ մա-  
տաղ հասակի մէջ այնքան խելք ունին՝ մեծցած  
ասեննին քիչ խելք կ'ունենան ». Մերիշխանիկը  
որ լսեր էր զայն, մի եւ նոյն ձայնով անոր պա-  
տասխանեց. « Պարզն հարիւրապետ, պէտք է որ  
դուք խիստ շատ խելք ունեցած լինիք ձեր տղա-  
յութեանը ժամանակ » :

### CONVERSATION—ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

1. Quel âge avait le prince ?
2. Comment était ce jeune prince ?
3. Qu'est-ce qu'il était devenu (*եղած*) un jour ?
4. Qu'est-ce qu'on donnait à l'enfant.
5. Qui était témoin des louanges qu'on lui donnait ?
1. Il était jeune ; il n'avait que sept ans.
2. Il réunissait à beaucoup de gentillesse infiniment d'esprit.
3. Il était devenu l'objet d'admiration de toute une société.
4. Beaucoup de louanges
5. Un vieux capitaine.

6. Comment parla le vieux capitaine ?  
 7. Que dit-il ?  
  
 8. Qui l'avait entendu ?  
 9. Sur quel ton lui repartit le jeune prince ?  
 10. Comment l'appela-t-il ?  
 11. Que dit l'enfant au vieux capitaine ?  
  
 12. Qui était le plus spirituel, de l'enfant ou du vieux ?  
 13. Que pensez-vous de cet enfant ?

6. Il parla d'une voix assez haute.  
 7. Les enfants qui ont tant d'esprit dans un âge si tendre, en ont souvent peu quand ils sont grands.  
 8. Le jeune prince.  
 9. Sur le même ton.  
  
 10. Monsieur le capitaine.  
 11. Il faut que vous ayez eu infiniment d'esprit dans votre enfance.  
 12. L'enfant.

13. Qu'il méritait bien l'admiration de toute la société.

- ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ**  
**TROISIÈME PARTIE**  
**ԴԱՍԻՒ. — VINGT-ET-UNIÈME LEÇON**  
**GRAMMAIRE — ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ**
- 
1. Առաջին և երկրորդ Մասին դասերուն մէջ պատահեցանք Je, me, tu, te, il, elle, nous, vous, ils գերանունները : Ասոնք գիմաւոր կ'ըսուին, որովհետև գոյականին տեղ գրուելով՝ անոր բերելու կը ցուցընեն :
2. Je, tu, soiթէ արական և թէ իդական գոյականաց դէմքը կը ցուցընեն, բայց երրորդ դէմքը՝ արականի համար ունի ի,և իդականի համար ելլե.
3. Ֆրանսերէնի գերանունները կհողովին հասարակ անուններուն պէս՝ նախէրէնէրւէլ, այսպէս.

ԱՐԱՋԻՆ ԴԵՄՔ

*bqawjh*

Ո-ւ. Je, moi, ես

Ս-ւ. de moi, ինձի

Տ-ր. à moi, me, moi ինձի

Հ-յց. moi, me զիս, իս

Բ-այ. de moi յինէ, ինձմէ

*Ցովալիի*

Ն-ւ. Nous, մենք

Ս-ւ. de nous մեզի

Տ-ր. à nous, nous մեզի

Հ-յց. nous զմեզ

Բ-այ. de nous մենէ

ԵՐԱՐՈՐԴ ԴԵՄՔ

*bqawjh*

Ո-ւ. Tu, toi դու

Ս-ւ. de toi քեզի

Տ-ր. à toi, te, toi քեզի

Հ-յց. toi, te զքեզ, քեզ

Բ-այ. de toi քենէ, քեզմէ

*Ցովալիի*

Վ-ու. Vous դու

Ս-ւ. de vous ձեր

Տ-ր. à vous ձեզի

Հ-յց. vous զմեզ, ձեզ

Բ-այ. de vous ձենէ

ԵՐԱՐՈՐԴ ԴԵՄՔ

Ա. բական

*bqawjh*

Ո. Il, lui ան, անիկա

Ս. de lui, en անոր

Տ. à lui, lui, y անոր

Հ. lui, le զայն, անիկա

Բ. de lui անորմէ, անկէ

*Ցովալիի*

Ո. Ils, eux անոնք

Ս. d'eux, en անոնց

Տ. à eux, leur, y անոնց

Հ. eux, les զանոնք

Բ. d'eux, en անոնցմէ

ԵՐԱՐՈՐԴ ԴԵՄՔ

Ի. բական

*bqawjh*

Ո. Elle ան, այն, անիկա

Ս. d'elle en անոր

Տ. à elle, lui, y անոր

Հ. elle, la զայն, անիկա

Բ. d'elle, en անորմէ, անկէ

*Ցովալիի*

Elles անոնք

d'elles, en անոնց

à elles, leur, y անոնց

elles, les զանոնք

d'elles, en անոնցմէ

ԵՐԱՐՈՐԴ ԴԵՄՔ

Ա. բական և ի. բական

*bqawjh*

Ո. Soi ինքը

Ս-ւ. de soi իր

Տ-ր. à soi, se իրեն

Հ-յց. soi, se զինքը

Բ-այ. de soi իրմէ

*Ցովալիի*

Se իրենց

Se զիրենք

4. Ֆրանսերէնի բայերու խոնարհմանց  
մէջ միշտ պէտք է նշանակել անձին դեր,  
անունը, մինչդեռ Հայերէնի մէջ հարկ  
չկայ : Մենք երբոր ըսենք թէ և իւսէ, կը  
հասկցուի թէ եւ կը խօսիմ . սակայն ֆրան-  
սերէնի մէջ եւ ը (Je) անպատճառ դնելու է :

5. Քաղաքավարութեան համար՝ Թրան-  
սացիք (ու իրենց հետ բոլոր Եւրոպացիք)՝  
մէկու մը հետ խօսած ժամանակ դու չեն  
ըսեր, այլ յոքնակին կը գործածեն ու կ'ը-  
սեն. Vous Դուք : Ուստի Հայերէնի մէջ  
ընդհանրապէս դու ով ըսուածները՝ Թրան-  
սերէնի մէջ Դուք դարձընելու է : Խիստ ըն-  
տանի անձի մը հետ խօսուի նէ՝ այն ատեն  
միայն դու գործածելու է :

EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ

Հետևեալ դարձուածքները օրինակելու  
է, և իւրաքանչիւր դերանուան ինչ դէմք  
ըլլալը նշանակելու է վրան. 1. դնելու է  
Առաջն դէմքին վրայ. 2. դնելու է Երերը  
դէմքին վրայ. 3. դնելու է Երերը դէմքին,

Ա.

Paul te regarde (կը նոյի). — Eugénie nous fait  
des politesses (քաղաքավարութիւններ). — Ma  
tante (հօրաքոյր, մօրաքոյր) aime bien Jacques ;

hier elle lui donna deux jolis joujoux (խաղալիք)  
— Je vis hier un petit ramoneur (ծխանի աւելու,   
(չճակ սե-կի-րէ-ճէ); il ramona (մաքրեց) leestement  
(յաջողութեամբ, չուսող) nos cheminées (կրա-  
կարան, ճճակ) je lui ai donné une poire (տանձ,  
արժուա) bien grosse (խոշոր), il la mangea aussitôt  
(խկոյն, չուսող). — Joseph, tu réciteras  
(ալիսի արտասանես) facilement (գիւրու) cette  
leçon; applique-toi (աշխատէ՛, սովորէ՛), tu la  
sauras (պիտի գիտնաս) avant le dîner. — Lucie,  
ta bonne tante Pauline vient nous voir (մեզ տես-  
նալու ովետի գայ) aujourd'hui, elle arrivera (պի-  
տի հանի) bientôt (քիչ առևնէն); joue-lui (չալէ՛)  
tes plus beaux morceaux, montre-lui tes plus  
beaux dessins (գծագրութիւններ), elle te ré-  
compensera (պիտի վարձասորէ՛).

Բ.

Antoine, crois-moi (հաւասարի ինձ), travaille  
aujourd'hui, tu joueras assez demain (Վարու).  
— Nous aimons les fraises (ելակ, վալէ՛) et nous  
en mangeons tous les jours. — Vous verrez vos  
cousins (հօրեղօրորդի, մօրեղօրորդի) vous les  
recevrez (պիտի ընդունիք), et vous leur prête-  
rez (փոխ տալ) vos joujoux. — Cet enfant se  
lève trop tard, il restera (պիտի մնայ) toujours

ignorant. — Cette table (*գրասեղանը*) me paraît (*կերեւի*, *կը թուի*) bonne; ma tante y travaille très-commodément (*իմաստ հանդստութեամբ*). — Vous ne songiez plus (*ան չէիք մոռածեր*) à vos bons parents (*ծնողք*, *ազգականք*), mais eux pensaient (*կը մոռածէին*) à vous. — Ne craignez pas (*մի՛ վախէք*) de multiplier *բազմապատկել*, *շատցընել*) vos bienfaits (*բարերարութիւն*), mais ne les reprochez (*երես տուլ*, *կշոտանիւլ*) jamais (*երբէք*), si vous voulez en goûter (*ձաշակել*) le fruit. — Joseph reconnut (*ձանչցաւ*) ses frères (*եղբայր*), mais il ne fut point reconnu (*չձանչցուեցաւ*) d'eux. — Mes enfants, respectez (*մեծարեցէք*) votre professeur (*ուսուցիչ*), écoutez-le (*մորիկ լրէք*), obeissez lui (*հնազանդեցէք իրեն*).

## TRADUCTION.—ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

*Վերի կը թութիւնը թարգմանելու է :*

## ԴՍՍ ԻԲ. — VINGT-DEUXIÈME LEÇON

1. *Մինչև ցայժմ հանդիպած Սրբական Աժանաները ամբողջութեամբ դնենք հոս .*

|                    |                    |                      |
|--------------------|--------------------|----------------------|
| <i>bq. Արակ.</i>   | <i>bq. Իզակ.</i>   | <i>Bf. Երկաւուն.</i> |
| Mon <i>իմ</i>      | Ma, <i>իմ</i>      | Mes, <i>իմ</i>       |
| Ton, <i>քու</i>    | Ta, <i>քու</i>     | Tes, <i>քու</i>      |
| Son, <i>իւր</i>    | Sa, <i>իւր</i>     | Ses, <i>իւր</i>      |
| Notre, <i>մեր</i>  | Notre, <i>մեր</i>  | Nos, <i>մեր</i>      |
| Votre, <i>ձեր</i>  | Votre, <i>ձեր</i>  | Vos, <i>ձեր</i>      |
| Leur, <i>իրենց</i> | Leur, <i>իրենց</i> | Leur, <i>իրենց</i>   |

2. *Սառնք միշտ դոյականի մը հետ կը դործածուին և յօդ չեն առնուը :*

3. *Սրբական դերանուններն ալ որ վերի դասերուն մէջ տեսանք, հետևեալներն են .*

## ԱՐԱԿԱՆ

|                       |                             |
|-----------------------|-----------------------------|
| <i>bq.</i>            | <i>Bf.</i>                  |
| Le mien <i>իմ</i>     | Les miens <i>իմիններս</i>   |
| Le tien <i>քուկդ</i>  | Les tiens <i>քուկինները</i> |
| Le sien <i>իրենը</i>  | Les siens <i>իրենները</i>   |
| Le nôtre <i>մերը</i>  | Les nôtres <i>մերինները</i> |
| Le vôtre <i>ձերը</i>  | Les vôtres <i>ձերինները</i> |
| Le leur <i>իրենցը</i> | Les leurs <i>իրենցները</i>  |

## ԱՐԱԿԱՆ

|                        |                               |
|------------------------|-------------------------------|
| <i>bq.</i>             | <i>Bf.</i>                    |
| La mienne <i>իմ</i>    | Les miennes <i>իմիններս</i>   |
| La tienne <i>քուկդ</i> | Les tiennes <i>քուկիններդ</i> |
| La sienne <i>իրենը</i> | Les siennes <i>իրենները</i>   |

La nôtre *մերը*      Les nôtres *մերինները*  
 La vôtre *ձերը*      Les vôtres *ձերինները*  
 La leur *իրենցը*      Les leurs *իրենցները*

4. *Ասոնք ալ հասարակ անուններու պէս*  
*կը հոլովին, միշտ յօդերովլ:*  
 5. *Ցուցական դերանուններն հետևեալ-*  
*ներն են, որ նախդիրովլ կը հոլովին.*

ԱՐԱԿԱՆ

*bq.*                    *Bnf.*

Celui *այն*, *անիկան*      Ceux *ասոնք*, *անոնք*  
 Celui-ci *այս*, *ասիկան*      Ceux-ci *ասոնք*  
 Celui-là *այն*, *անիկան*      Ceux-là *անոնք*

ԻԳԱԿԱՆ

*bq.*                    *Bf.*

Celle *ասիկան*, *անիկան*      Celles *ասոնք*, *անոնք*  
 Celle-ci *ասիկան*      Celles-ci *ասոնք*  
 Celle-là *անիկան*      Celles-là *անոնք*

6. *Կայ նաև ce, ceci, այս, celà այս :*

7. *Ցուցական դերանունները հետևեալ*  
*կերպովլ կը հոլովին :*

*Ուզու* Qui (*Երկառեւ*) *որ*, *որոնք*  
*Ուեւ* De qui, de quoi, dont *որուն*, *որոնց*  
*Տը* A qui, à quoi, où *որուն*, *որոնց*  
*Հօց* Que, qui, quoi *որ*, *զոր*, *որոնք*  
*Բայ* De qui, de quoi, dont, d'où *որմէ*, *որոնցմէ*

*Եղակի*                    *Ցովակի*

*Արական*                *Իգական*                *Արական*                *Իգական*

Ո. Lequel *որնոր* Laquelle Lesquels Lesquelles  
 Ո. Duquel De laquelle Desquels Desquelles  
 Տ. Auquel A laquelle Auxquels Auxquelles  
 Հ. Lequel Laquelle Lesquels Lesquelles  
 Բ. Duquel De laquelle Desquels Desquelles

8. *Անորու դերանուններն են* On, *մէկը*,  
*մարդ*, *մարդիկ*. Chacun, *ամէն մէկը*, *իւ-*  
*րաքանչիւր ոք*, Quelqu'un *մէկը*, Autrui  
*ուրիշը*, Personne *ոչ ոք*, Quiconque *ո՛ր*,  
*որ*, Nul *ոչ ոք*, L'un l'autre, *մէկզմէկ*,  
*իրար*, L'un et l'autre. *թէ մէկը թէ միւսը*,  
*Երկուքն ալ, ևն :*

EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ

*Հետևեալ կը թութեան մէջ որոշել Սաւա-*  
*ցական ածականները և ա ոլ, Մասցական*

Դերանունները՝ սով, Յուցականները ցով,  
Յարաբերականները՝ յով, Անորոշը աով.

1. Mon frère avait perdu sa plume, je lui ai prêté la mienne. —Lucie a perdu son bracelet (*ապարանջան*, *ալէլէլէն*) j'ai retrouvé le mien. —Notre maison est commode (*հանգիստ*) mais la vôtre est beaucoup plus agréable (*ախորժելի*). —L'ennui (*ձանձրութիւն*) est une maladie dont le travail est le remède (*դեղ*). —Partout on récompense (*կը վարձատրեն*) les écoliers (*աշակերտ*) qui travaillent assidûment (*հանսալազրդ*).

2. Les poissons (*ձկերը*) au lieu (*տեղ*) de pieds (*ոսք*) ont des nageoirs (*նոտուր*, *լուղելիք*, *ձկի թիւ*) au moyen desquelles ils nagent (*կլողան*) dans les eaux. —On voit les maux (*ցաւ*, *միջոն*) d'autrui d'un autre œil que les siens. —Ma sœur (*քոյր*), enseigne-moi mes prières; je les écouterai attentivement (*ուշադրութեամբ*), je les saurai bientôt, je les répéterai (*պիտի կրկնեմ*) aujourd'hui, demain, toujours. —L'instant où nous naissons (*կծնանինք*) est un pas (*քայլ*, *առը*) vers (*դէպի ի*) la mort.

5. Si l'on savait borner (*չափաւորել*) ses désirs (*փափաք*, *իլձ*) on s'épargnerait (*պիտի ինայէին*)

bien (*շատ*) de maux. —Dieu est un bon père, il nous a donné la vie, il nous la conserve (*կը պահպանէ*) et tous les jours il nous accorde (*կը շնորհէ*) quelque faveur (*պարգև*, *շնորհ*) il nous importe (*հարկէ մեղ*) donc de lui témoigner notre reconnaissance (*երախտագիտութիւն*).

4. Qui est-ce qui a dit cela? —C'est le père de mes amis. —Qui est-ce qui a acheté ces bouteilles? —Ce sont mes parents. —Cet enfant n'est plus malade (*հիւանդ*) il a bien dormi cette nuit. —Qui lui a fait ce cadeau (*ընծայ*)? —Personne; ce n'est pas un cadeau. —Chacun vous fera des compliments. —Ce que je désire, c'est que vous soyez heureux. —L'odorat (*հոստուելիք*) subtil (*նուրբ*, *բարակ*) du chien (*շուն*) est indifférent (*անտարբեր*) à une multitude (*բազմութիւն*) de parfums (*բուրմանք*, *անուշ հստ*) auxquels l'homme est sensible (*զգայուն*). —Personne n'a arrosé (*ջլրեց*) les fleurs de ma cousine.

Բ.

Պատասխանել հետեւեալ Հարցմունքներուն, և ասոնց նման Հարցմանց զոր վարժապետը պիտի ընէ :

1. Դիմաւոր զերանունները որոնք են.
  2. Մենք բնչական կըսեն դրանսերէն . . . հոլովէ.
  3. Ի՞նչ հոլով և թիւ է ձե՞տի? . . . de vous? . . . de moi? . . . elles? . . . à lui?
  4. Ֆրանսերէնի զերանունները վերջահողով են.
  5. Je, tu, se բնչ սեռի կը գործածուին.
  6. Նա բնչական ըսելու է իգականին համար. . . հոլովէ.
  7. Քաղաքավարութեան համար ինչ զերանուն կը գործածէն մէկու մը հետ խօսելու ատեն.
  8. Ստացական ածականներն որոնք են.
  9. Ստացուկան դերանունները որոնք են . . . հոլովէ.
  10. Ցուցական դերանուններն հոլովէ.
  11. Ուն յարաքերականը նր սեռին յատուկ է . . . հոլովէ.
  12. Գլխաւոր անորոշ զերանուններն բայց.

## **¶ U. U 19. — VINGT-TROISIÈME LECON**

DU VERBE 638

- Մինչև հիմա շատ մը բայեր հանդիպեցանք, և եղանակներն ալ տեսանք որ են

- |                       |                 |
|-----------------------|-----------------|
| Ա. <i>Անելողի</i>     | L'infinitif     |
| Բ. <i>Ներկայ</i>      | L'indicatif     |
| Գ. <i>Թեսկան</i>      | Le conditionnel |
| Դ. <i>Հբաժայտկան</i>  | L'impératif     |
| Ե. <i>Սուբյեկտուն</i> | Le subjonctif   |

2. Բայերու ժամանակները 46 են, որոց  
ութը՝ Պարու, ութն ալ Բաղտբեւլ ժամանակ  
կըսուին :

3. Պարու ժամանակ են անոնք որ մէկ բառ  
միայն ունին գէմքերուն մէջ. զորօրինակ  
je pense, il parle.

4. Բաղտբեւլ ժամանակ են անոնք՝ որ կը  
շնուռին օժանդակ բայի և պարզ ժամանակովն  
և ուրիշ բայի մը անորիշ անցեալովը. ինչ-  
պէս, j'ai pensé, il avait pensé.

5. Պարզ ժամանակներն ասոնք են .

Ա. Սահմանական ներկայ Présent de l'indicatif  
Բ. Սահմանական անհապար Imparfait de l'indicatif  
Գ. Ուրոշ անցեալ կամ կորորեւլ Passé défini  
Դ. Սպասանի Future

Ե. Թէկանան ներկայ Présent du conditionnel  
Զ. Հրամանական ներկայ Présent de l'impératif  
Է. Սորորդական ներկայ Présent du subjonctif  
Ը. Սորորդական անհապար Imparfait du subjonctif

6. Բաղտբեալ ժամանակներն են

Ա. Սաշեալ անորոշ Passé indéfini.  
Բ. Սահմանական ինքորդապար Plus-que-parfait de  
l'indicatif.

9. Անցեալ յառաջադրյան Passé antérieur.
10. Աղաւանէ անցեալ Passé du futur.
11. Թէականէ անցեալ Passé du conditionnel.
12. Հրամայականէ աղաւանէ յառաջադրյան Futur antérieur de l'impératif.
13. Սորութասահանէ անցեալ Passé du subjonctif.
14. Սորութասահանէ չերտիսուր Plus-que-parfait du subjonctif
15. Ֆրանսերէնի բայերը մեր լեզուին նըման ԶՈՐՍ ԴԱՍ կը բաժնուին, որ լծորութիւն Conjugaison կ'ըսուին : Այս լծորդութիւնք իրենց աներեւութին վերջաւ որութենէն կամ յանդէն կը ճանչցուին :
16. Առաջն լշորութեալ կը վերջանայ ER, ինչպէս Chanter երգել,
17. Երերեր կը վերջանայ IR ինչպէս Foir լմացնել,
18. Երերեր կը վերջանայ OIR, ինչպէս Recevoir լսունել :
19. Զերեր կը վերջանայ RE, ինչպէս Rendre հատոցանել :
20. Այս չորս լծորդութեանց պէս ճիշդ չխոնարհած բայերը Անկան կ'ըսուին :

Թէ կանոնաւոր և թէ անկանոն բայերէն շատեր տեսանք Ա. և Բ. Մասերուն մէջ :

~~~~~  
VERBE AUXILIAIRE—ՕՃԱԿԱԿ ԲՈՅ

1. Ֆրանսերէնի մէջ երկու տեսակ բայկայ AVOIR ունենալ, ու ETRE ըլլալ, որիրենք իրենց կարգ մը կը ձևացընեն, և կ'ըսուին auxiliaires, այսինքն Օժանքակ, վասն զի կ'օժանդակեն (կ'օդնեն) ուրիշ բայերութաղադրեալ ժամանակները կազմելու :
- Այս երկու օժանդակներն ալ շատ անդամ հանդիպեցանք Ա. և Բ. Մասերու մէջ :
2. Մեր լեզուին մէջ գլխաւորապէս է բայն ասոնց տեղ կը բռնէ : Ուստի յ'անձ տաղէ թէև ըսել է իւրաք անէ, բայց Հայերէն կը թարգմանենք իւրաք է :
3. Բայերու խոնարհմանց մէջ եղակի ու յոքնակի երրրդ գէմքին դերանունը իլ, ils, կը դըռւի երբ ուրիշնի համար է . elle և elles կը դըռւի երբ էտակնի համար է :

## AVOIR ՈՒՍՏՈՒԼ.

## MODE INFINITIF

ԱՆԵՐԵՒՈՅԹ ԵԳԱԿԱԿ

Présent, Անրկայ

Passé, անցեալ

Avoir ունենալ

Avoir eu ունեցած ԸԼԼՎԼ

Participe présent

Prétérit

Քնդունելուրիւն Անրկայ

Յարակատար

Ayant ունենալով

Ayant eu ունեցած ԸԼԼՎԼով

Participe passé

Քնդունելուրիւն անցեալ

Eu ունեցած

## MODE INDICATIF

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵԳԱԿԱԿ

Temps présent

Temps passé indéfini

Անրկայ Ժամանակ

Անրոշ անցեալ Ժամանակ

J'ai ունիմ

J'ai eu ունեցած եմ

Tu as ունիս

Tu as eu ունեցած ես

Il, կամ elle a ունի

Il կամ elle a eu ունեցած է

Nous avons ունիմք

Nous avons eu ունեցած ենք

Vous avez ունիք

Vous avez eu ունեցած էք

Ils կամ elles ont ունին

Ils կամ elles ont eu ունեցած ենն

Temps Imparfait

Temps plusque-parfait

Անկատար Ժամանակ

Գեալատար Ժամանակ

J'avais ունէի

J'avais eu ունեցած էի

Tu avais ունէիս

Tu avais eu ունեցած էիս

Il avait ունէր

Il avait eu ունեցած էր

Nous avions ունէինք

Nous avions eu ունեցած էինք

Vous aviez ունէիք

Vous aviez eu ունեցած էիք

Ils avaient ունէին

Ils avaient eu ունեցած էինն

Temps passé défini  
ՈՐՆ անցեալ Ժամանակ

J'eus	ունեցայ	J'eus eu	ունեցած եղայ
Ta eus	ունեցար	Tu eus eu	ունեցած եղար
Il eut	ունեցաւ	Il eut eu	ունեցած եղաւ
Nous eûmes	ունեցանք	Nous eûmes eu	ունեցած եղանք
Vous eûtes	ունեցարք	Vous eûtes eu	ունեցած եղարք
Ils eurent	ունեցան	Ils eurent eu	ունեցած եղան

## Temps futur. Ապառ. Ժամ. T. futur passé. Ապառնի անցեալ

J'aurai տի ունենամ	J'aurai eu տի ունեցած ԸԼԼՎԼ
Tu auras տի ունենաս	Tu auras eu տի ունեցած ԸԼԼՎԼ
Il aura տի ունենայ	Il aura eu տի ունեցած ԸԼԼՎԼ
Nous aurons տի ունենանք	Nous aurons eu տի ունեց. ԸԼԼՎԼնք
Vous aurez տի ունենարք	Vous aurez eu տի ունեց. ԸԼԼՎԼք
Ils auront տի ունենան	Ils auront eu տի ունեց. ԸԼԼՎԼն

## MODE CONDITIONNEL

Թ-ԱԿԱՆ ԵԳԱԿԱԿ

Temps présent.

Անրկայ Ժամանակ

Temps passé (1re forme)

Անցեալ Ժամանակ (Ա. Զեւ)

J'aurais տի ունենայի	J'aurais eu տի ունեցած ԸԼԼՎԼյ
Tu aurais տի ունենայիր	Tu aurais eu տի ունեց. ԸԼԼՎԼյիր
Il aurait տի ունենարք	Il aurait eu տի ունեց. ԸԼԼՎԼք
Nous aurions տի ունենայինք	Nous aurions eu տի ու. ԸԼԼՎԼյինք
Vous auriez տի ունենայիք	Vous auriez eu տի ու. ԸԼԼՎԼյիք
Ils auraient տի ունենայինն	Ils auraient eu տի ու. ԸԼԼՎԼյինն

Temps passé (2me forme)

Անցեալ Ժամ. (Բ. Զեւ)

J'eusse eu	տի ունեցած ԸԼԼՎԼյ
Tu eusses eu	տի ունեցած ԸԼԼՎԼյիր
Il eût eu	տի ունեցած ԸԼԼՎԼը

Nous eussions eu տի ունեցած ըլլայինք  
 Vous eussiez eu տի ունեցած ըլլայիք  
 Ils eussent eu տի ունեցած ըլլային

**MODE IMPERATIF ՏՐՈՄԱՑԱԿԱՆ ԽՊԱՅԱԿԱՆ**

Aie ունեցիր  
 Ayons ունենանք  
 Ayez ունեցէք

**MODE SUBJONCTIF ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԽՊԱՅԱԿԱՆ**

Temps présent, ou futur

Temps passé

Ներկայ կամ ասպառնի ժամ.

Անցեալ ժամանակ

Que j'aie որ ունենամ  
 Que tu aies որ ունենաս  
 Qu'il ait որ ունենայ  
 Que nous ayons որ ունենանք  
 Que vous ayez որ ունենաք  
 Qu'ils aient որ ունենան

Que j'ait որ ունեցած ըլլամ  
 Que tu aies որ ունեց. ըլլաս  
 Qu'il ait որ ունեցած ըլլայ  
 Que nous ayons որ ուն. ըլլանք  
 Que vous ayez որ ուն. ըլլաք  
 Qu'ils aient որ ունեց. ըլլան

Temps imparfait  
 Անկատար ժամ.

Plus-que-parfait  
 Գերակատար ժամանակ

Que j'eusse  
 որ ունենայի

Que j'eusse eu  
 որ ունեցած ըլլայի

Que tu eusses  
 որ ունենայիք

Que tu eusses eu  
 որ ունեցած ըլլայիք

Qu'il eût  
 որ ունենար

Qu'il eût eu  
 որ ունեցած ըլլար

Que nous eussions  
 որ ունենայինք

Que nous eussions eu  
 որ ունեցած ըլլայինք

Que vous eussiez  
 որ ունենայիք

Que vous eussiez eu  
 որ ունեցած ըլլայիք

Qu'ils eussent  
 որ ունենային

Qu'ils eussent eu  
 որ ունեցած ըլլային

5. Պարզ ժամանակներուն դիմաց դրինք բարեւելու ժամանակները, որպէս զի ուսանողը տեսնայ որ միայն Պարզերը սովորելով՝ սովորած կըլլայ Բաղադրեալներն ալ, որ ուրիշ կերպով չեն շինուած՝ բայց եթէ Պարզին վրայ աւելցընելով ըս ընդունելուն անցեւուը եթէ ուսանողը այս ըմբռնէ՝ բային սերտողութիւնը կիսով կը դիւրանայ իրեն :

6. Նոյնպէս նաև որ և իցէ բայի մը ընդունելուն անցեւուը գրուելով Աvoir օժանդակին պարզ ժամանակներուն հետ, նոյն բային բաղադրեալ ժամանակները կը շինուին։ Օրինակի համար Ամé (aimer) ընդունելութիւն անցեալը եթէ յ'ավա (avoir) ին անկատարին հետ) կապենք, կշինուի յ'ավաis aimé, սիրած էի :

**EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ**

Ա.

Հետևեալ բայերն օրինակելու է, և որ լծորդութեան վերաբերելնին նշանակելու է դիմացնին Ա, Բ, Գ, Դ դնելով։

Partir գնալ Flatter շոշմել, գումել. Réussir յաջողիլ. S'apprêter պատրաստուիլ. Persuader համոզել. Hair ասել. S'asseoir նստիլ. Dormir քնանալ. Surprendre յանկարծակիի բերել. Vêtir հագունել. Gronder յանդիմոնել, չեմել. Fuir փախչիլ. Mentir ստել. Savoir դիմել. S'opposer դէմ կենալ. Aplanir հարթել, չտկել. Se réveiller արթննալ. Démentir ստու հանել. Commander հրամայել. Etablir հստատել. Valoir արժել. Blâmer մեղադրել. Déterminer սրոշել. Entrevoir նշառել. Obéir հնազանդիլ. Vaincre յաղթել. Entendre լսել. Faciliter դիրացնել. Mordre խածնել. Tourmenter չարչարել. Tordre սրկել. Rentrer մտնալ, դառնալ. Teindre ներկել. Coudre կորել. Pleuvoir անձրեւել. Perdre կորանցնել. Rompre կոռորել. Attacher կապել. Lâcher արձակել, քակել. Falloir պէտք ըլլալ. Craindre վախել. Déplaire անհաճոյ ըլլալ. Sentir դդալ. Appendre կախել. Descendre իջնել. Tuer սպաննել. Vendre ծախել. Se glorifier պարծիլ. Disparaître աներեւոյթ ըլլալ. Combattre պատերազմիլ.

Բ.

Հետևեալ կրթութեան մէջի Աvoir օժանդակին խոնարհմանց դիմաց ուսանոլը

պէտք է նշանակէ եղանակը, ժամանակը, թիւը (եղակի կամ յոքնակի ըլլալը) :

1. J'ai ma voiture (կառը) — Tu avais ma serviette. — Il eut une mauvaise affaire (գործ). — Nous aurons ses livres. — Vous aurez plus de tranquillité. — Aie du courage, mon fils ! — Mon père veut que Virginie et Annigue aient des habits neufs (նոր զգեստ). — Elle voulait avoir la croix (խաչ) d'or (սուլի) de sa mère. — Tu as tes joujoux, n'est-ce pas ? — Nous avons un bon médecin (բժիշկ). — Nous eûmes peur (վախ) de lui.

2. Vous aurez de joyeux (ուրախ) compagnons (ընկեր) — Ces hommes auraient votre approbation (հաւանութիւն). — Ayez des bons chevaux. — Il faut que j'aie un bon domestique (ծառայ). — Nous avions de bonnes recommandations (յանձնագիր). — Vous eûtes une permission (թոյլառութիւն). — Elles auront leurs couvertures (ծածկոց, վերմակ). — J'aurai un vêtement (զգեստ) plus convenable (պատշաճաւոր). — Il veut que tu aies un pupitre (գրոց, լուսակ).

3. J'aurais désiré que cet élève eût une récompense (վարձատութիւն) — Nous aurons nos

livres. — Diran et Makrigue avaient deux jeunes cousins. — J'aurai une place dans son bureau (*գրասաննեակ*). — Tu eus beaucoup d'embarras. — Il faut qu'il ait un gilet. — Il aura mes coussins (*բարձ*, *բարձը*) et mes meubles (*կարստ*, *էլեմ*). — Ces enfants ont raison (*իրաւունք*). — Vous avez tort (*իրաւունք չունիք*). — Mes sœurs auront un charmant (*գեղեցիկ*) piano (*դաշնակ*).

### TRADUCTION — ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Սոյն կը թութիւնը ուսանողը Հայերէնի  
դարձնելու է :



### ԴԱՍԻՔ. — VINGT-QUATRIÈME LEÇON

#### VERBE AUXILIAIRE — ՕԺԱՆԴԱԿ ԲՈՅ

##### ETRE — ԵՒԵԼ

1. ÈTRE օժանդակին բաղադրեալ ժամանակները կը ձևանան առօր օժանդակին պարզ ժամանակներուն քով գնելով էլե, որ  
է Ètre ի ընդունելութիւն անցեալլ :

2. Ètre օժանդակին պարզ ժամանակները  
բայի մը ընդունելութիւն անցեալին հետ կա-  
պելով՝ նոյն բայը կը աւորականի կը դառնայ:

##### МОДЕ INFINITIF

ԱՆԵՐԱԿՈՅԹ ԵԳԱԿՈՎ

Présent, ներկայ

Passé, Անցեալ

Être լինել, ըլլու

Avoir été եղած ըլլու

##### Participe présent

Ընդունելուրիւն ներկայ

Յաւակատար

Étant լինելով, ըլլալով

Այս եղած ըլլալով

##### Participe passé

Ընդունելուրիւն անցեալ

Յաւակատար

Eté եղած, եղելով

##### МОДЕ INDICATIF

ԱՆՀԱՄՈՒՅԱԿ ԵԳԱԿՈՎ

Temps présent

Temps passé indéfini

ներկայ ժամանակ

Անցեալ անորոշ ժամանակ

Je suis եմ

J'ai été եղած եմ

Tu es ես

Tu as été եղած ես

Il est է

Il a été եղած է

Nous sommes ենք

Nous avons été եղած ենք

Vous êtes եք

Vous avez été եղած եք

Ils sont են

Ils ont été եղած են

##### Temps Imparfait

Անցատար ժամանակ

##### Temps plus-que-parfait

Գիրակատար ժամանակ

J'étais էի

J'avais été եղած էի

Tu étais էր

Tu avais été եղած էր

Il était էր

Il avait été եղած էր

Nous étions էինք

Nous avions été եղած էինք

Vous étiez էք

Vous aviez été եղած էք

Ils étaient էին

Ils avaient été եղած էն

<i>Temps passé défini</i>	<i>Temps passé antérieur</i>
Ենո՞ւ անցեալ ժամանակ	Անցեալ յառաջադրյան ժամ.
Je fus	Եղայ
Tu fus	Եղար
Il fut	Եղաւ
Nous fûmes	Եղանք
Vous fûtes	Եղաք
Ils furent	Եղան

*Temps futur*

<i>Ապանեի ժամանակ</i>	<i>Անցեալ ապանեի ժամանակ</i>
Je serai	ԱՌ ԸԼԼԱՄ
Tu seras	ԱՌ ԸԼԼԱՍ
Il sera	ԱՌ ԸԼԼԱՅ
Nous serons	ԱՌ ԸԼԼԱՆՔ
Vous serez	ԱՌ ԸԼԼԱՔ
Ils seront	ԱՌ ԸԼԼԱՆ

**MODE CONDITIONNEL** ԹՀԱԿԱՆ ԵՂԱԿԱԿ

<i>Temps présent ou futur</i>	<i>Temps passé (1re forme)</i>
Ներկայ կամ Ապանեի ժամ.	Անցեալ ժամանակ (Ա. 24)
Je serais	ԱՌ ԸԼԼԱՅԻ
Tu serais	ԱՌ ԸԼԼԱՅԻՐ
Il serait	ԱՌ ԸԼԼԱՅՐ
Nous serions	ԱՌ ԸԼԼԱՅԻՆՔ
Vous seriez	ԱՌ ԸԼԼԱՅԻՔ
Ils seraient	ԱՌ ԸԼԼԱՅԻՆ

*Temps passé (2e forme) Անցեալ ժ. (Բ. 24)*

Jeusse été	ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅԻ
Tu eusses été	ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅԻՐ
Il eût été	ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅՐ
Nous eussions été	ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅԻՆՔ
Vous eussiez été	ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅԻՔ
Ils eussent été	ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅԻՆ

<b>MODE IMPÉRATIF</b>	ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵՂԱԿԱԿ
Sois	Եղիր
Soyons	ԸԼԼԱՆՔ
Soyez	Եղիք

**MODE SUBJONCTIF** ԱՏՐՈՎԴԱԾԱԿԱՆ ԵՂԱԿԱԿ

<i>Temps présent ou futur</i>	<i>Temps passé</i>
Ներկայ կամ ապանեի ժամ.	Անցեալ ժամանակ
Que je sois ԱՌ ԸԼԼԱՄ	Que j'aie été ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՄ
Que tu sois ԱՌ ԸԼԼԱՍ	Que tu aies été ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՍ
Qu'il soit ԱՌ ԸԼԼԱՅ	Qu'il ait été ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՅ
Que nous soyons ԱՌ ԸԼԼԱՆՔ	Que nous ayons été ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՆՔ
Que vous soyez ԱՌ ԸԼԼԱՔ	Que vous ayez été ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՔ
Qu'ils soient ԱՌ ԸԼԼԱՆ	Qu'ils aient été ԱՌ ԵՂԱՋ ԸԼԼԱՆ

*Temps imparfait*

ԱԾԿԱԽԱՐ ԺԱՄԱՆԱԿ

Que je fusse ԱՌ ԸԼԼԱՅԻ	Que j'eusse été ԱՌ ԵՂԱ ԸԼԼԱՅԻ
Que tu fusses ԱՌ ԸԼԼԱՅԻՐ	Que tu eusses été ԱՌ ԵՂԱ ԸԼԼԱՅԻՐ
Qu'il fût ԱՌ ԸԼԼԱՅՐ	Qu'il eût été ԱՌ ԵՂԱ ԸԼԼԱՅՐ
Que nous fussions ԱՌ ԸԼԼԱՅ	Que nous eussions été ԱՌ ԵՂԱ ԸԼԼԱՅ
Que vous fussiez ԱՌ ԸԼԼԱՅԻՔ	Que vous eussiez été ԱՌ ԵՂԱ ԸԼԼԱՅԻՔ
Qu'ils fussent ԱՌ ԸԼԼԱՅԻՆ	Qu'ils eussent été ԱՌ ԵՂԱ ԸԼԼԱՅԻՆ

*Temps plus-que-parfait*

ԴՆՐԱԽԱՐ ԺԱՄԱՆԱԿ

**SYNTAXE—ՀԱՄԱԳՈՅՆՈՒԹԻՒՆ**

ԿՈՆՈՆ Ա. Etre օժանդակով գործածուած  
ածականն ու ընդունելութիւնը (participe)

տէր բայիին հետ կը համաձայնին սեռով ու  
թուով. զոր օրինակ, vos tantes sont parties.  
Զեր հօրքոյրերը դնացին :

ԿԱՆՈՆ Բ. Երբ տէր բային կըլլան երկու  
եղակի անուն, ածականն ու ընդունելու-  
թիւնը պէտք է յովնակի գնել. զոր օրինակ  
Paul et Garabed sont instruits. Պօղ և կա-  
րապետ կիբէ՛ջ, կրթուած են: —Գրաբարին  
մէջ ալ ֆրանսերէնին պէս կրնայ ըսուիլ:  
ԿԱՆՈՆ Գ. Երբ տէր բային երկու սեռէ  
ձեւացած է, (այսինքն արական և իդական  
անուններէ) ածականն ու ընդունելութիւ-  
նը արական կը մնան. զարօրինակ, Vartouhi et  
son frère Markar sont paresseux.

ԿԱՆՈՆ Դ. Երբ տէր բային դերանուն մըն  
է, ածականն ու ընդունելութիւնը սեռով  
ու թուով կը համաձայնի այն դերանուամբ  
ներկայացեալ անձին կամ իրին սեռին ու  
թուոյն հետ: Ուստի տղու մը համար երբ  
ուղենաս ըսել թէ եւլու կը ու չէ, ֆրանսե-  
րէն ըսելով է vous êtes distract (արական).  
Իսկ եթէ աղջկան մը նոյն խօսքն ըսուի,

distract ածականը իդականացնելով ըսելու  
է քայ էտք distracte : — Եթէ շատ տղու  
նոյն խօսքն ուղղուի , distract ածականը  
դնելու է յոքնակի , distract . և եթէ շատ  
աղջիկներու նոյն խօսքն ուղղուած ըլլայ՝  
ածականը դնելու է իդական , distractes .

1. Je suis malade (*հիւանդ*). — Tu étais plus instruit que moi. — Ma mère fut longtemps inquiète. (*սիհանդիկան*). — Nous serons invités (*Հրամաբուժ*) à ce mariage (*Հարսնիք*). — Vous seriez riches (*Հարուսա*) et heureux (*Երջանիկ*). — Soyez indulgents (*Աերողակին*). — On veut que je sois prudent. — On voulait que tu fusses plus raisonnable (*զգօն*). — Tu es paresseux, mon enfant. — Arakel était renvoyé (*Տամբուռած*) du collège. — Je fus étonné (*Պարմացայ*) de le voir. — Vous serez écoutés, messieurs. — Nous serions trop

fatigués (*յոդնած*). — Sois bon. — On désire (*կրիափաքին*) que tu sois reçu dans cette maison. — Il fallait que Mardik fut bien menteur (*ստախոս*). — Zarouhi est studieuse (*աշխատասէր*).

2. Vos cousines (*հօրքրոջ կամ մօրքրոջ աղջիկներ*) étaient peu patientes (*համբերող*). — Elle fut guérie par ce médecin (*բժշկ*). — Elise sera grande. — Je serai battu. — Il faut que Mihran soit plus aimable. — On aurait désiré (*իմափաքելի էր*) que vos enfants fussent admis (*ընդունուած*) à l'école. — Nous sommes contents (*գոհ*) de vous. — J'étais plus gai (*զուարթ*). — Vous fûtes obligées de partir. — Tu seras pardonnée, ma fille! — Elle sera méchante (*չար*) et orgueilleuse (*հպարտ*)

3. On désire que Vahram et Dirouhi soient mariés cette année. — On désirait que je fusse acquitté (*ազատուած*). — Vous êtes plus modeste (*համեստ*) que votre ami. — Nous étions attentifs (*ուշադիր*). — Ses enfants furent malheureux, (*ուժբաղդ*). — Je serai sévère (*խիստ*) — Tu seras punie. — On veut que nous soyons polis (*քաղաքավար*). — On voulait que vous fussiez moins prodigues (*չռայլ*). — Eugénie et Aram sont arrivés (*հստած*). — Il faut que vous soyez discrets

(*քաղտնապահ*). — Sophigue est bavarde (*շատախոս*). — Nazigue est vertueuse (*առաքինի*).

TRADUCTION—ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Վերի Կրթութիւնքը թարգմանել :  
Բ. Պատասխանել հետևեալ Հարցմանց .

1. Avoir & Être oժանդակներուն Հրամայականն ըսէ.
2. Սորողասական անկատարը զրուցէ երկուքին մէկտեղ.
3. Թէական ներկան զրուցէ երկուսին ալ.
4. Être oժանդակող զրծածուած ածականն ու աներևոյթը տէր բայիին նես բնչպէս կը համաձայնին .
5. Տէր բային երկու եզակի անունները ըլլան նէ ածականն ու ընդունելութիւնն ինչ թիւ զնելու է.
6. Երբ տէր բային դերանուն մըն է՝ ածականն ու ընդունելութիւնը բնչպէս համաձայնեցնելու է : Եւ այլն :



ԴԱՍԻԿԻ. — VINGT-CINQUIÈME LEÇON

ԱՌԱՋԻՆ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ  
PREMIERE CONJUGAISON

1. Ամէն բայ որոց անեղւոյթը եր կը վեր-  
ջանայ Ա. Ճծորդութեան տակ կերթան :

2. Այս բայերուն եր յանդը վերցընես նէ  
կը միայ բային արմատը : Զորօքինակ aimer,  
երը վերցուր՝ կը միայ aim արմատը. porter  
արմատը port, են :

3. Ա. Ճծորդութեան աղարդ ժամանակնե-  
րուն յանդերը եթէ աշակերտը լաւ մը սեր-  
տէ ամբողջ խոնարհումը՝ սերտած կ'ըլլայ ,  
և ինքիրեն կրնայ Ճծորդել ամէն եր վերջա-  
ցած բայերը , արմատնին՝ հետեւեալ Յո-  
զակին վերջաւորութեանց քով դնելով :

ՑՈՒՑԱԿ ԱՆՓՈՓՈԽ ՑԱՆԳԱՅ

Ա. ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ

ՄՈДЕ INFINITIF

ԱՆԲՐԵԽԱՅՔ ԵՎԱՅԱԿ

—եր.

Participe présent,

Ընդունելուրին մերկայ

—անտ.

Participe passé

Ընդունելուրին անցկալ

—է.

ՄՈДЕ INDICATIF

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՎԱՅԱԿ

Temps présent

Temps imparfait

Ներկայ ժամանակ

Անկայ ժամանակ

Je

—e,

Tu

—es,

Il, elle, on

—e;

Nous

—ons,

Vous

—ez,

Ils, elles

—ent.

Je

—ais,

Tu

—ais,

Il, elle, on

—ait;

Nous

—ions,

Vous

—iez,

Ils, elles

—aient.

Temps passé défini

Անցկայ որչկայ ժամ.

Temps futur

Ապառեի ժամանակ

Je

—ai,

Tu

—eras,

Il, elle, on

—era;

4. Մեր աշակերտն արդէն գիտէ որ  
բայերուն բալութեալ ժամանակները օժան-  
դակ բայերէն կը շինուին : (Ցես Դաս ԻԲ, 5.) :

5. Avoir օժանդակը կը գործածուի ներ-  
գործական ու չեղոք բայերու հետ : Իսկ  
Եtre բայի մը կրաւորական իմաստ տալու  
կը ծառայէ : Ֆրանսերէնի մէջ յատուկ  
կրաւորականի ձև չկայ : (Դաս ԻԴ - 2) .

6. Բայց բայեր ալ կան որ թէ և կրաւո-  
րական չեն՝ սակայն սովորութիւնը կը պա-  
հանջէ՝ որ Եtre օժանդակով լծորդուին :  
Ասոնց աւելի սովորականներն են հե-  
տեւաները .

Aller երթաւ . Arriver հասնիւ . Décéder վախ-  
ճանիւ , Entrer մտնեւ , Rester մնաւ , Tomber ,  
լինաւ . Partir , մեկնիւ , գնաւ . Repartir , նորէն  
երթաւ . Sortir , ելլեւ . Venir , գաւ . Devenir , ըլ-  
լաւ , բան մը դառնաւ . Intervenir , միջնորդեւ .  
Parvenir , հասնիւ . Naitre , ծնանիւ , Mourir , մեռ-  
նիւ . եւ այլն .

7. Եթէ բայ մը Եtre ովլ լծորդուի , ըն-  
դունելութիւնը տէր բային հետ սեռիւ և

Nous	—ames	Nous	—erons,
Vous	—âtes,	Vous	—erez ,
Ils, elles	—èrent.	Ils, elles	—eront.

#### MODE CONDITIONNEL

ԹԻԱԿԱՆ ԵՊԱՇՈՎ

Temps présent ou futur

Աւրեայ , կամ ապանեի ժամանակ

Je	—erais,	Nous	—erions,
Tu	—erais	Vous	—eriez,
Il, elle, on	—erait;	Ils, elles	—eraient.

#### MODE IMPÉRATIF

ՀՐԱՄԱՅՈՎԱՆ ԵՊԱՇՈՎ

Temps présent, ou futur

Ներկայ կամ ապանեի ժամանակ  
—ons  
—e,  
—ez,  
Ցոքնակի գ . դէմք չունի.

#### MODE SUBJONCTIF

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՊԱՇՈՎ

Temps présent, ou futur	Temps imparfait
Ներկայ կամ ապան . ժամ .	Անկատար ժամանակ
Que je —e,	Que je —asse,
Que tu —es,	Que tu —asses,
Qu'il, qu'elle —e;	Qu'il, qu'elle —ât;
Que nous —ions,	Que nous —assions,
Que vous —iez,	Que vous —assiez,
Qu'ils, qu'elles —ent.	Qu'ils, qu'elles —assent.

Թուով պէտք է համաձայնի, կանոնիս լաւ  
ուշ դնելու է չայ ուսանողը. (Դաս հԴ.).

(8. Հետևեալ) Պարէբն մէջ՝ յանէւր կա-  
մաւ շագրով կդնենք, ուսանողին լաւ ըմ-  
բռոնմանը համար, թող վերի Յուցակն հետ  
բազգատէ.

## Պ.Տ.ՏԵՐ Ա. ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ

### CHANTEL (արևատական երգել)

#### MODE INDICATIF

ԱՍԼՄԱՆԱԿԱՆ ԵՂԱԶԱԿ

Temps présent

Temps passé indéfini

Արկայ ժամանակ

Անրոշ անցեալ ժամանակ

Je chante	կ'երգեմ	J'ai chanté	երգած եմ
Tu chantes	կ'երգես	Tu as chanté	երգած ես
Il chante	կ'երգէ	Il a chanté	երգած է
Nous chantons	կ'երգենք	Nous avons chanté	երգած ենք
Vous chantez	կ'երգեք	Vous avez chanté	երգած եք
Ils chantent	կ'երգեն	Ils ont chanté	երգած են

Temps Imparfait

ԱԱՂԱՍՎՐ ԺԱՄԱՆԱԿ

Temps plusque-parfait

ԳԻԱՂԱՍՎՐ ԺԱՄԱՆԱԿ

Je chantais	կ'երգեի	J'avais chanté	երգած էի
Tu chantais	կ'երգեիր	Tu avais chanté	երգած էիր
Il chantait	կ'երգէի	Il avait chanté	երգած էիր

Nous chantions կ'երգենք Nous avions chanté երգած էինք  
Vous chantiez կ'երգեիք Vous aviez chanté երգած էիք  
Ils chantaient կ'երգենք Ils avaient chanté երգած էինք

Temps passé défini

ՈՐՆ ԱՆՑԵԱԼ ԺԱՄԱՆԱԿ

Je chantai	երգեցի	Jeus chanté	երգած եղայ
Tu chantas	երգեցիր	Tu eus chanté	երգած եղար
Il chanta	երգց	Il eut chanté	երգած եղաւ
Nous chantâmes երգեցինք	Nous eûmes chanté երգած եղանք		
Vous chantâtes երգեցիք	Vous eûtes chanté երգած եղաք		
Ils chanterent երգեցին	Ils eurent chanté երգած եղան		

Temps futur. ԱԿԱՆ. ԺԱՄ. T. futur passé. ԱԿԱՆԸ ԱՆՑԵԱԼ

Je chanterai ա' երգեմ	J'aurai chanté ա' երգած ըլլամ
Tu chanteras ա' երգես	Tu auras chanté ա' երգած ըլլաս
Il chantera ա' երգէ	Il aura chanté ա' երգած ըլլայ
Nous chanterons ա' երգենք	Nous aurons chanté ա' եր. ըլլանք
Vous chanterez ա' երգեք	Vous aurez chanté ա' երգ. ըլլաք
Ils chanteront ա' երգեն	Ils auront chanté ա' երգ. ըլլան

#### MODE CONDITIONNEL

ԹԻԱՆԱՆ ԵՂԱԶԱԿ

Temps présent.

ԱԿԻԿԱՅ ԺԱՄԱՆԱԿ

Temps passé (tre forme)

ԱՆՑԵԱԼ ԺԱՄԱՆԱԿ (Ա. Զե)

Je chanterais ա' երգէի	J'aurais chanté ա' երգած ըլլայի
Tu chanterais ա' երգէիր	Tu aurais chanté ա' երգ. ըլլայիր
Il chanterait ա' երգէիր	Il aurait chanté ա' երգ. ըլլայր
Nous chanterions ա' եր-	Nous aurions chanté ա' երգ. ըլլանք
գէինք	ըլլայինք
Vous chanteriez ա' երգէիք	Vous auriez chanté ա' երգ. ըլլայիք
Ils chanteraint ա' երգէին	Ils auraient chanté ա' երգ. ըլլային

*Temps passé (2me forme)*  
Անցալ ժամ. (Բ. 2եւ)

J'eusse chanté	ո՞ երգած ըլլայի
Tu eusses chanté	ո՞ երգած ըլլայիր
Il eût chanté	ո՞ երգած ըլլար
Nous eussions chanté	ո՞ երգած ըլլայինք
Vœs eussiez chanté	ո՞ երգած ըլլայիք
Ils eussent chanté	ո՞ երգած ըլլային

**MODE IMPERATIF**

ՃՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՌԱԿԱՆ

Chante	երգէ	Aïe chanté	երգած եղիր
Chantons	երգենք	Ayons chanté	երգած ըլլանք
Chantez	երգեցք	Ayez chanté	երգած եղիք

**MODE SUBJONCTIF**

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՌԱԿԱՆ

<i>Temps présent, ou futur</i>	<i>Temps passé</i>		
Երկայ կամ ապանելի ժամ.	Անցեալ ժամանեակ		
Que je chante	ո՞ երգեմ	Que j'aie chanté	ո՞ երգ. ըլլամ
Que tu chantes	ո՞ երգես	Que tu aies chanté	ո՞ երգ. ըլլաս
Qu'il chante	ո՞ երգէ	Qu'il ait chanté	ո՞ երգ. ըլլայ
Que nous chantions		Que nous ayons chanté	

ո՞ երգենք	ո՞ երգած ըլլանք
Que vous chantiez	Que vous ayez chanté
ո՞ երգէք	ո՞ երգած ըլլար
Qu'ils chantent	Qu'ils aient chanté
ո՞ երգեն	ո՞ երգած ըլլան

*Temps imparfait*  
Անհատաւ ժամ.

Plus-que-parfait  
Գերականաւ ժամանեակ

Que je chantasse	ո՞ երգէի	Q. j'eusse chanté	ո՞ երգ. ըլլայի
Que tu chantasses	ո՞ երգէիր	Q. tu eusses »	ո՞ երգ. ըլլայիր
Qu'il chantât	ո՞ երգէր	Qu'il eût chanté	ո՞ երգ. ըլլար

Que nous chantassions

ո՞ երգէինք

Que vous chantassiez

ո՞ երգէիք

Qu'ils chantassent

ո՞ երգէին

Que nous eussions chanté

ո՞ երգած ըլլայինք

Que vous eussiez chanté

ո՞ երգած ըլլայիք

Qu'ils eussent chanté

ո՞ երգած ըլլային

**EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ**

Ա. Պէտք է այս բայը լծորդել թէ Ֆրանսերէնը և թէ Հայերէնը մէկտեղ, որ աշկերտին միտքը լաւ տպաւորուի թէ Ֆրանսերէն բայը՝ և թէ Հայերէն նշանակութիւնը:

Բ. Պէտք է ուսուցիչը նախ կարգաւ լծորդել տայ, յետոյ խառն կերպով. երբեմն ալ նախ Հայերէնը և ետևէն Ֆրանսերէնը :

Գ. Լծորդել տալ հետևեալ բայերն ալ թէ բերանացի և թէ դրաւոր կերպով, Հայերէններն ալ ի միասին դրել տալով :

Causer խօսիլ. —Panser դարմանել. —Penser մոռածել. —Apporter բերել. —Prodiguer շռայլել, միխել. —Remonter նորէն ենել. —Habiter բնակել. —Miauler մշակել. —Bêler բառաչել. —Croasser կռկռալ. —Coasser կրկչել. —Voler թռչիլ. —Cul-giver մշակել. —Gazouiller ճռուղել. —Chercher

Փնտռել. — Trainer քաշել. — Examiner քննել:  
— Adorer պաշտել. — Chasser որսալ. — Pêcher  
ձուկ որսալ. — Broder ասեղնագործել. — Croquer  
ուտել. — Casser հոտքել. — Visiter այցել, այցե-  
լութիւն ընել. — Aiguiser սրել.

Դ. Պատասխանել հետևեալ չարցմանց.

1. Առաջին լծորդութեան տակ զնացող բայերը որմնք են.
  2. Բային արմատը հրն է.
  3. Բայերուն բազաղը եալ ժամանակները բնչպէս կըշինուին
  4. Առօր հր բայերու ընդունելուեանց հետ կը գործածուի.
  5. Կրաւորական շինող օճանդակը հրն է.
  6. Կան ներգործական ու չէզոք բայեր որ Etre առնուն.
  - Որմնք են աւելի սովորականները.
  7. Երբ՞ ընդունելութիւնը սեռիւ և մուռով տէր բայիին հետ կը համաձայնի.
  8. Առաջին լծորդութեան Սահմ. Անկատարը բնչպէս կը պերցանայ: — լծորդէ.
  9. Անորոշ անցեալ ժամանակն ըսկ.
  10. Պիտի երգած ըլլար բնչ ժամանակ է. — լծորդէ նախ Հայերէն յետոյ ֆրանսերէնը.
  11. Qu'il ait chanté բնչ ժամանակ է.
  12. Que vous chantassiez բնչ է: Ամրոջ լծորդէ.
  13. Թէականին Սնցեալ ժամանակի Ա. և Բ. Զեւերը լծորդէ.
- 

ԴԱՍԻ 19. — VINGT-SIXIÈME LEÇON

ԵՐԿՐՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ

SECONDE CONJUGAISON.

1. Ամէն IR վերջացած բայերը՝ Երկրորդ  
լծորդութեան տակ կ'երթան:
2. Բ. Գ. և Դ. Լծորդութեանց բայերը  
ամէն Ժամանակներու համար մի և նոյն ար-  
մատականը չունին. Ա. Լծորդութեան պէս,  
այլ արմատականները իրենց Նախական ժամա-  
նակներէն. (les temps primitifs) կ'առնուն:

3. Նախական ժամանակները հինգ են.

- Ա. Աներեւոյն ներկայ. 1. Le présent de l'infinitif.
- Բ. Բնդուանելուին. 2. Le participe présent
- Գ. Բնդուան. անցեալ 3. Le participe passé
- Դ. Սահմանական ներկայ 4. Le présent de l'indicatif
- Ե. Որոշ անցեալ 5. Le passé défini

4. Ասոնցմէ ելած ժամանակները Աշան-  
գեալ ժամանակներ (Temps dérivés) կ'ըսուին:

5. ԱՆԵՐԼՈՅԻ արմատականովը կը ձևանան  
Ապահանին ու թէստանը :

Աներլոյոյ	Ապահանի	Թէստան
Բ. լժ. Finir	Je finirai	Je finirais
Գ. լժ. Recevoir	Je recevrai	Je recevais
Դ. լժ. Rendre	Je rendrai	Je rendrais

6. ԸՆԴՀԱՆՈՒՐՆԵՐՆ ՆԵՐՔԱՅԻՆ ԿԸ ՁԵՎԱՆԱՆ Ա.

Սահմանական ներկայի յարկումներ երեւ դժբակը . Բ.  
Սահմանական Սնկառութ Դ. Սուրբառական ներքան :

Հեղ. և Երկ Սահմ. և. Սահմ աեկ. Սնր. և:

Բ. finissant Ցf. nous finissons je finissais que je finisse  
Գ. recevant Ցf. nous recevons je recevais que je reçoive  
Դ. rendant Ցf. nous rendons je rendais que je rendis

7. ԸՆԴՀԱՆՈՒՐՆԵՐՆ ԱՆԳԵԼՆ ԿԸ ԶԻՆՈՒԻՆ ԲԱՂԱ-  
ԴՐԵԱՆ ՃԱՋԱՆՈՒԵՐԸ , օԺԱՆԴԱԿԱՋ ՄԻջոցաւը :

8. Սահմանական ներքային կը կազմուի Հըմա-  
յական , դերանունները վերցընելով :

9. ՈՒՆՉ ԱՆԳԵԼՆ ԿԸ ՁԵՎԱՆԱՅ Սուրբառական-  
նին անկառութ , ծայրը սւելցընելով :

ՈՒՆՉ անցեալ	Սուրբառական անկառաւ
Բ. լժ. Je finis	Que je finisse
Գ. լժ. Je reçus	Que je reçusse
Դ. լժ. Je rendis	Que je rendisse

ՅՈՒՅԱԿ ԱՆՓՈՓՈԽ ՅԱՆԴԱՅ

Բ. Գ. Եւ Դ. ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆՑ

MODE INFINITIF

ԱՆՎԵՐՆՈՅԹ ԵՊԱԿԱՆ

R կամ RE

Participe présent. Ընդունելուրիւն ներկայ  
Ant

MODE INDICATIF

ԱԱՀԱՐԱԿԱՆԱՅ ԵՊԱԿԱՆ

Temps présent	Temps Imparfait
Ներկայ ժամանակ	Անկարայ ժամանակ

Je	—s,	Je	—ais,
Tu	—s,	Tu	—ais,
Il	—t;	Il	—ait;
Nous	—ons,	Nous	—ions,
Vous	—ez,	Vous	—iez,
Ils	—ent.	Ils	—aient.

Temps passé défini	Temps futur
Անցեալ որոշ ժամանակ	Ապահանի ժամանակ

Je	—s,	Je	—rai,
Tu	—s,	Tu	—ras,
Il	—t;	Il	—ra;

ԳԻՏԵԼԻՔ . —Ա.ՅԱ յուցակը պէտք է ա-  
շակերտը այնքան լաւ սերտէ՝ որ առանց  
դասագրքի վրայ նայելու՝ կարենայ հար-  
ցուած ժամանակն իսկոյն դրել անխալ։  
Ա.ՅԱ կերպով բոլոր երեւ լուրջութեաներն ու  
գիրքած է բաւարար։ — Ա.ՅՆՈՒՀԵՄ անցնելու է  
հետևեալ Պարէեր ին, որոյ մէջ պիտի գտնէ  
սերտածին օրինակը։

Nous	— mes,	Nous	—rons,
Vous	— tes,	Vous	—rez,
Ils	—rent.	Ils	—ront.

## MODE CONDITIONNEL

ԱՅՍԿԱՆ ԵՐԱԾՈՒ

Temps présent ou futur

Ներկայ կամ Ապանեի ժամանակ

Je	—rais,	Nous	—rions
Tu	—rais,	Vous	—riez,
Il	—rait;	Ils	—raient.

## MODE SUBJONCTIF

ԱՅԱՐԱՎԱՍԱՐ ԵՐԱԾՈՒ

Temps présent ou Futur

Ներկայ կամ Ապանեի ժամ

Que je	—e,	Que je	—sse,
Que tu	—es,	Que tu	—sses,
Qu'il	—e ;	Qu'il	— t;
Que nous	—ions,	Que nous	—ssions,
Que vous	—iez,	Que vous	—ssiez;
Qu'ils	—ent.	Qu'ils	—ssent.

## ՊԱՏԿԵՐ Բ. ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ.

FINIR (արևած fini) Ա.Ի.Ս.Ր.ՏԵԼ.

## MODE INFINITIF ԱՆԵՐԵՒՈՅԹ ԵՐԱԾՈՒ

Présent, ներկայ

Passé, անցկադ

Finir աւարտել

Avoir fini աւարտած ըլլալ

Participe présent

Préterit

Ընդունելութեալ ներկայ

Ցարակասար

Finissant աւարտելով

Ayant fini աւարտած ըլլալով

Participe passé

Ցարակասար անցկադ

Fini, finie աւարտած

**MODE INDICATIF**

ԱՍՏԱՐԱԿԱՆ ԵՂԱԿԱՆ

Temps présent

Ներկայ ժամանակ

Temps passé indéfini

Անցեալ անորդ ժամ.

Je finis

կ'աւարտեմ

J'ai fini աւարտած եմ

Tu finis

կ'աւարտես

Tu as fini աւարտած ես

Il, elle finit

կ'աւարտէ

Il, elle a fini աւարտած է

Nous finissons

կ'աւարտենք

Nous avons fini աւարտած ենք

Vous finissez

կ'աւարտէք

Vous avez fini աւարտած եք

Ils finissent

կ'աւարտեն

Ils ont fini աւարտած են

Temps imparfait

Անկատար ժամ.

Plus-que-parfait

Գերակատար ժամանակ

Je finissais

կ'աւարտէի

J'avais fini աւարտած էի

Tu finissais

կ'աւարտէիր

Tu avais fini աւարտած էիր

Il finissait

կ'աւարտէր

Il avait fini աւարտած էր

Nous finissions

կ'աւարտէինք

Nous avions fini աւարտ էինք

Vous finissiez

կ'աւարտէիք

Vous aviez fini աւարտած էիք

Ils finissaient

կ'աւարտէն

Ils avaient fini աւարտած էն

Temps passé défini

Որոշ անցեալ ժամանակ

Temps passé antérieur

Անցեալ յառաջազդյան

Je finis

աւարտեցի

J'eus fini աւարտած եղայ

Tu finis

աւարտեցիր

Tu eus fini աւարտած եղար

Il finit

աւարտեց

Il eut fini աւարտած եղաք

Nous finimes

աւարտեցինք

N. eûmes fini աւարտած եղանք

Vous finîtes

աւարտեցիք

V. eûtes fini աւարտած եղաք

Ils finirent

աւարտեցին

I. eurent fini աւարտած եղան

Temps présent, ou futur

Ներկայ կամ ապահով ժամ.

Temps passé

Անցեալ ժամանակ

Je finirai տ' աւարտեմ

Tu finiras տ' աւարտես

Il finira տ' աւարտէ

Nous finirons տ' աւարտենք

Vous finirez տ' աւարտէք

Ils finiront տ' աւարտեն

J'aurai fini տ' աւարտ ըլլամ

Tu auras fini տ' աւարտ ըլլաս

Il aura fini տ' աւարտ ըլլայ

N. aurons fini տ' աւարտ ըլլանք

V. aurez fini տ' աւարտ ըլլաք

Ils auront fini տ' աւարտ ըլլան

**MODE CONDITIONNEL**

ԹԻԱԿԱՆ ԵՂԱԿԱՆ

Temps présent.

Ներկայ ժամանակ

Temps passé (1<sup>e</sup> forme)

Անցեալ ժամանակ (Ա. 2<sup>e</sup>)

Je finirais տ' աւարտէի

Tu finirais տ' աւարտէիր

Il finirait տ' աւարտէր

N. finirions տ' աւարտէնք

V. finiriez տ' աւարտէք

I. finiraient տ' աւարտէն

J'aurais fini տ' աւարտ ըլլայի

Tu aurais fini տ' աւարտ ըլլայիր

Il aurait fini տ' աւարտ ըլլար

N. aurions fini տ' աւարտ ըլլանք

V. auriez fini տ' աւարտ ըլլաք

I. auraient fini տ' աւարտ ըլլան

Temps passé (2<sup>e</sup> forme), անցեալ ժամ. (2<sup>e</sup>ձեւ)

J'eusse fini

Tu eusses fini

Il eût fini

Nous eussions fini

Vous eussiez fini

Ils eussent fini

տ' աւարտած ըլլայի

տ' աւարտած ըլլայիր

տ' աւարտած ըլլար

տ' աւարտած ըլլանք

տ' աւարտած ըլլաք

տ' աւարտած ըլլան

**MODE IMPÉRATIF ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՂԱԿԱՆ**

T. pré. ou futur Ներկայ. Pas. anté. Յառաջազդյան ան.

Finis աւարտէ

Finissons աւարտենք

Finissez աւարտեցք

Aie fini աւարտած եղի՛ք

Ayons fini աւարտած ըլլանք

Ayez fini աւարտած եղի՛ք

**MODE SUBJONCTIF ԱՏՈՐՄԱՆԱԿԱՆ ԵՂԱԽԱԿԻ**

T. pré. ou futur, Ներ. կմ ապ. Passé, անցեալ ժամանակ

Que je finisse <i>որ</i> աւարտեմ	Que j'aie fini. <i>որ</i> աւար. ԸԼՎԱՌ
Que tu finisses <i>որ</i> աւարտես	Q. tu aies fini <i>որ</i> աւար. ԸԼՎԱՌ
Qu'il finisse <i>որ</i> աւարտէ	Qu'il ait fini <i>որ</i> աւար. ԸԼՎԱՋ
Que n. finissions <i>որ</i> աւարտենք	Q. n. ayons fini <i>որ</i> աւար. ԸԼՎԱՔ
Que v. finissiez <i>որ</i> աւարտէք	Q. v. ayez fini <i>որ</i> աւար. ԸԼՎԱՔ
Qu'ils finissent <i>որ</i> աւարտեն	Qu'ils aient fini <i>որ</i> աւար. ԸԼՎԱՆ

T. imparfait, անկատար Plus que parfait, Գիրակատար

Que je finisse <i>որ</i> աւարտէի	Q. j'eusse fini <i>որ</i> աւար. ԸԼՎԱՋԻ
Q. tu finisses <i>որ</i> աւարտէիր	Q. tu eusses fini <i>որ</i> աւ. ԸԼՎԱՋԻԸ
Qu'il finît <i>որ</i> աւարտէր	Qu'il eût fini <i>որ</i> աւարտած ԸԼՎԱՐ
Q. n. finissions <i>որ</i> աւարտէինք	Q. n. eussions fini <i>որ</i> աւ. ԸԼՎԱՔԻՆ
Q. v. finissiez <i>որ</i> աւարտէիք	Q. v. eussiez fini <i>որ</i> աւ. ԸԼՎԱՔԻՔ
Qu'ils finissent <i>որ</i> աւարտէին	Qu'ils eussent fini <i>որ</i> աւ. ԸԼՎԱՆԻ

**EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ**

**Ա. ԼՃՈՐԴԵԼ ՀԱՍՏ Բ. ԼԺՈՐԴՈՒԹԵԱՆ.**

Abolir չոչել.—Accomplir կատարել.—Agrandir մեծցընել.—Approfondir խորցընել.—Assourdir խլացընել.—Bâtir շինել.—Bannir քշել.—Chérir գդուել.—Choisir ընտրել.—Définir սահմանել.—Polir փայլեցընել.—Emplir լեցընել.—Ensevelir թաղել.

**Բ. Պատասխանել հետևեալ Հարցմանց :**

1. Որոնք են օժանդակ բայերը. (Տես Դաս իԴ.):
2. Սահմ. անկատարը պարզ ժամանակ է թէ բաղադրեալ.
3. Բաղադրեալ ժամանակներն ինչպէս կը շինուին.
4. Que j'aie eu ինչ ժամանակ է. Հայերէնով հանդերձ լծորդէ.
5. Avoir ի Սահմ. անցեալ որոշեան ու ապառնին զուրցէ.
6. Թէ ականի ներկայան ու երկու տեսակ անցեալները Հայերէնով լծորդէ:

**Դ.Ա.Ս Ի. ՎԻՆԳՏ-ՍԻԿԻԵՄԵ ԼԵԿՈՆ**

ՆԵՐՈՐԴԻ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ

**TROISIÈME CONJUGAISON**

**Ա.յս լծորդութեան տակ կ'երթան ՕԻՐ վերջոցած բայք, հետևեալ օրինակաւ :**

**ՊԱ.ՏԿԵՐ Գ. ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ**

**RECEVOIR (արևա Reçu) ԸՆԴՈՒՆԵԱԼ**

**MODE INFINITIF**

**ԱՆԴՐԵՎՈՅՑ Եղանակ**

T. présent, Ներկայ ժամ. Temps passé, անցեալ ժամ.  
Recevoir ընդունել Avoir reçu ընդունած ԸԼՎԱ

Par. présent, Ընդում. Աւրելայ. Prétérît, Յաւակատար.

Recevant ընդունելով Ayant reçu ընդունած ԸԼՎԱԼՈՂ

Passé, Ընդունելութիւն անց.

Reçu, reçue ընդունած

**МОДЕ ИНДИКАТИВ** ԱՍԼՄԱՆՑԱԿԱՆ ԵՐԱԿԱՆԱԿ

Temps présent, Ներ. ժ. T. passé indé. անորոշ անց.

Je reçois	Կ'ընդունիմ	J'ai reçu	ընդունած եմ
Tu reçois	Կ'ընդունիս	Tu as reçu	ընդունած ես
Il reçoit	Կ'ընդունիթ	Il a reçu	ընդունած է
Nous recevons	Կ'ընդունիմք	N. avons reçu	ընդունած ենք
Vous recevez	Կ'ընդունիթք	V. avez reçu	ընդունած եք
Ils reçoivent	Կ'ընդունին	Ils ont reçu	ընդունած են

T. imparfait. անկատար T. plus-que-parf. Գերակատար.

Je recevais	Կ'ընդունէի	J'avais reçu	ընդունած էի
Tu recevais	Կ'ընդունէիր	Tu avais reçu	ընդունած էիր
Il recevait	Կ'ընդունէիր	Il avait reçu	ընդունած էր
Nous recevions	Կ'ընդունէինք	N. avions reçu	ընդունած էինք
Vous receviez	Կ'ընդունէիթք	V. aviez reçu	ընդունած էք
Ils recevaient	Կ'ընդունէին	I. avaient reçu	ընդունած էին

T. passé dé. Որոշ անց. T. passé anté. Անց. յառաջ.

Je reçus	ընդունեցայ	J'eus reçu	ընդունած եղայ
Tu reçus	ընդունեցար	Tu eus reçu	ընդունած եղար
Il reçut	ընդունեցաւ	Il eut reçu	ընդունած եղաւ
Nous reçûmes	ընդունեցանք	N.eûmes reçu	ընդունած եղանք
Vous reçûtes	ընդունեցաք	V. eûtes reçu	ընդունած եղաք
Ils reçurent	ընդունեցան	I. eurent reçu	ընդունած եղան

T. futur, ապառելի ժամ. T. futur passé, անց. Ապառ.

Je recevrai	տ'ընդունիմ	J'aurai reçu	տ'ընդու. ԸԼՎԱԼՈՂ
Tu recevras	տ'ընդունիս	Tu auras reçu	տ'ընդու. ԸԼՎԱՍ

Il recevra տ'ընդունիթ Il aura reçu տ'ընդու. ԸԼՎԱԺ  
Nous recevrons տ'ընդունիմք N. aurons reçu տ'ընդու. ԸԼԱՆՔ  
Vous recevrez տ'ընդունիթք V. aurez reçu տ'ընդու. ԸԼՎԱՔ  
Ils recevront տ'ընդունին I. auront reçu տ'ընդու. ԸԼՎԱՆ

**МОДЕ КОНДИЦИОНАЛЬ** ԹԻԱԿԱՆ ԵՐԱԿԱՆԱԿ

T. pré. où futur, Ներ. կմ. ապ. Pas. (1 forme) անց. (1 ձեւ)

Je recevais	տ'ընդունէիթ	J'aurais reçu	տ'ընդու. ԸԼՎԱԺԻ
Tu recevais	տ'ընդունէիթիր	Tu aurais reçu	տ'ընդու. ԸԼՎԱԺԻՐ
Il recevrait	տ'ընդունէիթիր	Il aurait reçu	տ'ընդու. ԸԼՎԱԺՐ
Nous recevions	տ'ընդունէինք	N. aurions reçu	տ'ընդու. ԸԼՎԱԺԻՆՔ
Vous receviez	տ'ընդունէիթք	V. auriez reçu	տ'ընդու. ԸԼՎԱԺԻՔ
Ils recevaient	տ'ընդունէին	I. auraient reçu	տ'ընդու. ԸԼՎԱԺԻՆ

Temps passé (2<sup>e</sup> forme) Անցալ ժամ. (Բ. ձեւ)

J'eusse reçu	տ'ընդունած ԸԼՎԱԺԻ
Tu eusses reçu	տ'ընդունած ԸԼՎԱԺԻՐ
Il eût reçu	տ'ընդունած ԸԼՎԱԺՐ
Nous eussions reçu	տ'ընդունած ԸԼՎԱԺԻՆՔ
Vous eussiez reçu	տ'ընդունած ԸԼՎԱԺԻՔ
Ils eussent reçu	տ'ընդունած ԸԼՎԱԺԻՆ

**МОДЕ ИМПЕРАТИВ** ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՐԱԿԱՆԱԿ

Temps présent, ou futur Ներկայ կամ ապառելի ժամ.

Reçois	ընդունէ	Aie reçu	ընդունած եղիք
Recevons	ընդունինք	Ayons reçu	ընդունած ԸԼՎԱՆՔ
Receivez	ընդունեցիք	Ayez reçu	ընդունած եղիք

**МОДЕ СУБДОКТИФ** ԱՍՈՐ.ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԿԱՆԱԿ

Temps présent, ou futur Temps passé  
Ներկայ կամ ապառ. ժամ. Անցալ ժամանակ

Que je recevoie որ ընդունիմ Que j'aye reçu որ ընդու. ԸԼՎԱԺ  
Que tu recevoies որ ընդունիս Q. tu aies reçu որ ընդու. ԸԼՎԱՍ

Qu'il reçoive *որ* ընդունիք *Qu'il ait reçu որ* ընդուն. Ըլլայ  
*Q. n.* recevions *որ* ընդունիք *Q. n.* ayons reçu *որ* ընդ. Ըլլանք  
*Q. v.* recevez *որ* ընդունիք *Q. v.* ayez reçu *որ* ընդ. Ըլլաք  
*Qu'ils reçoivent* *որ* ընդունիք *Qu'ils aient reçu որ* ընդ. Ըլլանք

*T. imparfait*, Անկա. ժամ. *T. plus-que-par.* գերա. ժ.

Que je reçusse *որ* ընդունէք *Q. j'eusse reçu որ* ընդ. Ըլլայք  
*Que tu reçusses որ* ընդունէք *Q. tu eusses reçu որ* ընդ. Ըլլիք  
*Qu'il reçut որ* ընդունէք *Qu'il eût reçu որ* ընդուն. Ըլլաք  
*Q. n. reçussions որ* ընդունէք *Q. n. eussions reçu որ* ընդիք  
*Q. v. reçussiez որ* ընդունէք *Q. v. eussiez reçu որ* ընդ. Ըլլիք  
*Qu'ils reçussent որ* ընդունէք *Qu'ils eussent որ* ընդ. Ըլլայք

### EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ

**Ա.** Վերի Պատկերին համեմատ լծորդէ հետեւեալ բայերը.

Pourvoir հոգալ. —Prévoir նախատեսել. —Apercevoir նշարել. —Concevoir ըմբռնել. —Devoir պարտիլ. —Percevoir ըմբռնել. —Redevoir նորէն պարտական ըլլալ. —Décevoir խաբել.

**Բ.** Պատասխանել հետեւեալ հարցմանց :

1. Երրորդ լծորդութեան տակ գնացող բայք ինչպէս կը վերջանան :
2. Ո՞ր բայերն են որ իրենց արմատականը իրենց նախական ժամանակներնէն կ'առնուն :
3. Նախնական ժամանակները բանի են. —Որոնք են :

4. Նախնական ժամանակներէ ելած ժամանակները ինչ կ'ըսուին :
5. Աներևութիւ արմատականովը ձևացած ժամանակները որոնք են :
6. Ընդունելութիւն ներկայէն որ ժամանակները կը ձևանան :
7. Բազարիեալ ժամանակները որ ժամանակէն կը շինուին :
8. Հրամայականը ինչպէս կը շինուի .
9. Անցեալ որոշեալէն որ ժամանակը կը շինուի :

### Դ.Ս.Ս ԻԼ. — VINGT-HUITIÈME LEÇON

ԶՈՐՅՈՒԹ ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ

#### QUATRIÈME CONJUGAISON

**1.** Re վերջացած բայերը՝ ամէնն ալ այս լծորդութեան տակ կ'երթան :

**2.** Երբ Սահմ. ներկային եղակի պէմպէր դէմքը ds վերջանաց՝ եւրուր դէմքը կ'ըլլայ d, փոխանակ տի :

**3.** Հետեւեալ վերջաւորութեամբ բայերն են որոց Սահմ. եղ. երրորդ. դէմքը կ'ըլլայ d.

—endre,      je rends,      il rend  
 —andre,      je répands,      il répand  
 —ondre,      je réponds,      il répond

—ordre, je mords il mord  
—erdre, je perds, il perd  
—oudre, je couds, il coud

4. ՀԵՄԱԵՎԱԼ ՎԵՐՋԱԾՈՐՈՒԹԻՒՆ ուՆԵցող  
բայք ՍԱՀԱՄ. ՆԵՐԿԱՅԻՆ մէջ ԺԵՆ առնուր :

—aindre, craindre, je crains, tu crains, il craint  
—oindre, joindre, je joins, tu joins, il joint  
—eindre, peindre, je peins, tu peins, il peint



**ՊԱՏԿԵՐ Դ. ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ**



**RENDRE (արևատ rend) ՀԱՍՈՒՑԱՆԵԼ**

**MODE INFINITIF ԱՆԵՐԵՒՈՅԹ ԵՂԱՌԱԿ**

Temps présent, Ներկայ ժ. Temps passé, անցկալ ժամ.  
Rendre, հասուցանել Avoir rendu, հասուցած ըլլալ  
Participe présent Բնդու. եկր. Prétérit, Ցարվակատ  
Rendant հասուցանելով Ayant rendu հասուց. ըլլալով  
Participe passé, Բնդու. անց. Rendu, rendue հասուցած

**MODE INDICATIF ՍԱՀՄ. ԵՂԱՌԱԿ**

T. présent. Ներկայ ժամ. T. passé indé. Անորոշ անց.  
Je rends կը հասուցանեմ J'ai rendu հասուցած եմ  
Tu rends կը հասուցանես Tu as rendu հասուցած ես  
Il rend կը հասուցանէ Il a rendu հասուցած է

Nous rendons կը հասուցանենք N. avons rendu հասուցած ենք  
Vous rendez կը հասուցանեք V. avez rendu հասուցած էք  
Ils rendent կը հասուցանեն Ils ont rendu հասուցած են

Temps imparfait  
Անկատար ժամ.

Plus-que-parfait  
Գերակատար ժամանակ

Je rendais կը հասուցանէի J'avais rendu հասուցած էի  
Tu rendais կը հասուցանէիք Tu avais rendu հասուց. էիք  
Il rendait կը հասուցանէիր Il avait rendu հասուցած էր  
N. rendions կը հասուցանէինք N. avions rendu հասուց. էինք  
V. rendiez կը հասուցանէիք V. aviez rendu հասուց. էիք  
I. rendaient կը հասուցանէին Ils avaient rendu հասուց. էին

Temps passé défini  
Արոշ անցկալ ժամանակ

Temps passé antérieur  
Անցկալ յառաջազոյն

Je rendis հասուցի J'eus rendu հասուց. եղայ  
Tu rendis հասուցիք Tu eus rendu հասուց. եղաք  
Il rendit հասուցիր Il eut rendu հասուց. եղաւ  
Nous rendimes հասուցինք N. eûmes rendu հասու. եղանք  
Vous rendites հասուցիք V. eûtes rendu հասուց. եղաք  
Ils rendirent հասուցին Ils eurent rendu հասուց. եղան

Temps futur

Ապառէի ժամանակ

Temps passé

Անցկալ ժամանակ

Je rendrai ափ հասուցանեմ J'aurai rendu ափ հասուց. ըլլամ  
Tu rendras ափ հասուցանես T. auras rendu ափ հասուց. ըլլաս  
Il rendra ափ հասուցանէ Il aura rendu ափ հասուց. ըլլայ  
N. rendrons ափ հասուցանենք N. aurons rendu ափ հ. ըլլանք  
V. rendrez ափ հասուցանէք V. aurez rendu ափ հ. ըլլաք  
Ils rendront ափ հասուցանեն 1. auront rendu ափ հ. ըլլան

**MODE CONDITIONNEL ՀԱՍՏՈՎԱԿԱՆ ԵՊԱՅՈՒՆ**

T. pré. ou futur, Ներ. կմ. ապ. Pas. (1<sup>re</sup> forme) անց. (1 ձեւ)

Je rendrais տի հաստուցանէի յարակ անց. ըլլիի  
 Tu rendrais տի հաստուցանէիր Տ. արակ անց. ըլլիր  
 Il rendrait տի հաստուցանէր Ի. արակ անց. ըլլիր  
 N. rendrions տի հաստուցանէնք N. արակ անց. ըլլինք  
 V. rendriez տի հաստուցանէր V. արակ անց. ըլլիր  
 I. rendraient տի հաստուցանք I. արակ անց. ըլլին

Temps passé (2<sup>e</sup> forme), Անցկալ ժամ. (2 ձեւ)

J'eusse rendu տի հաստուցած ըլլայի  
 Tu eusses rendu տի հաստուցած ըլլայիր  
 Il eût rendu տի հաստուցած ըլլայր  
 N. eussions rendu տի հաստուցած ըլլայինք  
 V. eussiez rendu տի հաստուցած ըլլայիր  
 Ils eussent rendu տի հաստուցած ըլլային

**MODE IMPÉRATIF ՀՐԱՄԱՎԱԿԱՆ ԵՊԱՅՈՒՆ**

T. pré. ou futur Ներ. կմ. ապ. Pas. anté. Յառաջադրյան ան.

Rends հատո՛ Aie rendu հաստուցած եղիր  
 Rendons հաստուցանենք Ayons rendu հաստուցած ըլլանք  
 Rendez հաստուցէք Ayez rendu հաստուցած եղէք

**MODE SUBJONCTIF ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՊԱՅՈՒՆ**

T. pré. ou futur, Ներ. կմ. ապ. Passé, Անցկալ ժամանակ

Que je rende որ հաստուցանեմ Q. յայ արդ որ հատո. ըլլամ  
 Que tu rendes որ հաստուցանես Q. տա այս արդ որ հատ. ըլլաս  
 Qu'il rende որ հաստուցանէ Qu'il այ արդ որ հատ. ըլլայ  
 Q.n. rendions որ հաստուցանենք Q. n. ay. արդ որ հատ. ըլլանք  
 Q.v. rendriez որ հաստուցանէր Q. v. ay. արդ որ հատ. ըլլաք  
 Qu'ils rendent որ հաստուցանենք Qu'ils այ արդ որ հա. ըլլան

**T. imparfait, Անկատար Բավարար**

Que je rendisse որ հաստուցանէի Q. յայ արդ ըլլայի  
 Q.t. rendisses որ հաստուցանէիր Q. t. այ արդ ըլլայիր  
 Qu'il rendit որ հաստուցանէր Qu'il այ արդ ըլլայր  
 Q.n. rendissions որ հաստուցանէնք Q. n. այ արդ ըլլինք  
 Q.v. rendissiez որ հաստուցանէր Q. v. այ արդ ըլլիր  
 Qu'ils rendissent որ հաստուցանէն Qu'ils այ արդ ըլլին

**EXERCICE ԿՐԹՈՒԹԻՒՆ**

**Ա. ԼՃՈՐԴԵԼ ԸՍՏ Այսմ՝ ՀԵՏԼԵԵՎԱԼ ԲԱյԵՐԸ, ՄԻՄ ԳՆԵԼԸՎ ՆԱԽԻԾԵՎԱԳ ԿԱՆՈՆՆԵՐԸՆ.**

Pendre կախել.—Apprendre սովորիլ.—Dépendre կախութել բանէ մը. — Suspendre կախել,  
 դադրեցնել.—Attendre սպասել.—Tendre երկունցնել.—Entendre լսել.—Vendre ծախել.  
 —Prétendre պահանջել.—Descendre իջնել.—Condescendre զիջանիլ.—Fendre ճեղքել.—Défendre ուշադրանել.—Répandre տարածել.—Répondre պատասխանել.

**Բ. Պատասխանել ՀԵՏԼԵԵՎԱԼ ՀԱՐՋՄԱՆԸ :**

1. Զորս լծորդութեանց վերջաւորութիւնները որննք են :
2. Գ. լծորդութեան Սահմ. ներկայի եղ. Գ. գէմքը ըստ կանոնի ինչ զրով կը վերջանայ :
3. Այս կանոնէն որ վերջաւորութեամբ բայերը կը զարտուղին :

4. Որ բայերն են որ Սահմ. ներկային մէջ և չեն ունենար:
  5. Զորս լծորդութեանց Պարզ ժամանակները որո՞նք են:
  6. Գ. լծորդութեան Սահմ. որոշ անցեալը զրուցէ:
  7. Զորս լծորդութեանց Սահմ. ապառնիները զրուցէ:
  8. Սահմ. անկատարները զրուցէ:
  9. Ստորագոտական ներկաները զրուցէ:
  10. Հրամայականները ինչպէս են:
  11. Ստորագոտական անկատարները ինչպէս են:
  12. Etre ի Պարզ ժամանակները լծորդէ:
  13. Avoir ի Պարզ ժամանակները զրուցէ:
  14. Պիտի երգած ըլլաջի լծորդէ Հայերէն և Ֆրանսերէն:
  15. Որ երգէն լծորդէ Հայերէն և Ֆրանսերէն:
  16. Հատուցած եղայ լծորդէ Հայերէն և Ֆրանսերէն:
  17. Որ հատուցանեի լծորդէ նոյնպէս:
  18. Պիտի աւարտի լծորդէ նոյնպէս:
  19. Que je finisse լծորդէ Ֆրանսերէն և Հայերէն:
  20. Նախնական ժամանակներն ինչ են: Որո՞նք են:
  21. Որոշ անցեալէն ո՞ր ժամանակը կը ձեւանայ:
  22. Ընդունելութիւն ներկայէն ո՞ր ժամանակները կը ձեւանան:
- 

## ԴԱՍ ԽԹ. — VINGT-NEUVIÈME LEÇON

### 1. Ֆրանսերէնի բայցք հինգ տեսակ են:

- Ա. Ներկայական  
Բ. Չեղութ  
Գ. Կրամարական  
Դ. Դեմոնստրացիան  
Ե. Պատկանացութ

2. Ներգործական ու Զէղոք բայերը ի-  
րենց նշանակութենէն կը հասկցուին, ու  
Հայերենէն տարբերութիւն չունին: Կրա-  
ւորականը ինչպէս շինուիլն ալ սովորեցանք:  
(Դաս իդ, եւ իե):

3. Գերանաւանէն կամ Անդրադաշն կ'ըս-  
ուին այն բայերը որ նոյն դէմքին երկու  
գերանուններով կը լծորդուին, կամ տէր  
բայիին հետ երրորդ դէմ գերանունով մը:  
Այս բայերը միշտ ետք օժանդակով կը  
լծորդուին:

4. Ուսանողին դիւրութեանն համար  
գնենք հետեւեալ Պատկերը. որոյ կերպիւ  
կը նայ լծորդել գերանուանական բայերը:

### MODE INFINITIF ԱՆՑԵՐԱԿԱՆ Եղանակ

Temps présent, Ներկայ ժ. Temps passé, Անցեալ ժամ.

Se fâcher սրդողիլ S'être fâché սրդողած ՇԼՄԱԼ

Par. présent, Բնդում. Անցեայ Prétérit, Յաւակար  
Se fâchant սրդողելով S'étant fâché սրդողած ՌԱՎԱՆՎ

Passé, Բնդումնելուրիւն անց.

Fâché, fâchée սրդողած

**MODE INDICATIF ԱՅԱՍԻ ԵԳԱԿԱԿ**

T. présent. Ներկայ ժամ.	T. passé indé. Անորոշ անց.
Je me fâche Կը սրդողիմ	Je me suis fâché սրդողած եմ
Tu te fâches Կը սրդողիս	Tu t'es fâché սրդողած ես
Il se fâche Կը սրդողի	Il s'est fâché սրդողած է
N. nous fâchons Կը սրդողինք	N.n. sommes fâchés սրդող. ենք
V. vous fâchez Կը սրդողիք	V. vous êtes fâchés սրդող. եք
Ils se fâchent Կը սրդողին	Ils se sont fâchés սրդողած են

T. imparfait. Անկատար T. plus-que-parf. Գլուխաւար.

Je me fâchais Կը սրդողէի	Je m'étais fâché սրդողած էի
Tu te fâchais Կը սրդողէիր	Tu t'étais fâché սրդողած էիր
Il se fâchait Կը սրդողէր	Il s'était fâché սրդողած էր
N. n. fâchions Կը սրդողէինք	N.n. étions fâchés սրդող. ենք
V. v. fâchiez Կը սրդողէիք	V.v. étiez fâchés սրդողած էք
Ils se fâchaient Կը սրդողէին	Ils s'étaient fâchés սրդող. են

T. passé dé. Որոշ անց. T. passé anté. Անց. յառագ.

Je me fâchai սրդողեցայ	Je me fus fâché սրդողած եղայ
Tu te fâchas սրդողեցար	Tu te fus fâché սրդողած եղար
Il se fâcha սրդողեցաւ	Il se fut fâché սրդողած եղաւ
N. nous fâchâmes սրդողեցանք	N.n. fûmes fâchés սրդող. եղնք
V. vous fâchâtes սրդողեցաք	V.v. fûtes fâchés սրդող. եղաք
Ils se fâchèrent սրդողեցան	I. se furent fâchés սրդո. եղան

Temps futur

Temps passé

Ապանի ժամանակ Անցիալ ժամանակ

Je me fâcherai ափ սրդողիմ	J.m. serai fâché ափ սրդո. ըլլամ
Tu te fâcheras ափ սրդողիս	T.te seras fâché ափ սրդո. ըլլաս
Il se fâchera ափ սրդողի	Il se sera fâché ափ սրդո. ըլլայ
N.n. fâcherons ափ սրդողինք	N.n.serons fâchés ափ սրդ. ըլնք
V.v. fâcherez ափ սրդողիք	V.v.serez fâchés ափ սրդո. ըլլք
Ils se fâcheront ափ սրդողին	I.se seront fâchés ափ սրդո. ըլն

**MODE CONDITIONNEL ԹԻԱԿԱՆ ԵԳԱԿԱԿ**

Temps présent. Ներկայ ժամանակ	Temps passé (1re forme) Անցիալ ժամանակ (Ա. Ֆա)
-------------------------------	--

Je me fâcherais ափ սրդողէի	J. m. serais fâché ափ սր. ըլլի
Tu te fâcherais ափ սրդողէիր	T.t. serais fâché ափ սր. ըլլիր
Il se fâcherait ափ սրդողէր	Il se serait fâché ափ սր. ըլլիր
N.n. fâcherions ափ սրդողէինք	N.n. serions fâchés ափ ս. ըլլնք
V. v. fâchiez ափ սրդողէիք	V.v. seriez fâchés ափ սրդո. ըլլք
Ils se fâcheraient ափ սրդողէին	I. se seraient fâchés ափ ս. ըլլն

Temps passé (2<sup>e</sup> forme) Անցիալ ժամ. (Բ. Ֆա)

Je me fusse fâché	ափ սրդողած ըլլայի
Tu te fusses fâché	ափ սրդողած ըլլայիր
Il se fut fâché	ափ սրդողած ըլլայր
Nous nous fussions fâchés	ափ սրդողած ըլլայինք
Vous vous fussiez fâchés	ափ սրդողած ըլլայիք
Ils se fussent fâchés	ափ սրդողած ըլլային

**MODE IMPÉRATIF ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵԳԱԿԱԿ**

Temps présent, ou futur Ներկայ կամ ապանի ժամ.	Fâche-toi սրդողէ!
Fâchons-nous սրդողինք	Fâchez-vous սրդողեցէք
Fâchez-vous սրդողեցէք	

**MODE SUBJONCTIF ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵԳԱԿԱԿ**

T. pré. ou futur, Ներկայ կամ ապանի ժամ.

Que je me fâche որ սրդողիմ	Q. je me sois fâ. որ սր. ըլլամ
Q. tu te fâches որ սրդողիս	Q. tu te sois fâ. որ սր. ըլլաս
Qu'il se fâche որ սրդողի	Qu'il se soit fâ. որ սրդող. ըլլայ
Q. n. n. fâchions որ սրդողինք	Q. n. n. soyons fâ. որ սր. ըլնք
Q. v. v. fâchez որ սրդողիք	Q. v. v. soyez fâ. որ սրդո. ըլլք
Qu'ils se fâchent որ սրդողին	Qu'ils se soient fâ. որ սր. ըլն

T. *imparfait*, Անկա, Ճամ. T. *plus-que-par*, Գերա. Ժ.

Q. Je me fâchasse *որ սրդողէի* Que je me fusse fâ. *որ սր. ըլլիք*  
 Q.t. te fâchasses *որ սրդողէիր* Q.t. te fusses fâ. *որ սր. ըլլիք*  
 Qu'il se fâchât *որ սրդողէր* Qu'il se fût fâ. *որ սրդ. ըլլար*  
 Q.n.n.fâchassions *որ սրինք* Q.n.n.-sions fâ. *որ սր. ըլլիք*  
 Q.v.v.fâchassiez *որ սրդէիք* Q.v.v.-siez fâ. *որ սր. ըլլայիք*  
 Qu'ils se fâchassent *որ սրէին* Qu'ils se -sent fâ. *որ սր. ըլլիք*

5. Պահանջառ կ'ըսուին այն բայերը՝ ո-  
 րոց եղանակները, ժամանակները, կամ  
 դէմքերը պակասաւոր են : Ասոնց մէջ ա-  
 ւելի գործածականք են հետևեալները .

#### Ա. Լօ՛ՐԴՈՒԹԻՒՆ

Importer, il importe կարեւոր է.  
 Résulter, il résulte կը հետեւի, կը ծագի.  
 Geler, il gèle կը սառի, սառ կը կապէ.  
 Neiger, il neige կը ձիւնէ, ձիւն կու գայ.  
 Tonner, il tonne կ'որոտայ.

#### Գ. Լօ՛ՐԴՈՒԹԻՒՆ

Pleuvoir անձրեւել, plu. 1. Il pleut. 2. Il pleuvait. 3. Il plut. 4. Il pleuvra. 5. Il pleu-vrait. 6. Qu'il pleuve. 7. Qu'il plût.—Բաղադրի-եալ ժամանակները կը գործածուին .

Falloir, պիտիլ, պէտք ըլլալ. Fallu. 1. Il faut. 2. Il fallait. 3. Il fallut. 4. Il faudra. 5. Il faudrait

6. qu'il faille. 7. qu'il fallût: — Բաղադրեալ ժա-  
 մանակները կը գործածուին :

6. Հայոցկն բայերուն դերանունները  
 բայէն ետքը կը գրուին. Chantes-tu? Dois-  
 je? Pense-t-il? Savons-nous? Croient-ils?  
 Բայերուն Ծորդութիւնը լաւ գիտցող աշա-  
 կերար դիւրաւ կրնայ զանոնք հարցողաբար  
 ևս Ծորդել, դերանունները բայէն ետքը  
 դնելով միշտ :

#### EXERCICE—ԿՐԹՈՒԹԻՒՆ

Ա. Լծորդել հետևեալ դերանուանական  
 բայերը :

S'apprêter պատրաստուիլ. — Se persuader հա-  
 մազուիլ. — S'affliger սրտմիլ. — S'accorder միա-  
 նալ. — Se brûler սցրիլ. — Se disculper ինքզինք  
 արդարացընել.

Բ. Լծորդել հետևեալ բայերը հարցա-  
 կան եղանակաւ :

Chercher փնտուել. — Demander խնդրել, հար-  
 ցընել. — Appeler կանչել. — Epousseter փոշին  
 մաքրել. — Payer գնարել. — Mentir ստել. — Don-  
 ner տալ. Accorder շնորհել:

4. Պատասխանել հետևեալ հարցմանց :
1. Քանի՞ տեսակ բայ կայ.
  2. Դերանուանական բայերը որոնք են.—Օրինակ տուր.
  3. Պակասաւոր բայերը որոնք են.—Ա. Լծորդութենէն օրինակներ տուր.
  4. Pleuvoir բայը լծորդէ.
  5. Falloir բային զրծածուած ժամանակները որոնք են.
  6. Հարցական բայերն որոնք են.
  7. Լծորդէ էրիր բայը հարցողաբար.
- 

## ԴԱՍ I. — TRENTIÈME LEÇON

---

ԿՐԹՈՒԹԻՒՆՔ ԶՈՒՄ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆՑ

---

Այս ու հետևեալ Դասը՝ որովհետև բոլոր նախընթաց Դասերուն բաղուածք մըն են, ու նոր ալ սովորելիքներ ունի աշակերտը. ուստի դասատուն կրնայ այլկայլ Դասերու բաժնել լստ կարողութեան ուսանողին:

Ա.

Հետևեալ կրթութեան մէջի բայերուն, գերանուանց և գոյականաց թիւը ուսանողը պէտք է փոփոխէ : Զոր օրինակ բնադրին Ան palefrenier panse mon cheval խօսքին մէջի եղակիները յոքնակի ընելով գրել. Des palefreniers pansent mes che-

vaux. Նոյնպէս երկրորդ խօսքը դարձընել այսպէս . Vous causez beaucoup . Այսպէս և հետևեալները . Բայից նշանակութիւնը աւելացն կը դնենք . աշակերտը պիտի թարդմանէ ըստ ֆրանսերէն բնագրին :

1. Un palefrenier (ձիապան ճշկէ) soigneux (մոտագիր, ճառագոյեց) panse mon cheval. —Tu causes beaucoup. —L'agneau (գառ, իռուց) bèle (մայել). —Ce cheval galoppe (սուրալ, ուերին նաւ կընէ) bien. —Tu reculais (ընկրկել, ետ քաշուիլ) devant le danger (վտանգ). —Cette jeune laitière (կաթնավաճառ) apporte un œuf frais (թարմ, լատէ). —Notre vieil ծեր (յուն, vieux) oncle prodiguait son bien (ստացուածք). —Ce pauvre horloger (ժամագործ) remonte ma pendule (հօճաժամ, պատի ժամացոյց). —Ces petits chiens jappent (հաջել). —Vous traitez (Վարուիլ) vos inférieurs (ստորակարգեալ, ստորին մարդ) avec bonté. —Ton cousin habitait une chambre (սենեակ) élégamment (վայելչապէս) meublée (կարսուած, զարդարուած). —Les chats miaulent. —Je diminuais (ըեցնել) ma dépense (ծախք).

2. Ces vilains (աղեղ) corbeaux (աղուաւ) croassent. —La grenouille (գորտ, ուրուուլ)

coasse.—Vous couserviez vos livres.—Tu tournes autour de la table.—Les oiseaux volent.—Vous aimez ces fleurs et vous les cultivez.—Ce perroquet (*թութակ*) cause toujours.—Mes jeunes cousins et mes charmantes (*դեղանի*) cousines arrivent demain chez nous (*մեր տունը*).—Les professeurs vous grondaient (*յանդիմաւել*, *չեխել*).—Les petits oiseaux de ma sœur gazouillent.—Le coq (*արևոր իօրէլ*) chante de grand matin (*առառն կանուխ*).—L'écureuil (*սկրիւր*, *սկրապ*) ramasse (*ժողվել*) des noisettes (*կաղին*, *ֆշորք*) pendant l'été (*ամառուան մէջ*).  
3. Nos voisins (*դրացի*) parlaient mal.—Je chantais agréablement (*ախորժելի իերապով*).—Les animaux épouvantés (*արսափած*) cherchaient un refuge (*ապաւէն*).—Mon petit cheval trainait facilement (*դիւրութեամբ*) cette lourde (*ծանր*) voiture (*կառք*).—J'examine cette vieille Bible (*Աստվածաշունչ*).—Pierre ouvre (*բանել*) proprement (*ճշութեամբ*, *մաքուր կերպով*) les huîtres (*ի՞ սոսրիկ սորիկում*).—Ces paysans (*գեղացի*) cultivaient des terres (*երկր*, *հող*) peu fertiles (*պարաբեր*).—L'homme parle, adore Dieu, chasse, pêche, cultive la terre, et élève sa famille.

Բ .

Հետեւեալ կրթութեան մէջ Ա.) վերինին  
պէս թիւերը փոփոխել, և Բ) Անձնական  
դերանունով սկսուած խօսքերն ալ նոյն ժա-  
մանակն ամբողջապէս լծորդել:

1. Nos jeunes apprentis raboteront (*քերչել*,  
*անուելելու*) ces mauvaises planches (*ոախուակի*).—Notre servante (*աղախին*) lavera ta chemise (*շապիկի*).—Le domestique (*ծառաց*) frotta (*շիել*) cette chambre.—Je raccomoderai (*կարկուել*, *նո-  
րոգել*) mon panier (*կողով*, *սէկել*) brisé (*կո-  
տըսել*).—Ce cordonnier (*կօշկաբար*) maladroït (*անյաջող*, *չէիւռ*) cassa son alène (*էք հերիւն*,  
*պէշ*).—Joseph visita un parent malade.—Vous monterez (*վեր հանել*) mon bois (*փայտ*) sec (*չոր*).—Un couvreur (*ծածկող*) adroit (*յաջող*, *վար-  
պես*) établira (*յարդարել*) cette énorme (*ահա-  
գին*) toiture (*ծածք*).—J'arracherai (*բաշել*) cette dent (*ակույ*) gâtée (*աւրուած*).

2. Ce carrossier (*կառաչէն*) termina (*լինցնել*) ma petite voiture (*կոռք*).—Vos lapins (*ճագար*,  
*լուլան*) dévasteront (*աւրոշոկել*) mon jardin (*պարսէզ*).—Notre faucheur (*հնձող*) aiguisa

tout de suite (*իսկոյն*) sa faux (*մանդաղ*). — Tu donneras plus tard (*վերջէն*) ce gros (*լոռչոր*) melon (*սեխ*, *բաշխ*). — Vous louerez (*վարձել*, *տեղահանել*) une maison assez grande. — Ma sœur visitera quelquefois (*երբեմ*) cette habile pianiste (*դաշնակահար*). — Vous oubliâtes (*մոռնալ*) bientôt vos promesses (*խոստութիւն*). — Ce ruisseau (*վասկ*) tantôt (*մերթ*, *երբեմն*) bourbeux (*ողղմաւոր*), tantôt limpide (*զճիս*, *յասակ*) arrosait (*ջրել*) une riante (*ծիծաղուն*, *զուարթ*) prairie (*մարգագետին*). — Nous accompagnâmes (*ընկերածանալ*) notre jeune voyageur (*ճանբորդ*) jusqu'à la voiture. — Je passai une nuit (*գիշեր*) dehors (*գուրսը*). — Jean brisa ici sa plus belle tasse.

ԿՐՅՈՒԹԻՒՆՔ ԵՐԿՐՈՐԴ ԼՅՈՐԴՈՒԹԵԱՆ

*Նոյն վոփոխութիւններն ընել նաև հոս:*

Ա.

1. Tu agis (*վարուիլ*, *գործել*) fort (*լիսան*) imprudemment (*անխռչեմարար*). — Les abeilles (*մեղու*, *մրգ*) se nourrissent du suc (*հոյզ*) des fleurs. — Vous choisirez (*ընտրել*) les plus beaux fruits (*պտուղ*) et les meilleures (*լաւագոյն*) vo-

lailles (*հաւ*). — Ma colombe attendrissait (*կ գութշարժել*) par ses gémissements (*հեծութիւն*) plaintifs (*ողբաձայն*) les échos (*արձագանք*) de la forêt. — Les paresseux se repentiront (*զլջալ*) un jour de leur paresse (*ծուլութիւն*). — Tu aplanissais (*հարթել*) les difficultés (*դժուարութիւն*). — Nous nous bâtimes plusieurs (*բազում*, *շատ մը*) petites maisons (*տուն*).

2. Les plus beaux génies (*հանճար*) s'affablisent (*ակարանալ*) toujours avec l'âge. — Votre miroitier (*հայելադործ*, *այսածը*) me fournira (*հայթայթել*) quatre grandes glaces (*հայլի*). — Les serpents (*օձ*) s'engourdisSENT (*թմրիլ*) en hiver (*ձմեռ*). — Ma tante choisit une étoffe (*կերպաս*, *տուշալ*) moins (*նուաղ*) commune (*հասարակ*). — Il faut que j'obéisse à mon institutrice (*վարժուհի*). — Choisis pour ton ami l'élève le plus studieux (*լանսակիր*), le plus sage (*իմելացի*) et le plus vertueux (*առաքելնի*).

3. Avertissez (*ազդարարել*) souvent, et ne punissez (*պատժել*) que dans de rares (*քիչ*) circonstances (*իտ դէմք*). — Ne ternissez (*նսեմացընել*) pas la bonne réputation (*համբաւ*, *համարմանք*) de cette jeune fille (*երիտասարդուհի*, *աղջիկ*). — Il faut qu'ils gémissent (*հեծել*) de

leur fautes (*յանցանք*). — Le vrai chrétien (*քրիստոնեաց*), aime Dieu pardessus (*՚ի վեր*) toutes choses et son prochain (*ընկեր*) comme lui-même (*իբրեւ զանձն*); il respecte (*մեծարել*) et chérit ses chefs (*գլուխոր*), obéit aux lois (*օրէնք*), pardonne (*ներել*) à son ennemi et l'oblige au besoin (*եւ ըստ պիտոյից իրեն բարիք կընէ*):

Բ.

*Երկրորդ լծորդութեան մէջ բայեր կան որոց ժամանակներէն ամէնքը Finir ին պէս չեն ըլլար : Ահա ասոնց նԱԽԱԿԱՆ ՃԱՄՍՆԱԿԱՆ ԴԱՎԱՐԸ (Դաս ԻԳ. 3.) յորմէ դիւրին է գտնել ԱՃԱՆՑԵԼ ԺԱՏԱՆԱՀԻՆՔ :*

Անձեւոյնք	Անգլ. Անր.	Անգլ. անց.	Անմի. Ա.	Որոշ անց.
Dormir ննչել	Dormant	Dormi	Je dors	Je dormis
Fuir փախչել	Fuyant	Fui	Je fuis	Je suis
Mentir ստեղծել	Mentant	Menti	Je mens	Je mentis
Partir մերժել	Partant	Parti	Je pars	Je partis
Vêtir հազնիլ	Vêtant	Vêtu	Je vêts	Je vêtit
Servir ծառայել	Servant	Servi	Je sers	Je servis
Sentir զգալ	Sentant	Senti	Je sens	Je sentis
Sortir եւնել	Sortant	Sorti	Je sorts	Je sortis
Haïr ասել	Haissant	Haï	Je hais	Je haïs

*Հետևեալը սոյն բայերու կրթութիւնն է, զորս լծորդելու է ուսանողը :*

1. Tu fuyais notre société (*ի՛. ընկերութիւն*) — Je ne dors pas, mais je veille (*հոկել*) — Vous mentez à votre promesse — Il partit sans me dire adieu (*Առէն, միաք բարով*) — Cet homme se revêt (*զգենուլ, վրան առնուլ*) d'un caractère (*նկարագիր, պաշտօն*) qui lui est étranger (*օտար*) — Vos troupes (*գունդ, զորք*) s'enfuirent dès le premier choc (*ընդհարումն, զարնուածք*) — Deux prêtres (*քահանայ*) revêtirent l'Archevêque (*արքեպիսկոպոս*) de ses habits pontificaux (*քահանայապետական*) — Je ne démentirai (*սուս հանել*) pas ma naissance (*ծնունդ*) — Vêtons-nous promptement (*շուտով*) — Ne mens jamais, ma fille — Il faut que vous fuyiez avec soin (*զանք*) les mauvais exemples (*օրինակ*).

2. Les Arméniens furent loin de leur belle patrie (*հայրենիք*) — Les pierres servent à toute sorte (*տեսակ*) d'usage (*գործածութիւն*) — Le bœuf (*եղ*) nous sert et nous nourrit tout à la fois (*ճիանդամայն*) — Nous sentons moins vivement (*սասակութեամբ*) les biens que les maux — Je hais les richesses (*ճուռութիւն*), parce qu'elles donnent souvent de mauvais conseil (*լսորհուրդ*) — Pardonner à celui qui se repente (*զլօալ*) — Je le servirai comme je servirais mon bienfaiteur (*քա-*

*բերար*) le plus cher (*սիրելի*). — Je fermai (*դողել*) involontairement (*ակամայ*) la paupière (*արտեւանունք*), et je sentis une légère (*թեթեւ*) douleur (*ցաւ*).

5. Ils consentirent (*հաճել*, *հաւանել*) à nous recevoir. — Vous sortîtes d'un danger pour retomber (*նորէն լինալ*) dans un autre. — Nous ne mentons jamais, car nous haïssons le mensonge (*ստութիւն*). — Si vous ne sortez pas plus chrétiens de ce temple (*տաճար*), vous en sortirez plus coupables (*յանցառոր*). — Hais le péché (*մեղք*). — L'homme consentirait peut-être (*դուցէ*, *կարելի է*) à vivre (*ապրել*) toujours. — Servez-vous le dîner le plus tôt possible (*որչափ կարելի է շուտով*). — Il faut que je sorte à l'instant. — Il aurait fallu que nous pressentissions (*նախագագալ*) tous les malheurs (*դժբաղութիւն*) qui nous menaçaient (*սպառնալ*).

**ԳԻՏԵԼԻՔ Ա.** *Dormir ի պէս կը լծորդուին*  
Endormir, Refuir *բայերը*:

**Բ.** *Fuir ին պէս* S'enfuire **և** Refuir.

**Գ.** *Mentir ի պէս* Démentir.

**Դ.** *Partir ի պէս* Repartir **և** Départir.

**Ե.** *Vêtir ի պէս* Revêtir

**Զ.** *Servir ի պէս* Desservir

**Է.** *Sentir ի պէս* Consentir, Ressentir, Pressentir **և** Repentir.

**Ը.** *Sortir ի պէս* Ressortir.

**ԴԱՍԼՈ. — TRENTE-UNIÈME LEÇON**

ԿՐԹՈՒԹԻՒՆՔ ԵՐԲՈՐԴ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ

Երրորդ լծորդութեան բայերէն մեծ մասը անկանոնութիւններ ունին, ինչպէս հետեւեալ բայերն, և իլենցմէ ածանցեալըը: Ահա նոցա նախնական ժամանակները:

Աներենյը	Ընդ. Յ. Ընդ. անց.	Սննդ. Յ. Սննդ. անց.
Pourvoir հոգալ	-voyant	Pourvu Je pourvois Je pourvus
Prévoir ասխաեսել	-voyant	Prévu Je prévois Je prévis
Recevoir ընդունիլ	-cevant	Reçu Je reçois Je reçus
Mouvoir շարժիլ	-vant	Mu Je meus Je mus
Asseoir նստել	-seyant	Assis J'assieds J'assis
Savoir գիտել	-chant	Su Je sais Je sus
Voir տեսնալ	Voyant	Vu Je vois Je vis

1. Nous prévoyons vos besoins et nous y pourvoyons. — Ce notaire (*նօտար*) me reçut dans son cabinet (*գրասենեակ*). — Je désire que tu

perçoives (*Ճողվել*) les loyers (*Վարձք*, *+իրա*) de cette maison. — Il aurait fallu que je reçusse plus tôt votre demande (*Խնդիր*) — En traversant des champs abandonnés (*Երեսի մրաց ճգել*), j'aperçus (*Նշմարել*) plusieurs personnes qui se glissaient (*սահման*) dans l'ombre (*շուք*, *ստուեր*). — Il serait impossible (*անկարելի*) que tu musses cette masse (*զանգուած*) sans un levier (*լծակ*). — Si tu ne pourvois à mes besoins ton frère y pourvoira. — Ceux qui bravent (*արհամարհել*, *գիւմագրաւել*) la mort ne la reçoivent pas sans la donner. — Tu dois ta part (*մասն*) de travail à la société (*ընկերութիւն*). — Il faudrait que je te dusse quelque chose.

2. Je décevrai (*Խաբել*) ses espérances (*իւ. յոյս*, *ակնկալութիւն*). — Nous nous émûmes (*յուզուիլ*) avec raison à l'arrivée (*հասնիլլ*) de cette nouvelle (*լուր*). — L'enfant ne s'asseyait pas devant son père. — Je sais qu'il est mon ennemi (*թշնամի*). — Les tyrans (*բռնաւոր*) qui ne respectent (*ժեծարել*) rien (*ոչինչ*) verront bien-tôt la fin de leur puissance (*իւ. իշխանութիւն*). — Sachez que j'ai encore le pouvoir (*կարողութիւն*) de vous punir. — Nous fûmes tellement (*սյնաէս*) surpris (*խնկարծակիւ գալ*), que nous

ne sommes rien répondre. — Mon oncle vit quelquefois votre cousin. — Le renard (*աղուէս լեւէ*) sait se mettre en sûreté (*յապահովի*) en se pratiquant (*պատրաստել*) un asile (*սպասուանարան*) où il se retire (*քաշուիլ*) dans les dangers pressants (*ստիպիչ, սաստիկ*), où il s'établit (*հաստատուիլ*, *բնակիլ*) où il élève ses petits (*ձագ*).

3. J'entrevis (*նշմարել*, *ըմբռնել*) tout de suite (*նյու հետայն*) les conséquences (*իւ. հետեւանը*) de mon indiscretion (*անխորհրդութիւն*). — Celui qui ne sait pas obéir, n'est pas digne de commander (*հրամայել*). — Il n'était pas convenable (*վայելուչ*) que je m'assisse en sa présence (*ևերկայութիւն, առաջը*). — Si j'étais aux Tuilleries, je voyais aussitôt un cercle (*շրջանակ*) se former (*ձեւանալ*) autour de moi, si j'étais au spectacle (*թատրոն*), je trouvais d'abord (*նախ եւ յոռաջ*) cent (*հարիւր*) lorgnettes (*իւ. զիսակ*) dressées contre ma figure (*դէմք*); enfin (*վերջապէս*) jamais homme n'a tant été vu que moi.

Բ.

Աներենյը	Ընդ.	Ընդ. անց.	Սահմ. ն.	Որու անց.
Pouvoir	կարենալ	Pouvant	Pu	Je peux
Valoir	աժել	Valant	Valu	Je vaux
Vouloir	կամիլ	Voulant	Voulu	Je veux
				Je voulus

1. Puisque tu te vantes (*սլարծիլ*) de ressembler (*նմանիլ*) à Cicéron je puis m'en vanter aussi. — Un homme mou (*թոյլ*) et amusé (*զուարձասէր*) ne peut être qu'un pauvre homme ; il ne saurait (*չկրնար*) cultiver (*հշակել*) ses talents (*սաղանդ*, *ծիրք*), ni acquérir (*ստանալ*) les connaissances nécessaires (*կարեւոր*), ni s'appliquer (*ստասալիլ*, *ջանալ*) courageusement (*քաջութեամբ*) à se corriger (*ինքինքն ուղղել*). — Plus tu regarderas autour de toi, plus tu verras que nulle part (*ոչ ուրեք*) tu ne peut être mieux qu'auprès de ta mère. — Cet essai (*փորձ*) me fit connaître (*ճանչցընել տուալ*) ce que je valais réellement (*իրօք*).

2. Certains douleurs (*ցաւեր կան որ*) ne veulent pas de (*չեն ուզեր*, *չեն ընդունիր*) consolations (*մսիթարութիւն*). — Je ne croyais pas qu'il voulût éviter (*լսոյս տալ*) de vous voir. — Nous n'espérons pas qu'il veuille nous recevoir. — Je ne pus soutenir (*տանել*, *համբերել*) le spectacle (*տեսիլ*, *տեսարան*) de ses maux (*աղէտք*), et je détournai (*դարձնել*) les yeux. — Je voudrais que les noms de ceux qui meurent pour la patrie fussent conservés dans des temples et écrits dans des registres (*արձանագրութիւն*), qui fus-

sent comme la source (*աղբիւր*) de la gloire (*փառք*) et de la noblesse (*ազնուականութիւն*).

3. Ce que je voudrai, il le voudra. — Je n'ai pas besoin de choisir des chemins (*ճամբայ*) tout faits (*սպարասոս*, *շտկուած*) des routes (*երթ ուղի*) commodes (*հեշտին*) ; je passe partout où un homme peut passer ; je vois tout ce qu'un homme peut voir, et je jouis (*լսոյել*) de toute la liberté dont un homme peut jouir.

ԿՐԹՈՒԹԳԻՆԵՐ. ԶՈՐՈՌՈՂ. ԼՆՈՐԴՈՒԹԵԱԾ

### Ա.

### Նախնական Ժամանակի

Ս. Ելեւոյք Ընդ. 6. Ընդ. անց. Սահմ. 6. Արու. անց.

Mordre <i>խածնել</i>	Mordant	Mordu	Je mords	Je mordis
Perdre <i>դորսնել</i>	Perdant	Perdu	Je perds	Je perdis
Coudre <i>կարել</i>	Cousant	Je couds	Je cousis	
Joindre <i>միացնել</i>	Jointant	Joint	Je joins	Je joignis
Craindre <i>վախել</i>	Craignant	Craint	Je crains	Je craignis
Peindre <i>նկարել</i>	Peignant	Peint	Je peins	Je peignis
Rompre <i>կոտրել</i>	Rompant	Rompu	Je romps	Je rompis
Vaincre <i>յաղթել</i>	Vainquant	Vaincu	Je vaincs	Je vainquis
Battre <i>պարնել</i>	Battant	Battu	Je bats	Je batis
Croître <i>աճիլ</i>	Croissant	Crû	Je crois	Je crûs
Connaitre <i>ճանչել</i>	-naissant	Connu	Je connais	Je connus

1. Ne descends pas (*Ճի զիջանիր*) jusqu'à te justifier (*արդարացընել*) quand tu es accusé (*ամ-*

բաստանութել) par un homme méprisable (անարդ) — Nos poules է՛ (հաւ) ne pondent pas (հաւկիթ չեն ածեր) . — Il soupire (հառաչել) étend (տարածել) les bras (ար բազուկ), ferme (գոցել) l'œil et s'endort . — Qui que tu sois, rends (compte à la patrie de tes actions (գործ) . — Nous entendîmes un magnifique (իմաստոր, հոյակապ) sermon (քարոզ) sur la charité (սէր, գթութիւն) — Un chien ne mordra jamais son maître (սէր) . — Nos sœurs cousent toute la journée (օր) . — Ces jeunes soldats rejoignent (մանալ, հասնիլ) leurs camarades . — Mes amis perdaient à ce marché (սակարկութիւն, բաշուլութ) — Les magistrats (գառաւոր) nous enjoignirent (հրամայել) de quitter (թողուլ) la ville (քաղաք) . — La blanchisseuse (լուացարար) lava, tordit (ոլորել) détordit (պարզել) et repassa (հարթել, ի-լէ-լէ-լէ) nos linge s (ար մերմկեղին) . — Si tu convoites շանկալ, աչք տնկել) le bien d'autrui, tu perdras justement (իրաւամբ) le tien . — Ces dames (տիկին) décou- sirent (քակել) leur robe (հանդերձ, քիման) . — Si j'osais je joindrai ma demande à la votre .

2. Une bonne mère de famille coudra toujours mieux qu'elle ne dansera (պարել) . — Vous perdriez votre procès (դատ) . — Je crains de dé-

plaire (անհաճոյ լոլու) à mes parents . — L'homme n'atteint (հասնիլ) le bonheur (երջանկութիւն) que dans les cieux (երկինք եղանակ) . — Ils rompent les vitres (ար ապակի) les verres (ար գաւաթ) et les plats (ար սկաւառակ) — Les loups գայլ, + + + craignent pour eux et ne se battent (պատերազմութիւն, ծեծկութիւն) que par nécessité (առ հարկի) . — Je teignais (գունաւորել) de la toile (լաթ) et je la tordais . — Tu plains (մեղքըննալ) les malheureux, mais tu ne les soulages (օգնել) pas . — Vous craignez la mort, mais vous ne vous y préparez (պատրաստութիւն) pas . — Le général (զօրապետ, յժ. généraux) ceignit son épée (սուրը մէջքը կապեց) et monta (հեծնել) à cheval . — La grande chaleur (տաքութիւն) corrompit (ապականել, ալրել) la viande (միս) — Il aurait fallu que je vainquisse son obstination (է՛ յամառութիւն, իսկաք) . — Nous les peignâmes tels (ինչպէս) qu'ils sont .

5. Il éteignit (մարել) le feu (կրակ) avec un seau (գոյլ, ջուլ) d'eau . — Je feindrai (կեղծել) de le croire, et je le laisserai parler . — La mauvaise société corrompra vos mœurs (քարք) . — Il aurait fallu que vous le contraignissiez (բռնադատել) à vous payer (վճարել) . — Crains les reproches

(ստգտանք, չելո) de ta conscience (լիդու).  
 — Malheur aux hommes qui enfreignent (օրէնքը չուահել, զանցանել) les lois (էտ. օրէնք) de Dieu.  
 — Il aurait fallu que vous rompissiez (աւրել) vos engagements (լսուամունք). — Notre professeur punit les élèves qui battent leurs camarades.  
 — Le bluet (կապուտիկ, քլյանելով մէկ) croit dans le blé (ցորեն). — Tu connais mes parents. — Ces végétaux (տունի) croissent sur les eaux. — Vous connaissez vos devoirs (առ. պարուք) et vous ne vous en acquitez pas (զաննք չեք կատարեք).  
 4. Ce météore (օդերեւոյթ) paraissait et disparaissait (անհետանալ), à chaque instant.  
 — Vous combattîtes (պատերազմիլ) alors pour défendre vos droits. — Les juges (դատաւոր) reconnaîtront votre innocence (էտ. անմեղութիւն).  
 — Si vous me regardiez attentivement vous me reconnaîtriez (ճանչել). — Ne méconnaissez (անբորգել, չուզել ճանչնալ) vos anciens (հին) amis. — Ne combattez que pour votre patrie. — Il aurait fallu que vous parussiez dans l'assemblée (էտ. ժողովը). — Je demande (լինդրել) que ces journaux (օրագիր. էւլ. journal) reparaissent (լուրէն երեւնալ).

զ. իշելիք Ա. Mordre ի պէս կը լծորդուին  
 Démordre, Remordre, Tordre, Détordre,  
 Retordre.  
 Բ. Perdre ի պէս կը ծորդուի Reperdre.  
 Գ. Coudre ի պէս Découdre, Recoudre.  
 Դ. Joindre ի պէս adjoindre, Disjoindre,  
 Conjoindre, Enjoindre, Oindre և Rejoindre  
 Ե. Craindre ի պէս Contraindre, Plaindre.  
 Զ. Peindre ի պէս Dépeindre, Repeindre  
 Eteindre, Astreindre, Restreindre, En-  
 freindre, Ceindre, Enceindre, Feindre,  
 Teindre, Atteindre, Déteindre, Reteindre,  
 Eteindre.  
 Լ. Rompre ի պէս Corrompre, Interrompre.  
 Վ. Vaincre ի պէս Convaincre.  
 Թ. Battre ի պէս Abattre, Combattre,  
 Débattre, S'ébattre, Rabattre, Rebattre.  
 Ժ. Croître ի պէս Accroître, Recroître,  
 Décroître.  
 Ճ. Ա. Connaitre ի պէս, Méconnaître, Re-  
 connaître, Paraître, Apparaître, Compa-  
 raître, Disparaître, Reparaître,

## Նախական Ժամանակի

Անգլերենով Բնդ. Ա. Բնդ. Ա. Անհ. Ա. Որոշ անց.

Conduire զարել	-isant	-duit	Je conduis	J. conduisis
Contredire դեմուս	-isant	-tredit	Je contredis	Je contredis
Conclure հանգել	-luant	Conclu	Je conclus	Je conclus
Confire անուել եփել	-fisant	Confit	Je confis	Je confis
Ecrire զբել	-rivant	Ecrit	J'écris	J'écrivis
Lire կարդալ	Lisant	Lu	Je lis	Je lus
Mettre դնել	-ttant	Mis	Je mets	Je mis
Moudre աղալ	-lant	Moulu	Je mouds	Je moulus
Naitre ծնննիլ	-ssant	Né	Je naïs	Je naquis
Plaire հաճոյ ըլլալ	-sant	Plu	Je plaisir	Je plus

1. J'éconduis (*Ճամբել*) les importuns (*Ճանճրացուցիչ*)—Le maçon (*որմնագիր*) enduit (*ծեփել*) la muraille (*պատ*) de plâtre (*էֆ. բուռ. պլատ*)—L'araignée (*մամուկի*) prédit (*գուշակել*) tous les changements (*փոփոխթիւն*) de temps.—Notre blanchisseur conduira une voiture plus grande.—Je vous interdis (*արգելուլ*) l'entrée (*մուտք*) de ma maison.—Les intrigants (*լսունակիչ*) s'introduisent (*մուել*) partout.—Les juges conclurent que vos réclamations (*պահանջմունք*) n'étaient pas fondées (*հիմչունէին*).—Tu médis (*չարախօսել*, *դէլ ըսել*) de ceux qui t'obligent.—Je traduisis toutes mes leçons.—Ne

médites jamais de vos prochains (*ընկեր*)—Vous vous instruirez (*հրահանգել*) en même temps que vous enseignez.—Sa parole vous séduira (*հրապուրել*), et vous lui donnerez votre amitié.—Ne contredis pas pour le plaisir de contredire.—N'excluez (*ի բաց հանել*) pas les pauvres de votre table.—Je voulais qu'il m'introduisît près de vous (*զիս քու դէմու հանէր*)—Vous inscrivez (*արձանագրել*) vos dépenses (*էֆ. ծախք*).—Nous confissons vos fruits.—Je permets ce jeu (*լսալ*)—Tu relis (*նորէն կարգալ*) sa lettre.

2. Le médecin prescrivait (*սահմանել*) chaque jour de nouveaux remèdes.—Tu compromets (*վտանդի գնել*) ta réputation.—Il promet (*լսունակալ*) de se corriger.—Tu lis un mauvais livre.—Il nous décrivait (*նկարագրել*) tous les lieux où il passait.—Je lui transmettais (*հաղորդել*) les ordres de mon père.—Les généraux commirent (*գործել*) plusieurs fautes, et compromirent le succès (*յաջողութիւն*) de nos armées (*էֆ. բանակ*).—Le vétrier (*աղակեվաճառ, ժամանք*) remettra (*մեղը դնել, անցընել*) ce carreau (*աղակի*) cassé.—Je confirai des roses (*էֆ. վարդ*) et je vous en enverrai (*Պրել*).—Les prêtres lurent les prières des morts.—Nous réé-

lirions (*ՎԵՐԱՆՄՐԵԼ*) notre président (*ՆԱԽԱՊԱՏ*). — Vous lirez avec plaisir les œuvres (*ԳՈՐԾՔ*) de Lamartine. — Lisez et relisez sans cesse (*ԱՆ-ԴԱՎԱՐ*) les bons auteurs (*ՀԵղինակ*). — S'il m'écrivais je lui répondrais.

5. Les hommes naissent sans connaissance comme sans défense (*Եթ. պաշտպանութիւն*).

— Nous mouillions autrefois (*որիւ ասեն*) une plus grande quantité (*քանակութիւն*) de grain (*ցորեն*) que nous n'en moulons aujourd'hui. — L'enfant qui pleure (*լուլ*) déplaît (*անհաճոյ ըլլալ, չսիր-ութիւն*). — Je renâis (*նորէն ծնառիւն*) à l'espérance (*Եթ. յոյս*). — Notre moulin (*որ. ջաղացք*) est trop gros. — Vous vous complaîsiez (*ախորժիւն*) dans votre paresse. — Vous naquîtes avec des inclinations (*Եթ. հակում, յարմարութիւն*) libres et généreuses (*վեհանձնական*). — Vous remoudrez (*նորէն աղալ*) le café, il est trop gros. — L'homme qui dispute (*փիճուն*) aigrit (*դայրացընել*) déplaît et ne persuade pas. — J'exerce mon intelligence (*Եթ. իմացականութիւն*), je lis, j'écris, je peins, je compose (*շարադրել*) je traduis, je me promène (*ըսլիւն, ըլլոգայել*), je ne m'ennuie jamais, et je vieillis (*ծերանալ*) d'une manière agréable (*ախորժելի կերպով*).

**ԳԻՏԵԼԻՔ Ա.** *Conduire ի պէս կը լծորդուին*

Econduire, Reconduire, Deduire, Enduire, Induire, Introduire, Produire, Reproduire Réduire, Renduire, Traduire, Construire, Reconstruire, Détruire, Instruire, Cuire, Recuire, *և այլն*:

**Բ.** *Contredire ի պէս* Dédire, Interdire, Médire, Prédire.

**Գ.** *Conclure ի պէս* Exclure.

**Դ.** *Confire ի պէս* Déconfire.

**Ե.** *Ecrire ի պէս* Décrire, Circonscrire, Prescrire, Récrire, Souscrire, Transcrire.

**Զ.** *Lire ի պէս* Relire, Elire, Réelire.

**Է.** *Mettre ի պէս* Admettre, Commettre, Compromettre, Démettre, Emettre, Entre- mettre, Omettre, Permettre Remettre, Soumettre, Transmettre.

**Ը.** *Moudre ի պէս* Emoudre, Remoudre, Rémoudre.

**Թ.** *Naitre ի պէս* Renaître.

**Ժ.** *Plaire ի պէս* Déplaire, Complaire.

## Նախնական Ժամանակի

Անգլերենից	Լեզ. Ա.	Լեզ. անց.	Սահմ. Ա.	Որու անց.
Rire ծիծաղիլ	Riant	Ri	Je ris	Je ris
Suivre հետևիլ	Suivant	Suivi	Je suis	Je suivis
Vivre ապրիլ	Vivant	Vécu	Je vis	Je vécus
Croire հաստառ	Croyant	Cru	Je crois	Je crus
Nuire վասակել	Nuisant	Nui	Je nuis	Je nuisis
Maudire անիծել	-dissant	Maudit	Je maudis	Je maudis
Résoudre որոշել	Résolvant	Réolu	Je résous	Je résolus
Taire լուել	Taisant	Tù	Je tais	Je tus
Suffire բաւել	Suffisant	Suffit	Je suffis	յունի
Absoudre արձկել	Absolvant	Absous	J'absous	յունի

Ա. Այս բայերը պարզ և բաղադրեալ  
Ժամանակներովը լժօրդել.

Բ. Հետեւեալ կրթութեան մէջի բայերուն դէմքերը իրենց ժամանակին հետ փոխիսել.

1. Je riais sans cesse et il pleurait toujours.—Vous viviez au dépens (*ի վասա*) d'autrui.—Nos voyageurs poursuivaient (*յառաջ վարել*) leur chemin.—Il n'y a pas de personnes plus fatigantes (*ասպակալի*) que celles qui rient toujours.—Les hommes qui vivent de peu ne manquent jamais de rien.—Je me promenais sous les frais (*զուլ*) ombrages (*ստուեր*) de Beuyukdéré, déli-

cieuse (*հեշտակ*) campagne (*գիւղ*) où je vivais libre des ennuiés de la ville.—Il me souriait à chaque instant (*ամէն վայրկեան*, *միակերպ*).—Ardachès poursuiva le cours (*ընթացք*) de ses conquêtes (*իդ. աշխարհակալութիւն*).—Je ne survivrai (*վրան ապրիլ*) pas à ce nouveau malheur.

—Suivez les préceptes (*պատուէր*) de l'Evangile, vous serez heureux.

2. Les courtisans (*իաղաքուչ*) pleurent d'un œil et rient de l'autre.—Le berger vigilant (*արթուն*) et attentif est debout auprès de ses brebis (*իդ. ոչխար*), il ne les perd pas de vue, il les suit, (*եսեւէն երթալ*) il les conduit (*առաջնորդել*) il les change de pâturage (*արօտ, այբ*).—Je crois en Dieu.—L'homme vain (*ունայնամիտ*) croit occuper (*գրաւել, բռնել*) une grande place, tandis que (*մինչդեռ*) l'homme de génie (*հանճարեղ մարդ*) sent combien il est peu de chose au milieu de l'univers (*ուր. տիեզերք*).—Nous résolvons (*լուծել*) vos problèmes (*ուր. խնդիր*).—Cette boisson (*ըմպելիք*) nuit à la santé.—On voudrait qu'ils se résolissent (*որոշել*) à partir.—Otez-vous de là (*ելիր անկէ*) vous me nuisez.—Les enfants qui n'ont pas travaillé, plus tard (*վերջն*) maudiront leur paresse.

Les hommes croient plus leurs yeux que leurs oreilles (էֆ. ականք). — Ne maudissez pas vos persécuteurs. — Ses défauts lui nuisent plus que tous ses ennemis.

5. Job maudissait le jour où il était né. — Croyez-vous cet homme là ? — Nous ne mentons jamais, car nous haïssons le mensonge ; nous condamnons (պայտառակել) l'imposture (էֆ. զրաբութիւն) et nous la réduisons en silence (լռեցընել). — Les chrétiens croient tout ce que l'Eglise (էֆ. Եկեղեցի) enseigna d'après les saintes Ecritures (Ըստ Ս. Գրունգ). — Ces tumeurs (էֆ. ուռոյցը) ne se résoudront (անհետ լլլաւ, անց չիլ) pas facilement. — Je résous d'agir sans plus tarder (յապաշել). — J'écoute (ունկն դնել), je réponds, j'interroge (հարցանել) je me tais et je ris selon (ըստ) l'occasion (էֆ. առիթ). — Les vents se taisent à la voix du Créateur (Սրարիչ) — Je ne t'absoudrais (արդարացընել) point d'une pareille (այսպիսի) faute. — Ce renseignement (տեղեկութիւն) te suffit (բաւական է).

4. Les prêtres absolvent (արձակում տալ) souvent ceux que les tribunaux (ար. դատարան էլ. tribunal) condamnent. — Les élèves se turent à la voix du maître. — Ces sommes (էֆ. գումար)

ne suffisent pas pour payer vos dettes. — Je vous absous (ներել) de votre négligence (էֆ. անհոգութիւն) en faveur (իշնորհա) de votre repentir (ար. զզջումն). — Il faut que vous dissolviez (լուծել) cette société. — Ce sel se dissout promptement (չուտով). — Quelques paroles suffiraient pour me rendre heureux. — Ces cadavres (ար. դի, էլ) se dissoudront (նեխիլ, լուծուիլ) et tomberont en poussière (էֆ. փոշի դառնալ). — Si tu doutes (երկբայիլ) absous un accusé (ամբանեալ) et ne t'expose pas à condamner un innocent. — Je désire que ces leçons nous suffisent.

**ԳԻՏԵԼԻՔ Ա.** *Rire ի վրայ կը լծորդուի*  
Sourire.

- Բ. *Suivre ի վրայ* Poursuivre.
- Գ. *Vivre ի վրայ* Revivre, Survivre.
- Դ. *Absoudre ի վրայ* Dissoudre.
- Ե. *Suffire և Absoudre բայերը Ուու անցեւ չունին, և հետևաբար՝ Արդարացընել Անհոգութիւն ալ չունին, Ընդունելութիւն անցեալ absoutին իդականը կ'ըլլայ absoute.*



## ՑԱՆԿ

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Դաս Առաջին . . . . .	4
Դաս Երկրորդ . . . . .	6
Դաս Երրորդ . . . . .	10
Դաս Չորրորդ . . . . .	14
Դաս Հինգերորդ . . . . .	19
Դաս Վեցերորդ . . . . .	24
Դաս Խորեներորդ . . . . .	29
Դաս Ութերորդ . . . . .	34
Դաս Իններորդ . . . . .	39
Դաս Տասներորդ . . . . .	44

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Դաս ԺԱ. . . . .	49
Դաս ԺԲ. . . . .	52
Դաս ԺԳ. . . . .	54
Դաս ԺԴ. . . . .	57
Դաս ԺԵ. . . . .	59
Դաս ԺԶ. . . . .	61
Դաս ԺԷ. . . . .	64
Դաս ԺԸ. . . . .	67
Դաս ԺԹ. . . . .	70
Դաս Ի. . . . .	73

### ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Դաս ԻԱ. . . . .	77
Դաս ԻԲ. . . . .	82
Դաս ԻԳ. . . . .	88
Դաս ԻԴ. . . . .	98
Դաս ԻԵ. . . . .	106
Դաս ԻԶ. . . . .	115
Դաս ԻՅ. . . . .	123
Դաս ԻԸ. . . . .	127
Դաս ԻԹ. . . . .	132
Դաս Լ. . . . .	138
Դաս ԼՈ. . . . .	147

पाठ्यका

संख्या

प्राचीन रुपम्

१ इति एव  
० विद्युत् एव  
० गुणत् एव  
० विकल्पत् एव  
१ प्रतिपदा एव  
२ विवरण एव  
३ विवरण एव  
४ विवरण एव  
५ विवरण एव  
६ विवरण एव  
७ विवरण एव  
८ विवरण एव  
९ विवरण एव  
१० विवरण एव

प्राचीन रुपम्

११ एव  
१२ एव  
१३ एव  
१४ एव  
१५ एव  
१६ एव  
१७ एव  
१८ एव  
१९ एव  
२० एव  
२१ एव  
२२ एव  
२३ एव  
२४ एव  
२५ एव  
२६ एव  
२७ एव  
२८ एव  
२९ एव  
३० एव  
३१ एव  
३२ एव  
३३ एव  
३४ एव  
३५ एव  
३६ एव  
३७ एव  
३८ एव  
३९ एव  
४० एव  
४१ एव  
४२ एव  
४३ एव  
४४ एव  
४५ एव  
४६ एव  
४७ एव  
४८ एव  
४९ एव  
५० एव  
५१ एव  
५२ एव  
५३ एव  
५४ एव  
५५ एव  
५६ एव  
५७ एव  
५८ एव  
५९ एव  
६० एव  
६१ एव  
६२ एव  
६३ एव  
६४ एव  
६५ एव  
६६ एव  
६७ एव  
६८ एव  
६९ एव  
७० एव  
७१ एव  
७२ एव  
७३ एव  
७४ एव  
७५ एव  
७६ एव  
७७ एव  
७८ एव  
७९ एव  
८० एव  
८१ एव  
८२ एव  
८३ एव  
८४ एव  
८५ एव  
८६ एव  
८७ एव  
८८ एव  
८९ एव  
९० एव  
९१ एव  
९२ एव  
९३ एव  
९४ एव  
९५ एव  
९६ एव  
९७ एव  
९८ एव  
९९ एव  
१०० एव

प्राचीन रुपम्

१०१ एव  
१०२ एव  
१०३ एव  
१०४ एव  
१०५ एव  
१०६ एव  
१०७ एव  
१०८ एव  
१०९ एव  
११० एव  
१११ एव  
११२ एव  
११३ एव  
११४ एव  
११५ एव  
११६ एव  
११७ एव  
११८ एव  
११९ एव  
१२० एव  
१२१ एव  
१२२ एव  
१२३ एव  
१२४ एव  
१२५ एव  
१२६ एव  
१२७ एव  
१२८ एव  
१२९ एव  
१३० एव  
१३१ एव  
१३२ एव  
१३३ एव  
१३४ एव  
१३५ एव  
१३६ एव  
१३७ एव  
१३८ एव  
१३९ एव  
१४० एव  
१४१ एव  
१४२ एव  
१४३ एव  
१४४ एव  
१४५ एव  
१४६ एव  
१४७ एव  
१४८ एव  
१४९ एव  
१५० एव  
१५१ एव  
१५२ एव  
१५३ एव  
१५४ एव  
१५५ एव  
१५६ एव  
१५७ एव  
१५८ एव  
१५९ एव  
१६० एव  
१६१ एव  
१६२ एव  
१६३ एव  
१६४ एव  
१६५ एव  
१६६ एव  
१६७ एव  
१६८ एव  
१६९ एव  
१७० एव  
१७१ एव  
१७२ एव  
१७३ एव  
१७४ एव  
१७५ एव  
१७६ एव  
१७७ एव  
१७८ एव  
१७९ एव  
१८० एव  
१८१ एव  
१८२ एव  
१८३ एव  
१८४ एव  
१८५ एव  
१८६ एव  
१८७ एव  
१८८ एव  
१८९ एव  
१९० एव  
१९१ एव  
१९२ एव  
१९३ एव  
१९४ एव  
१९५ एव  
१९६ एव  
१९७ एव  
१९८ एव  
१९९ एव  
२०० एव



Խոնջի  
Կայսուցուց

2013 1935

«Ազգային գրադարան»



NL0059091

ԳԱՐԻՉՈՒ ԳՐԱԾԱՆ ՄԷՀ

ԳԱՅՆԱԿԲ ԼԱՍԱՐԵԽՆԵԱՅ  
ՔՆԱՐ ՊԱՆԴԻՆԵՒ, ԱԶԴԱՅԻՆ ՔԵՐԵՌՈՒԱՇՔ

